


Lkn
✓ 1838

1999

ՆՈՒԱՐԴ

ԳՐԱՑ

ԳՐԵԳՈՐ Գ. ԱՄԵՐԻԿԱՅԻ



معارف نظارات جليله نك ۱۱۰۵ نومروی رخصتاتمه سیله طبع او نشدر

— Հ Յ Ա Յ Տ —

Կ. ՊՈՂԻՄ
ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Ն. Կ. ՊԵՐՈՒՅԻՆ

1894



Գ Ա Լ Գ Ա Ս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ




1643

Ն Ա Ւ Ա Ր Գ

ԳՐԵՑ

ԳՐԻԳՈՐ Գ. ԱՄՐԱՎԵԼԻՆ



մարզ նշանակ 1105 հայության քառակի տարբերակ պատճեն



Կ. Պ Ո Ղ Ի Ս
ՏԱՐԱԾ. Խ Ա Խ Կ. Պ Ե Ր Մ Ե Ր Ե Ա Խ

1893



ՆՈՒԱՐԴ

»»ՕՅ««

18.. Մար 14

Գտնուած Պ... գիւղս ծովէն քառորդ ժամու չափ
հեռաւորութիւն ունի . սակայն գիրքն այնչափ գեղեցիկ է՝ որ գիւղին ամէն տեղէն, նոյն խալ տուներուն
կամ աւելի ճիշդ անակներուն գետնայարկէն ծովը կը
տեսնուի : Աքանչելի և հազուազիւտ տեսարաններով
օժտեալ, և մանաւանդ գարնան ամիսներուն՝ զայն
երեք կողմէն շրջապատօղ միրուն և ոչ շատ բարձր
բլրակներն ամբողջովին կանանչ հագնելով, արշալոյին
ցանուած ցողը՝ արեգական առաջին ճառագայթներուն
տակ փայլուն և ակնախտիլ, պատօղին զմայլում
կ'ազգեն :

Սոյն բլրակներուն գրեթէ ճիշդ մէջտեղը և ամենաբարձրին վրայ ելնուելով, աչաց առջեւ խաստ ընդգարձակ և գիւթիչ հորիզօն մը կը պարզուի . գիտօղն ոչ միայն չյագենար, այլ կը շուարի թէ ծովուն հըմայիչ գեղեցկութեամբն զրազի, կամ ցամաքին անըստգիւտ տեսարաններով յափշտակուի :

Հակառակ երկու օրէ ի վեր միայն հասած ըլլալուս,
արդէն վեց եօթն անգամ սոյն բլրորին գագաթն եւայ : Ալ' բեկի երուանդ, եթէ զբաղումներդ ներելով՝



ՀԲ. 1844

41838-ԱՅ

քանի մ'օր ինձ նուիրելու փախաք ունենաս, անմիջապէս հոս եկաւը, և կը յուսամ թէ դժգոհ չ'ես ըլլար. այնքան սիրուն և հաճելի տեղ մ'է որ կը վախնամ թէ չպիտի կրնաս շուտով զատուիլ:

Չեմ գիտեր չնորհակալիքս ինչ կերպով յայտնել յարգոյ բժիշկ Վ... էֆէնտիի, որ զիս այս զմայլելի գիւղը զրկելու գաղափարն ունեցաւ. հասած օրս թէ ընտանեցս և թէ անոր նամակ գրեցի, սակայն կ'աղաջեմ դու ալ զայն տեսնելով՝ գոհունակութեանս մեծութիւնն և անկեղծ բարեներս կրկնես:

Միայն զուարձութիւնն մը պակաս է հոս, լոելեայն կ'անցնիմ, քանզի դու կրնաս գուշակել, սակայն բը-նութիւնը այնչափ գեղեցիկ է, որ քիչ մը ժամանակի համար ամեն բան կը մոռցուի:

Առողջութեանս վերադարձը մարմնոյս և թէ մը-տացս օգտակար ըլլալը կ'զգամ... գրգռեալ միուրս կամաց կամաց կը հանդարտին:

Մնաս բարեաւ....



Նամակդ անչափս գոհ ըրաւ զիս... հոգ չ'է կա- նուխ կամ ուշ, բաւական է որ պիսի գաս. հայրա- առած մ'ունէր, « Լաւ է անագան քան երբէք » կ'ը- սէր, և ճիշդ հոս կը յարմարի... արդէն հին մարդոց շատ բարքերն ու խօսքերը նախնարելի էին... սա- կայն մենք նորելուկներս՝ զանոնք ջրելն փառք պատիւ-

կը համարինք... և ապահով եզիր թէ բան մը գիտ- նալնէս չ'է, այլ բան մը ըրած ըլլալու համար է... եւ- բազական բարուց նմանելու մեծ համճէպ մը՝ տարա- փոխիկ հիւանդութեան պէս ամենքս ալ զարկած է, և դժբազգարար այդ աճապարանքն արգելք կ'ըլլայ ա- զէին առնելով գէշը նեսելու... մենք բոլորպին հա- կառակը կ'ընենք, և... ներէ, սիրելի Երաւանդ, մի՛ կարծէր որ բոլորովին բժշկուած եմ... յաճախ սեւ խորհուրդներս ակամայ խելքս կը պաշարեն, և արեգ- ցրբեզներու կ'սկսիմ... այս յառաջադէմ գարուն մէջ ուրիշ անսակ ապրիլը կարելի է միթէ... ո՞ր պատ- ուարը կարող է այդ բուռն հոսանքին դիմանալ, պիտի քայլայուի, վշրուի, ջարդակուոր ըլլայ, և օր պի- տի գայ որ հին զանգափարի տէր մորդիկ պիտի հա- լսածուին... ուստի գոփենք գաղափարնիս... և բո- լորովին, յատակէն, ի հիմանց... կիսկատար ըլլան առ- ելի վաստար է. փոխուինք ուրեմն, փոխուինք, այ- լսկերպինք, և այնչափ որ մենք զմեզ, անձերնիս ըը- ճանշաննը... ինչ կ'ըսես ասոր... ազուոր գաղափար չ'է... օձին շապիկ փոփուլուն պէս, մենք ալ բարք փոխենք, և ետքը... ետքը... ուրիշ անգամ կերա- սկւրի կը կանչեն. ցանութիւն:



Բլուրին գտգաթէն կը զրեմ. վաղեմի կաղնիի մը չուքին տակ, հաճելի զովութիւն մը, մեղմիկ փշող զե-

փիւռը թոված է զիս : Տեղն այչափ հաճելի է , որ եթէ քեզի նամակ դնելու վրայ չ'ըլլայի՝ արմուկներուս միոյն ընկողմացած , ժամերով , օրերով հոս պիտի մը-նայի՝ անցնող ժամանակին տեւողութիւնն առանց ըզ-գալու : Եթէ Աստուածաշունչի եղէմը այս տեղը չէ , գոնէ անոր մէկ մասնաճիւղը կրնայ սեպուիլ . մարդոց ժխորէն հեռու առանձին , միայն բնութեան , թըու-նոց , այօինքն անմեղութեան հետ , որպիսի քաղցր եւ հեշտալից ժամեր . . . ո՞հ . . . Աստուածոյ . . . այդ վսեմ հանճարին գոյութեան վրայ տարակուսողներն թող հոս գան , և այս սքանչելեաց , այս մեծութեանց եւ վեհութեանց հանդէպ՝ թող համարձակին իրենց դա-ւանանքը պաշտպանել . . . պիտի պապանձին , և զըլ-մամբ Աստուածային վեհափառութիւնը պիտի պաշտեն :

Քարոզի սկսայ , ներօղութիւն . բնակած տանս եւ զոն գտնուողներուն վրայ քանի մը ծանօթութիւն տամ քեզի :

Այս տունը կամ բուն բառով խրճիթը երեք սեն-եակ ունի , և Պ . . . գիւղին ամենանոր և գեղեցիկ տունն է , մինչդեռ մրւաներն խարխուլ և հինումին տնակներ են . երկու յարկ ունի , որուն վերի յարկի միակ սենեակլ ես վարձած եմ . տանը մէջ պառաւ կնոջմէ մը և անոր քսան քսաներկու տարեկան որդիէն զատ մարդ չկայ , որ այս գիւղին համար շատ հազ-ուագիւտ է , քանզի հակառակ տուներուն փոքրու-թեան՝ բնակիչներն բազմաթիւ են : Երկու սենեակէ կամ սենեակ անուամբ ախոռներէ բազկացեալ տեղի մը մէջ ինն տասը հօգի կը նստին , կը ճաշեն , կը պառ-կին , և այլն , և այլն :

Բնակիչները բոլոր ալ Յոյն են , որով Յունարէն գիտնալս մեծապէս օգտակար եղաւ ինձ . քանզի հա-

կառակ պարագային մեծ նեղութիւն պիտի քաշէլ . մեծ դժուարութիւններով կրցայ հասկցնել այդ խեղճերուն թէ Պօլսոյ մէջ Յոյներէն զատ՝ Տաճիկ , Հայ , Հրեայ և շատ մուրիչ ազգեր կան . այս բաներն գիտցող-ներն խիստ հազուագիւտ են հոս . քանի մը բացա-ռութիւններէ զատ , բոլոր միւսները այնպէս կը կար-ծեն թէ ընդհանուր աշխարհի վրայ Յոյնէն ուրիշ ազգ չկայ . . . խաւար տգիտութիւն , բայց ապահով եղիր որ անոնք մեզմէ աւելի հանգիստ կ'ապրին . . . ինչ և իցէ չ'եմ ուզեր այդ խնդիրները պրապտել :

Ալ բաւական է , սիրելի բարեկամ . . . կուզեմ ըը-նութեան հրաշալիքները գիտել և յագենալ եթէ կա-րենամ . . . մնաս բարեաւ :

18. Մարտ 28

Այսօր ամբողջ գիւղը պատեցայ հապիւ երկու հաւ-րիւր տունէ կը բաղկանայ . գրեթէ քսանի չափ բացա-ռութեամբ այդ տուները մերիններուն նման պատու-հան չունենալով , խիստ բարձր՝ այսինքն առաստաղէն հազիւ կէս կանգուն հեռու կըր փոքրիկ ծակեր բա-ցեր են , որոնցմէ ոմանք գոյնզգոյն ապակիներով գոց-ուած , և ոմանք ալ բոլորովին բաց թողուած են : — Պատճառը հարցունելուս պատասխան ստացայ , թէ ձմեռը հիւսիսային հովը խիստ սաստիկ փշելուն այդ ծակ-պատուհանները շնիւլու հարկադրուած են . . . այսու հանդէրձ այդ աւանդական սովորութիւնը ա-

Կրզգալաբար վերնալու վրայ է, որուն օրինակ կրնայ
ըլլալ վերեւ յիշած քսանի չափ տուներս :

Զբոսալի փոքրիկ միջադէպ մը պատմեմ քեզ .

Դիտես թէ յաճախ օրերս ոև խորհուրդներէ պա-
շարեալ կ'անցնեմ, և երբեմն՝ դիշերուան մթութեան
մէջ փայլու լրսի մը նման, ուրախ օրեր կ'ունենամ:
Այս երեկ այդ օրերէն մէկն ըլլալուն, երբ սեղան
նստելու կը պատրաստուէի տանը իր գաւիթ ծառա-
յօլ ախոռի պէս տեղի մը մէջ քանի մը կիներ տեսայ,
որոնք ուշադրութեամբ զիս կը դիտէին: Պառաւ տան
տիրուէին մեծ աճապարանաց մէջ, քրտինքի ինչոր կա-
թին կ'լինային:

— Խաթուն, ինչու այդչափ կ'աճապարէք, հար-
ցուցի:

— Ո՞հ, պարոն, ներօղութիւն . . .

— Ի՞նչ բանի համար :

— Կերտակուրնիդ քիչ մը պիտի ուշանայ:

— Հոգ չէ՛, պատասխանեցի խնդալով — չ'եմ կար-
ծեր որ քանի մը ժամ սպասնէք զիս:

— Ո՞հ, ոչ, քառորդէ մը պատրաստ է:

— Ետա լսւ.

Այս միջոցին, հոն գտնուող կիներէն մէկը ինծի մօ-
տենալով:

— Պարոն, ներեցէք, ըսաւ վախկուտ ձայնով մը,
մինչդեռ միւսները բերանին բացած ապուշ ապուշ կը
նայէին: — բան մը պիտի հարցնեմ ձեզ:

— Հարցուցէք.

— Բայց ներեցէք . . .

— Ետա լսւ, ներեցի, ըսի խնդալով:

— Ձեր քաղաքը շա՞տ մեծ է:

— Այո:

— Ո՞րչափ :

— Ո՞չ, ըրին միաբերան ամենքը, մինչդեռ պա-

ստաւին ձեռքի դանակը՝ այս անակնկալ պատասխա-
նիս շատաշմամբ վար կ'իշեալը — երկու հաղար ան-
գամը :

— Այո . . . ինչո՞ւ կը գարմանաք :

— Բայց այդչափ մարդ ի՞նչ կ'ուտեն կը խմեն :

— Ձեր կերած խմածէն :

— Օրը հազարներով օխա հաց ջուր պէտք է:

— Հոն ալ շատ կայ.

Այս պատասխանիս վրայ թէպէտ լոեցին, բայց ա-
նոնց դէմքերնուն կծկումներէն բոլորովին համոզուած
չ'ըլլալնին կը գուշակէի:

— Սնկարելի բան է, կը մամուար մէկը քանի մը
րոպէտ ետքը — այնչափ մարդ ի՞նչպէս կրնան մէկ տեղի
մէջ բնակիլ:

Խեղճ պառաւներուն ազիտութիւնը զրօսալի կ'ե-
րեւէր ինձ, և ձշմարիան ըսելու համար իւրովի պղամիկ
հպարտութիւն մ'ալ կ'զգայի՛ քաղաքինուս մեծութեան
պէս զիտութեամբ ու անոնցմէ մեծ ըլլալնուս համար:

— Վերջին հարցում մ'ալ կը նե՞րէք ըստ առա-
ջին խօսութ:

— Անշոշան:

— Ձեր ոյդ մեծ քաղաքին բոլոր մարդիքն ալ ձեզ
պէս բարի՞ են:

Այս տարօրինակ հարցումը թէ զարմացուց և թէ
շփոթեց զիս . . . բայց խօսակիցներուս մտաց տահմանն
ու տգիսութիւնն անմիջապէս ի նկատի տոնելով.

— Ոչ, պատասխանեցի:

— Ինչպէ՞ս . ըսել է չարեր ալ կան :
 — Այո .
 — Որո՞նք են :
 — Սատանայները :
 — Սատանայնը ...
 — Այո . . . և նոյն իսկ գլուխնին եղջիւրաւոր տեսակներէն :

Այս վերջին պատասխանու այնչափ ահարեկեց զանոնք , որ սարսափահար և մեծ աճապարանքով մէկ-նեցան , մինչդեռ ես հազիւ խնդուքս զսպելու կարօդ սեղան կը նստէի , և պառաւը Յունարէն « Հայր մեր »-ը կը մռւտար :



18.. Մարտ 30

Նամակդ շատ ուրախացուց զիս . զիտես թէ որչափ կը սիրեմ զքեզ . քու հաճելի ժոմեր անցնելով կարդա-լուս կը կարծեմ թէ նոյն իսկ ես եմ զուարձացովը . կը մաղթեմ որ միշտ այդպէս ըլլաս . . . իսկ ես . . . միւս օրւան բոլորովին հակառակ՝ այսօր շատ տիսուր-եմ . . . կենաց թշնամի ու խորհուրդներ զիս կը տան-ջեն . . . և դու լաւ գիտես թէ այդ վայրկեաններու կեանքը որչափ ստանելի կը դառնայ ինձ . . . ա՛հ . . . կ'ուզեմ . . . կ'ուզեմ . . . ես ալ չ'եմ գիտեր թէ ի՞նչ կ'ուզեմ . . . դժբաղդ եմ , բարեկամ , շատ գժբաղդ . . . կը տառապիմ . . . սիրտս կարծես րոցերու մէջ կ'այրի . . . մնարմնական հիւանդութիւն չէ այս . . . այլ հո-

գեկան ախտ . . . կ'զգամ թէ սիրտս հիւանդ է . . . ա՛հ , եթէ այս է կեանքը . . . ապրիլ չ'արժէր . . . յիրաւի գեռ չ'եմ ճաշակած , բայց կը գուշակեմ թէ այս կեանքը ուրիշ աւելի անուշ վայրկեաններ ունի . . . ալիսի ըլլան ժամեր , որոնք խիստ հաճելի և հւշտական պիտի անց-նին . . . այս՝ կ'զգամ զայս . . . և չ'եմ կրնար ունենալ : Տիսուր եմ , սիրելի Երուանդ , կը նեղուիմ . . . ջի-ղերս շատ գոգուեալ են . . . կ'ուզեմ զքեզ մօսու ունե-նալ . . . և գիրկդ նետուելով արտասուել . . . : Սակայն աւելի ճշմարտախօս ըլլալու համար . . . կը խոստովա-նիմ թէ այս միջոցին կարծեմ գու ալ ցաւերս ամոքե-լու կարօդ չպիտի ըլլաս . . . ուրիշ բան մը . . . քովս տարբեր էակ մ'ունենալ . . . և սիրտս անոր բանալով միխթարութիւն որոնել կ'ուզեմ . . . սակայն ո՛վ . . . ի՞նչ . . . չ'եմ գիտեր . . . և կ'երեկի թէ չպիտի գիտնամ ալ . . . : Առաւտուուն խիստ թեթեւ նախաճաշ մ'ըրի , եւ մինչեւ հիմա , կէս գիշեր , բերանս վշրանք մոտած չէ : կը վախնամ որ հիւանդութիւնս նորէն սկսի . . . մնաս բարեաւ , բարեկամ , ալ գրելու , մոտածելու կարօղու-թիւն չունիմ . . . գլուխս կրակներու մէջ կ'երի . . . մնաս բարեաւ :



18.. Ապրիլ 5

Երկու նամակներդ մէկտեղ ստացայ . . . արտմու-թիւնս քեզ պատմելով զքեզ ալ ախրեցնելուս համար ներօղութիւն կը խնդրեմ . . . Բերախ վրայ տուած լու-

րերէդ շատ գոհ եղայ... կը յուսամ թէ միշտ Արք-
սէ մպուրիի սրճարանը երթալով, սիրելի գնդախաղովդ
կը զուտրճանաս... զուտրճացիր, սիրելի Երուանդու,
կրցածիլ չափ զուտրճացիր, Երանդ քեզի որ խմբնա
նման կրանդութեամբ մը չես տառապիր... քանզի
տպահով եղիր որ Եթէ, Աստուած չընէ, այս սոսկալի
ախտը, սիրտի համարճակիմ ըսելու դեւը... գքեղ ալ
իր ճիրաններուն մէջ առնէք, չափափ կրնայիր այդ խա-
ղով զուտրճանալ... խաղացած միջոցիդ, յանկարծ ա-
նակնկալ զրդմամբ մը... այդ սոսկալի գեւը խելքդ
պիտի պլոտորէր, և գնդակներն յափշուակելով խա-
ղակցիդ գլուխը պիտի նետէիր՝ առանց պատճասի, ա-
ռանց աննշան բարկութիւն մ'խակ զգալու... այլ
ինչպէս ըսի, զարմանալի ներքին դրդմամբ մը... ո՛չ,
դարձեալ անտեղի շատախոսութեանցս թելը ձեռք
տափ, Յերափ կեանքն դեռ ամիս մ'ալ հաճելի է, յե-
տոյ՝ երբ դիւդագնացըներն սկսին միօրինակ և տհա-
ճոյ կերպարտնք մը կդգենու: Յերափ այդ ժամանակը,
այդ կեանքը ամենին չեմ սիրեր... ուսափ ողէաք է
հեռունալ, և ոեպոեմերէին տառջ չվերագտառնալ...
գիւղերու մէջ, դաշտերու, լեռներու, կանանքներու,
ծառերու և մարգերու վրայ ապրիլ... սիրեցեալ բա-
րեկամի մը... է ամի մը հետ... և մաքուր օդ չնել...
թռչնոց դայլայլիկը մտիկ ընել... նոյն խակ Յերափ այդ
ժամանակի կեանքը վարելէն... լեռան մը գլուխը բո-
լորզին ասանձին ապրիլն աւելի ալէկ է:

Լեռնը, Մանուկը, և Միւսիւ ժամը ի՞նչպէս են.
Հետերնին միշտ կը տեսակցի՞ս... բարեներս ըսէ ի-
րենց, աղէկ միտքս ինկաւ... քանի մ'օրէ ի վեր մեր
տունէն նամակ չստացայ... արդեօք մէջերնին կի-
ւանդութի՞ւն մը կայ, հայրա, մայրս, քոյրերս հանգիստ

ողջ առո՞ղջ են... կ'աղաչեմ, ըսէ իրենց որ շուտ նա-
մուկ գրեն, արդէն հեռաւորսւթիւնը մեծ ախրու-
թիւն մ'է ինձ համար... զիս առանց լուրի թողլով՝
վիճակս թող չ'դառնացնեն... իսկ Յովհաննէսը մոռցայ
... մեր համբերատար և միշտ ներօղ Յովհաննէսը...
ըսէ անոր որ նամակ մը գրէ ինձ... կամ գոնէ քառ
նամակիոդ տակ երկառող մը:

18.. Ապրիլ 9


Քեզի նոր լուր մը... այսօր նորէն բարձր բլրին
փրայ էի... հովք քիչ մ'ուժգին բլւալով, ծառերուն ճիւ-
զերն անդադար շարժման մէջ էին... մանաւանդ բու-
նի տերեններն... որոնք հովին ուղղութեամբ ծովուն
ալեաց պէս տատանելով, աչաց առջեւ սքանչելի տե-
սարան մը կը պարզէին... : Միջոց մը պատահմամբ
գիւղին հիւսիս արեւելեան կողմը նայելով, բարձրա-
բերձ կաղնիներու, նոճիներու, ցանցաւ կնճնիներու
և ուրիշ շատ մը խոչըր ծառերու հաւաքածոյ մը տե-
սայ, որոնք հակառակ գիւղին շրջակայները գտնուոց
պտղատու և ցած ծառերուն, բուներնին իմ գտնուած
րլուրներուն գագաթը հատցնել կը ճգնէին՝ հսկայ
տփտաններու նման ամեն կողմ հարիւրաւոր թեւեր
տարածելով... : Պառաւ տան տիրուհւոյն խրատով այն
առտուն իմաստ կանուխ, դեռ արեւը չ'ծագած հոն
էի, որ՝ իսմ այն ծառերը նշմարած միջոցիս հորիզոննէն
բարձրանալով... գագաթի տերեւներն ուսկեցօծ եց...

ո՞հ, երուանդ, հիանալի, սքանչելի, վսեմ էր այդ տեսարանը... կը դիւթէր, կը յափշտակէր, կը գոզոէր... այնչափ զմայլած էի, որ չգիտնալով զգացմանցս մեծութիւնն ինչպէս արտայայտել... Նախախնամութիւնը կ'օրհնէի, որ բժշկիս զիս հօն զրկելու խորհուրդը ներշնչած էր... Յանկարծ՝ հովին աւելի մէկ զօրաւոր հարուածովը... ձառոց ճիւղերը չափէն աւելի ծռելով... ճերմակ բան մը... տան մ'երդիքը նշմարել կարծեցի... և հովի երկրորդ ոյժով հարուածի մը ուշադրութեամբ ակնկալ... քանի մը բոպէ չ'անցած կատարելապէս ապահով եղայ, որ նշմարածս մեծու հոյակապ տան մը վերնայարին էր:

Սակայն հակառակ աչացոյ՝ հաւատալ չ'էի ուզեր. — Ի՞նչ տուն է այդ, կ'ըսէի իւրովի — որո՞ւնն է... բաւական ժամանակէ ի վեր հոս եմ... իմ շատախօս պառաւս անոր նկատմամբ խօսք մը չըրաւ ինձ... անշուշտ անոր վրայ խօսելով պիտի պարծենային... թէ իրենք ալ մեծ ապարանքներ, պալատներ տեսած են, և նոյն իսկ գիւղերնուն մէջ հատ մ'ալ ունին... թէ և այդ տունը — եթէ յիրաւի կայ — գիւղին չըերաբերիր: Ի՞նչ որ է ցորեկին վար իջնելուս ամեն բան կիմանամ:

Ահաւասիկ այս տեսակ խորհուրդներով՝ ակնապիչ նոյն ծառերը կը դիտէի... ցաւելով միանգամայն թէ միտաեղ դիտուկ մը բերելու խոհեմութիւնը չ'էի ունեցած:

Այսոր շատ պատելուս խիստ յոգնած եմ, շարունակութիւնը վաղը:



18. Ապրիլ 10

Այսպէս միշտ ուշադրութեամբ դիտելով, դրեթէ մինչեւ կէս օր նստայ հօն, և երբ տուն հասայ — Խաթուն, ըսի ժագտուն — դուք զիս խարեր էք:

Խեղճ պառաւը այս անակնկալ խօսքերէս ապշած և դողէն կծկեալ դէմքով մ'ինձ նայելով

— Ի՞նչ լսել կ'ուզէք, կակազեց:

— Զբարիք միթէ որ ձեր դիւզին մէջ ամեննեւին մեծ տուն չ'կայ:

— Այո՛:

— Բայց կայ:

— Ուր տեղ... այդ լսելն դժուար է ինձ... հեռուէն տեսայ... այն կողմերն ամեննեւին չ'գացի:

— Ո՞ր կողմերը:

Իրագութիւնը համառօտակի պատմեցի, աւելցնելով միանգամայն թէ այդ տանը գոյութեան կատարելապէս ապահով էի:

— Իրաւանք ունիք, պատասխանեց պառաւը երկայն շունչ մ'առնելով:

— Ինչո՞ւ ուրեմնի մինչեւ ցայսօը չ'ըսիք:

— Միաբա չ'եկաւ:

— Որո՞ւն է այդ տունը:

— Պ... էֆէնտիին:

— Պօ... էֆէնտիին... ո՞վ է այդ անձը:

— Մարդասեր և հարուստ մարդ մը :
 — Դուք տեսած էք զայն :
 — Անգամ մը միայն երկայնահասակ, թուխ, դրեթէ կէտակէս ճերմկած մօրուքով . . . շատ հաճելի դէմքով մէկն է . . . բայց, պարոն, շատ զարմանալի բան որ դուք թերա կը բնակիք . . . և զայն չէք ճանչնար . . . կըսուի թէ ամենածանօթ անձ մ'է :

— Եյա՛, պասասիմանեցի վայրկեան մը խորհելէ ետքը, — յիշեցի . . . հանրածանօթ մէկն է, . . . ես ալ անունը շատ լսած, սակայն զինքը տեսած չեմ:

— Ո՞հ, Պարոն, շատ բարի մարդ է :
 — Ի՞նչ ազգ է, հարցուցի դիտմամբ :
 — Չեմ գիտեր . . . բայց . . .:
 — Յոյն ըլլալու է . . . այնպէս չ'է, աւելցուցի խնդալով :

Պատաւը խօսքերուո խմաստն ըմբռնեց ու շփոթեցաւ, սակայն ինչպէս ըստ, գիւղին ամենակըթեալներէն ըլլալուն

— Բայց, Պարոն, ըստ, Յոյն ըլլայ . . . ինչ կ'ուզէ թող ըլլայ . բաւական է որ բարի մարդ է, և բոլոր գիւղացիք այդ մարդուն երախտապարտ են. մանաւանդ ազքատները, որոնք անոր առատաձեռնութեան չնորհեւ հանգիստ կ'ապրին :

Սիրելի երուանդ, այդ ազգը՝ որ իր աննշան մէկ բարերարներն իսկ մինչեւ երկնից եօթներորդ յարկը կը բարձրացնէ, որ մինչեւ մոլեռանդութեան կ'երթ այդ տեսակ գովասանաց մէջ . . . հակառակ Պ . . . է-ֆէնտիի այդշափ առատաձեռնութեան, անոր նկատմամբ խօսք մ'իսկ ըստ չ'ին ինձ . . . ես որ միշտ տեղեկութիւններ կը խնդրէի . . . և ասոր միակ պատճառը անոր Յոյն չ'ըլլալն էր . . . Յիշաւի, ինչպէս ըստ,

գիւղացւոց շատերը աշխարհի ամեն բնակլիշները Յոյն կը կարծեն . . . և գիտցուներն ալ լսութիւն պահած էին . . . ահաւասիկ ազգասիրութիւն մը, որ ըստ իս մարդասիրութիւնն իսկ կ'ոչնչացնէ :



18. Ապրիլ 11

Երէկի նամակս յանկարծ ընդհատած է . . . Սիրելի երուանդ, չ'եմ գիտեր ինչ անուն տալ այս սասկալի հիւանդութեան . . . բայց մէկէն ի մէկ այնպէս մը պաշարեց զիս . . . որ անմիջապէս խորհրդոց թէլը կրուսի . . . միտքս պղտորեցաւ . . . զրիշը սենեակին մէկ կողմը նետեցի . . . կաղամարին կոսուփի հարուած մը տուի, որ ասպալելով ամեն կոզմ մրսուեց . . . և արագութեամբ, գրեթէ վազելով, սենեակին մէջ պտտիկը սկսայ . . . այս վազքը երկու ժամու չափ տեկեց, եւ եաբէն յոդնած, ոյժասպառ անկողնոյս վրայ նետուեցայ: Յարերազդաբար քունը շուտ հասնելով՝ առաւեան դէմ կատարելապէս հանգիստ արթնցայ:

Ուստի պատմութիւնս կը շարունակեմ:

— Ուրեմն ազքատներն անոր կենաց երկարութեան համար թող միշտ ազօթեն, պատասխանեցի պառափն — բայց կերակուրը շուտ պատրաստեցէք . . . շատ անօթի եմ:

— Քատորդէ մը պատրաստ է, ըստ արտորնօք սեղանը շտկելով:

Եւ յիշաւի տասն և հինգ վայրկեան չանցած կե-

րակուրի ախորժաբեր հոտ մը ոռւնքներս լեցնելով ա-
նօթութիւնս աւելի կ'արձարծէր :

— Այո, այդ մարդուն անունը անձանօթ չէ ինձ,
կը խորհի բերանս մսի կտոր մը նետելով — միայն թէ
այդչափ բարի մէկն ըլլալը չէի գիտեր... վաղն առ-
տու կանուխ այդ կողմերը պատելու երթամ... անոր
վրայ խօսած միջոցնիս պառաւին բերնին ջուրերը կը
վազէր... կ'երեւի թէ այդ տունը ոքանչելիք մ'է...:

— Ենթադրենք թէ այդպէսըլլայ , աւելցուցի բան-
ջարեցէնի պնակ մը մօտ քաշելով — բայց ինչո՞ւ այն
տեսակ հոյակապ տուն մը շինել այս աննշան գիւղին
մէջ... և ոչ իսկ մէջը... կէս ժամ ալ հեռու . տա-
րօրինակ մարդ մը, կամ աշխարհէ ձանձրացած ծեր
մը... միայն թէ՝ արդեօք միշտ հո՞ս կը բնակի...
տարւոյն բոլոր եղանակները այդ տանը մէջ կ'անցնէ,
թէ երբեմն կուգայ...:

Եւ այսպիսի խորհուրդներով կերակուրս աւար-
տելով, մտածեցի փոխանակ հետեւեալ առաւօտուն,
հոն երթալու խորհուրդն նոյն ժամայն ի գործ դնել
... սակայն հակառակ բլուրներու վրայ վչօղ հովին
և գտնուող զովութեան... օդը խիստ տաք էր . եւ
երթալիք ճամբառ ալ գաշտերու մէջէն և գրեթէ ա-
ռանց ծառի տեղերէ ըլլալուն, հետեւեալ առաւօտուն
թողուցի. ուստի պառաւին քով երթալով.

— Եյսօր օդը շատ տաք է, բսի ճակասս որբե-
լով, որ ստամոքսիս լեցմամբը զիս աւելի կը նեղէր —
չեմ գիտեր ո՛ւր երթալ քիչ մը զովութիւն գտնելու
համար :

— Առառւն ո՞ր կողմ գացիք :

— Բլուրներուն վրայ,

— Դարձեալ հոն գացէք... քանզի միշտ հովիս ան-

պակաս ըլլալուն զովութիւն գտնելու տպահով էք...
Պ... էֆէնտիի տունը անկի՞ց տեսաք :

— Այո.


— Այսօ՞ր :

— Այո :

Այս վերջին խօսքերուն դռնէն ելլելով նորէն բը-
լուրներուն ճամբառ բոնեցի, խորհելով որ եթէ քո-
ւած միջոցիս տաքէն պիտի նեղուիմ՝ գոնէ վերջը զո-
վութիւն գտնելու ապահովութեամբ կը մսիթարուէի :

Եւ սովորականին հակառակ շատ ծանր երթալով
բլուրին գագաթը հասայ... ո՛ւր միւնոյն հովը
գտնելէս գոհ... կարծես ճարտար պարափականի մը
մկրատով կարուած ու ձեւաւորած սիրուն ծառի մը
շուրջին տակ ընկողմնեալ, աշքերս նորէն նոյն բարձ-
րաբերձ ծառերուն յառեցի :

Երէկ գիշերուընէ քնատ եմ, սիրելի երուանդ, ուս-
տի ներօգութիւնդ խնդրելով՝ գիշեր բարի... եւ
ընդ հուպ տեսութիւն :



18.. Ապրիլ 12

Մինչեւ արևմուտ այն դրից մէջ հոն մնացի, եւ
երեկոյին՝ զովութիւնն աւելնալուն անմիջապէս մեկ-
նեցայ, խորհելով չթերանալ բժիշկիս առաջին պատ-
ուէրին :

Բլուրին գրեթէ մինչեւ կէս ճամբառ վերօյիշեալ

բարձր ծառերն տեսնել կարելի ըլլալով, յանկարծ փոքրիկ լեռնակ մը զանոնք տեսութենէ կը ծածկէր, Այդ ծառերն ու տունք նշմարած վայրկեանէս ի վեր ・・・ միտքս ամբողջովին անոնցմով զրալած՝ կ'աշխատաէի գուշակել թէ ինչո՞ւ այդ Պ... է Փէնտին նոյն ամայի տեղն մեծ տուն մը շինելու գաղտփարն ունեցած էր ・・・ պառաւին խօսքերն շատ տեսակ կասկածներ կը յարուցանէին մտացս մէջ, որոնք հետք հետէ արմատանալ կ'սկսէին :

Ասոր տակ անպատճառ գաղտնիք մը կայ, կ'ըսէի իւրովի — Պօլսոյ մէջ աղքատներ չկա՞ն որ այդ մարդը մինչեւ հոս եկեր, ու այս աննշան գիւղին աղքատաց նախախնամութիւնը եզեր է ・・・ Այս բանը շատ զարմանալի կը թուի ինձ ・・・ տեսնենք վաղուան այցելութեամբս կարելի է քիչ մը տեղեկութիւն կ'առ նեմ:

Այս մտածումներով տուն համայ ・・・ և բաւական հոգնած ըլլալուս, ըստ կարելոյն հանգստանալի ետքը ընթրեցի, և ծովուն ջուրերը փալիլացնող պայծառ լուսնի մը տեսարանէն յափշտակեալ ・・・ պատուհանիս առջեւ նստայ, ・・・

Գիշերուան լուռութեան մէջ, սոխտին և ուրիշ քաղցրանուագ թռչող երգերը մտիկ ընելով.

— Բնութիւնը, կը մումուայի — այնքան անհաշուելի հրապոյրներ ունի, որ ոչ միայն կը զարմացնէ, կը քանչացնէ, և կը դիւթէ զմել ・・・ այլ, զգոյսուն հոգւոց, հրճուանաց և ուրախութեան ամենամեծ պատճառն է ・・・ այդպիսի վայրկեաններու մէջ ・・・ վեհ տըպաւորութեանց ներքեւ կը խորհուի՝ թէ մարդ միայն անտառարար ապրելու ・・・ ամեն բան իր կրից զոհելու ・・・ երկրային ուրախութիւններով ինքնինքը պատ-

կանելու համար ստեղծուած չ'է ・・・ այլ աւելի սուրբ և օգատակար կենցաղ մը ・・・ սուաքինութեան և գըթութեան պաշտելի մեծութիւն մը կայ ・・・ որ զմեղ ազնուացնելով ・・・ մեր արժանեաց մակարդակիը բարձրացնելով ・・・ կ'զմանք թէ մենք միայն մեր անձին ծառայելու ・・・ զայն միայն պարարելու ・・・ անով միայն զբաղելու ・・・ և վերջապէս անոր ամեն անիրաւ պահանջմանց կուրաքար հնազանդելու համար ծնած չ'ենք :

Եւ նոյն միջոցին կը յիշէի՝ թէպէտ անհշան եւ խիստ պղտիկ դէպք մը, որ հակառակ տարիներէ ի վեր պատահած ըլլալուն ・・・ հազիւ քանի մը ժամ առաջ տեղի ունեցածի նման աշացս տաջեւ կը պարզուէր, և որ ահաւասիկ գիւղ մը գանուօղ բարե. կամացս մէկուն անուան տօնալիքութեան համար զուարձալի գիշեր մ'անցնել կ'երթայի ・・・ նոյն օրը գնած մէկ առարկայիս ստորնութեանը համար նեղ սիրտ, իւրովի կը տրանջայի թէ ինչո՞ւ կարօղութիւնս չ'էր ներեր աւելի մեծագինն ունենալ ・・・ և մանաւանդ նաւամատայցին վրայ եւած միջոցին՝ բոլորովին նոյն գաղափարով զբաղեալ ・・・ յանկարծ տաճէրէն լեզուաւ ըսոււծ սա խօսքերն ականջիս զարկին:

— Սա քառասուն բարան առ առասը բարայի հաց ու տասը բարայի պանիր գնէ ու վեր տար ։ մնացածըն աւ քեզի:

Անմիջապէս ետիս դարձայ, և զգեստները բաւական հին հազիւ տասնեւից կամ եօթը տարեկան յայն տղայ մը՝ ուրիշ աւելի հին լաթերով և տարուօք քիչ մ'ալ աւելի պղտիկ մանչու մ'ուղղած էր այս խօսքերը :

Նոյն միջոցին զգացած ս նկարագրելն անկարելի է

... գլուխս պտոյտ մունեցաւ ... աչքերս արտաս-
ւօք լեցուեցան . և վայրկեան մառաջ ունեցած ու-
նայն փառասիբութեանս վրայ ցաւելով . . . — Աւաղ,
ըսի—ահա երկու թշուառներ, որոնք միացած, գու-
ցէ իրենցմէ աւելի թշուառի մը կը ծառայեն . . . ով
է արեւօք այդ խեղճ արարածը . . . որ վերը . . . այս
գիշերին . . . գուցէ առանց կրակի . . . ընթրելու հա-
մար քսան բարայի հաց ու պանիրի կ'սպասէ . . . որ-
չափ թշուառութիւն, Աստուած իմ . . . որ աստիճան
խեղճութիւն . . . և այս կացութեան հանդէպ որքա՞ն
մեղադրելի եմ ես . . . :

Եւ մեքենաբար ձեռքս գրապանս մխելով՝ հաց ու
պանիր գնելու գացօղին տալու համար երկու քա-
ռորդ բանեցի . . . բայց նոյն ժամայն խորհելով՝ թէ
մեզմէ ողորմութիւն չուզօղի մը ստակ տալն աննե-
րելի յանդգնութիւն մ'էր . . . մինչեւ փողոցին ան-
կիւնը դասնալուն՝ ետեւէն նայելով շատացայ :

— Թշուառութիւն, աւելցուցի հեռանալով — բայց
գոնէ ասոնց պատանեկութեան ժամանակ է . . . իցիւ
թէ իրենց ծերութեան ատեն . . . այս տեսակ ոչինչով
ընթրելէ ետքը չպառկին :

Եւ ապահով եղիր, սիրելի երուանդ, որ այս կեան.
քով ապօղ թշուառներն բազմաթիւ են :

Ուստի գիշերուան խոր լսութեան և անդորրու-
թեան մէջ յանկարծ այս դէպքը յիշելով . . . սոյն տը-
խուր տեսարանը իր բոլոր մերկութեամբը աչաց
առջեւ պարզուեցաւ . . . քառասուն բարան առած
միջոցին հէտ աղուն տրտմալից դէմքը մթութեան մէջ
միարուեցաւ . . . և ձեռացս մէկը դէպ երկինք բարձ-
րացնելով.

— Ով դու, մոմուացի — դո՞ւ . . . որ սրտերուն ա-

մենախոր անկիւններն իսէ յստակ կը տեսնես . . . որ
քեզ համար գաղտնիք չ'կաց . . . ինչո՞ւ թոյլ կուտաս
որ քու արարածներուդ . . . քու զաւակներուդ մէկ
մասը այս աստիճան տառապին . . . ինչո՞ւ միեւնայն
հօտին պատկանօղներուն միշեւ այսչափ մեծ խափր
դնել :

Այս խորհուրդներով գրեթէ երեք ժամ անցուցի.
սակայն մարմնոյս և թէ մտացս հոգնութեան մեծու-
թիւնն զիս անկողին մտնել ստիպելնուն . . . ակամայ
հնագանդեցայ :

Գիշեր բարի, սիրելի երուանդ, և առ վազիւ :



18 . . . Ապրիլ 13

Այս օրուան նամակս խիստ շահեկան է . . . հետե-
եալ առտու շատ կանուխ արթնցայ . . . և անմիջապէս
անկողնէս ցատկելով հագուելէ ետքը . . . թեթեւ նա-
խաճաշ մը հագիւ ըրած . . . արևարդել մը առի և դէպ
ի Պ . . . էֆէնտի ապարանքին կողմը ճամրայ եւայ :

— Արդեօք ինքը հա՞ն է, կը մստածէի քալելով —
բայց հոն չ'գտնուիլն աւելի լաւ կ'ըլլար . . . քանզի
ուզածիս պէս ամեն կողմ կը դիտեմ ու կը քննեմ :

Այս տեսակ խորհրդածութիւններով կը յառաջա-
նայի, և կիս ժամ չ'անցած ամրաշէն և խիստ մաքուր
երկաթեայ վանդակէ դռան մը առջև հասայ :

Առաջին ակնարկս դէպ ի տունը ուղղուեցաւ . . .

և անմիջաղէս իւրովի խոստովանեցայ՝ պառաւին զայն ապարանք կոչելու իրաւունք ունենալն :

Ստորին ստքը գրեթէ քսան կանգուն լայնութեամբ մարմարինէ ձիւնափայլ սանդուխ մը՝ հետպհետէ նեղնալով կատարը տասն և հինգ կանգունի չափ կար. ուր փոքրիկ գաւիթ մը գտնուելով... երկաթէ դանէ մը տուն կը մտնուէր :

Նոյն միջոցին տանը ներքին կողմը տեսնելն անկարելի էր, սակայն արտաքուստ կը գուշակուէր թէ ներսն ալ հրաշալեաց հաւաքածոյ մը կար. Ամբովզ պատուհանները փեղկերով գոյ էին... ի բաց առեալ ստորնայարկէն հատ մը... իսկ տունը բոլորովին ամայի երեւոյթ մ'ունենալուն, անմարդաբնակ կ'երեւէր :

Բաւական ժամանակ տունը դիտելէ վերջը, պարտէզին նայեցայ, որ իր կարգին հրաշալիք մ'էր... երկիրը ամբովզին անհամար ածուներու վերածուած... բազմաթիւ և գոյնզգոյն հազորագիւտ ծաղիկներով լի էին... բայց աւելի աչքի զարնօղն անոնց ձեւերն ու կանոնաւորութիւնն էր... որոնցմէ ոմանք եռանկիւն, ոմանք հաւելթածե... ոմանք քառակուսի և ոմանք վեցանկիւն... և վերջապէս ոմանք ցած և ոմանք բարձր... հազարաւոր տեսակ և անթիւ գոյներով առանց ծաղկի կարճ ու երկայն տերեւներ... և որոնց շատերուն վրայ երեք չորս և երրեմի վեց եօթը գոյն միացած՝ արեւուն ձառագայթներուն տակ զարմանալի փալքիւրմ մ'ստացած էին... մանաւանդ պարտէզին ձախ կողմը... կանոնչութեան ծով մը, տռաւուեան զերիւուն համբոյրովը տերեւներու ոլրապայտ ալիքներ կը յարուցանէր... որիշ մէկ կողմը արուեստական փոքրիկ զառիւեր-

ներու վրայ, աստիճանաբար իրարմէ ցած... ոմանք ձերմակ, ոմանք կարմիր, գեղին... և ուրիներ երկու երեք գոյն միացած երկայն տունկեր կը տեսնու. էին... որոնցմէ շատերը ցայտող աղբիւրներուն նման ամեն կողմէ ձիւղեր տարածած... և տունկէ տունկ տուկախ կամուրջներ ձևացուցած էին... և որուն դիմացի կողմը կը լոր աւազանի մը մէջտեղէն՝ փոսրող քարէ գղեկանման պղտիկ պատուանդանի մը վրայ... ծաղկանց գիցուհոյն «Ֆլուու» ի՛ բնական մեծութեամբ մարմարինէ արձանը կանգնոււած... գլխին և ձեռքերէն գոյնզգոյն կարճ ծաղիկներ կը թափի էն... և այս աւազանը... աւելի հեռու աստիճանաբար շարուած մարմարներու վրային խիստջալով վազող արձաթափայլ յասակ ջուր մը կ'ընդունէր, որ տանը ետեւի կողմը պաղտառու ծառերն ու ուտելի տունկեր ջրելէ ետքը աներեւոյթ կ'ըլլար :

Բայց աւելի աչքի զարնօղն... նոյն աւազանէն տասը քայլի չեռու մանուշակներու ծուռ ածու մ'էր... որ ըստ երեւոյթին երեք կանգուն մեծութեամբ քառակուսի հոկայ բարձ մ'էր կարծես... Պարտէզին մէկ ուրիշ կողմը հազորագիւտ վայրի ծառիկներ կային... հոկայածե. և բոցես անդ տունկեր, որոնք սողուններու պէս իրարու փաթ-տուած հարիւրաւոր կամարներ ձեւացնելով, արեւուն կիզիչ ձառագայթներուն դէմ զով ապաստանարան մը կ'ընծայէին... և որոնցմէ ոմանց վրայ խիստ փոքրիկ գընգածեւ ձերմակ ծաղիկներ այնպիսի կանոնաւորութեամբ բոլըրակի շարուած, որ կարծես մարդարտէ ժանեակներ ըլլային :

Եւ վերջապէս պարտէզին ուրիշ մէկ կողմն ալ... բաւական ընդպարձակ մարդարտէն մը ձեւացուցուած

... տեղ տեղ... բայց Անդլիսկան կանոնաւորութեամբ թշուկ ծառեր անկուած... գրեթէ երեսունի չափ այդ միահասակ թշուկներուն ամենքն ալ իրարմէ տարրեր տեսակներու կը պատկանէին :

Իսկ բայր այս հազուագիւտ գեղեցիկութիւնք ամեն կողմէ մէկ կանգունէ քիչ մ'աւելի բարձրութեամբ որմով շրջատաեալ... վրան երկու մէթր բարձր երկաթէ վանդակներ շարուած... առանք դը: սան ճիշդ դիմացն պարտէցին դուռը կը գանուէր խիստ լայն, որ ուզիղ աւազուտ ճամբայ մը մինչև տուն կը տանէր :

— Զարմանալի բան, կ'ըսէի իւրովի — պարտէզ չ' այս այլ դրախտ... գեղեցիկ բան մը տեսնել կը յուսայի... բայց այսչափ հրաշտեաց չ' սպասէր... միայն թէ... ինչո՞ւ այս ամայի տեղը... ո՛ւր գուցէ իրմէ զատ ոչ մէկը կու գայ: այսքան ահագին ծախ. քեր չույլած է... կ'երեւի թէ կարծուածէն աւելի հարուստ է այս անձը,

Այս մածումներով շարունակ և անյագաբար պար. տէզը կը դիմէի, որուն ծաղիկներուն ամենամեծ մասը... գրեթէ քսան քսան հինգ տեսակ ամեն մեծութեամբ վարդերէ կը բաղկանացին... իսկ մանուշակներու... պէտքնեաններու... օրցօլարիաներու (պարկաձեւ կարմրագեղին հազուագիւտ ծաղիկ) սարտէնեաններու... ասազած աղիկներու... քամելեաններու... հրածաղիկներու առատութիւնը նկարագրելն անկարելի ըլլալուն զանց կընեմ... այնպէս որ հակառակ հոն հասնելս ի վեր անցնող երկու երկայն ժամերուն... գես ամեններն հեռանալու փափաք չ'ունէի... և առանք ներքին կողմն ալ տեսնելու անդիմագրելի հետաքրքրութիւն մը զիս նոյն տե-

զէն չհեռացնելով... ինքզինքս կը յանդիմանէի... որ աչքիս առչեւ գտնուող գործէն՝ տարօրինակ մէկն ըլլալը գուշակած մարդուս վրայ... պառաւէն աւելի մանրամասն և գոհացուցիչ տեղեկութիւններ խնդրած չ'էի... եւ ուրիշ մոտածմամբ կ'աւելցնէի՝ թէ այդ խեղճ կնոջ գիտոցածն ալ ինձ գոհացնելու բան մը չ'էր:

Այս կերպով դեռ ժամու մը չափ դիտելէ ետքը ակամայ տուն վերադարձայ... քանզի ստամոքս իւր պարապութիւնը զգացնել սկած էր... — Քանի որ բոլոր ամառը հոս պիտի անցնեմ, կ'ըսէի տուն մտնելով — կը յուսամ թէ օրին մէկն այդ մարդը ճանչնալու պատեհութիւնը և գուցէ անոր հետ տեսակցելու միջոցն ալ կ'ունենամ: Այն ժումանակ այն գալտնիքը կը պարզուի... այսու հանդերձ գալտնիքը մը գոյութիւնն ալ տարակուսելի՝ եւ կընամըսել գուցէ իմ մոտացածին մէկ գաղափարս է... աւելնեններ,

Քառորդ մը վերջը սեղան նստած մեծ ախորժակով կ'ուտէի:

— Խաթուն, հարցուցի պառաւէին՝ պարպուածը տանելու համար կերակուրի երկրորդ պնտի մը բերած ատեն — այդ Պ... է Փէնտիի վրայ դեռ ուրի ինչե՞ր դիտէք:

Սակայն ծեր կինը ինծի չափ ալ չ'էր գիտեր... այնպէս որ... պարտէզին գեղեցիութիւնը նկարագրը բած միջոցիս... աչքերը մեծ մեծ բացած ապշութեամբ երեսս կը նայէր:

— Հոել է գուք այդ տունը ամեններն տեսած չ'էք:

— Ո՛չ, պատասխանեց — և մինչեւ ցայսօր ալ

տեսնելու չերթալուս կը ցաւիմ:

— Ուրեմն Պ... էֆէնտին անձա՞մբ հոս կուգայ իր սպարութիւնները բաժնելու համար:

— Ինքը անգամ մը միայն եկած է... հաւատարիմ ծառայ մ'ունի որ անոր տմեն գործերը կը կատարէ:

Դեռ շատ մը հարցումներ ըրի, որոնց կարեւոր պատասխան մը չ'առնելուս գրելն աւելորդ կը համարիմ:

Աչքերէս քաւն կը վազէ, առ վաղին:

Յ. Գ. Գրեթէ շարսթէ մ'ի վեր ոչ մեր առւնէն և ոչ քեզմէ նամակ չ'եմ ստացած... ըստ իրենց որ զիս չմունան... ինչպէս նաև դուն... քու նամակներդ իմ գժուարին և յուզեալ վայրկեաններուս մէջ սփոփիչներ և միխթարանք են... անբացատրելի փափառվ անոնց կ'սպասեմ... և միշտ անյագութեամբ կը լավեմ:

18. Ապրիլ 15

Հակառակ վերջին նամակաւս ըրտծ խօստմանս... երէկ նամակ չգրեցի քեզ... և առոր պատճառը չի-զերուս սաստիկ գրգռեալ վիճակն ըլլալուն... գրեթէ ամբողջ օրը անկազնոյս մէջ անցնելու է:

Ահ, սիրելի Երաւանգոս... եթէ վիճակիս ակո-նատես ըլլայիր... աչքերէդ արցունքներ պիտի յորդէին... ամբողջ մարմինս կը գողար... սենեակը բա-

լորտիքս կը դառնար, որոյ կարծես առանցքը ըլլայի... թեթև նախաճաշ մ'իսկ չըրի... և մինչեւ իրի-կուն անօթի կեցայ... բայց տես օդին առողջութիւ-նըն ու մաքրութիւնը... որ սովորականին նման՝ եր-կու երեք օր տեւելու... մէկ օրուան մէջ անցուցի. և այս առառու շատ հանգիստ եւ կազդուրեալ էի... գիշերը հանգարտ քնացած ըլլալուս համար... մինչդեռ ուրիշ անգամներ գիշերներն աւելի կը տանջուէի... իսկ հոս գալէս ի վեր, որ գրեթէ ամիս մ'է... ան-գամ մը տեղի ունեցաւ... և այն ալ շատ թեթեւ ահսակէն:

Սյու առառու գարձեալ թլուրներուն կողմը պտը-տելու դացի... եթէ որսորդ ըլլայի... սքանչելի և խիստ առատ որս գանուելի զատ... ինձի համար ալ մեծ գրօսանք մը պիտի ըլլար:

Սակայն թէ ես բնականէն յարմարութիւն չ'ունե-նալուս և թէ բժիշկը այս տեսակ յոգնութիւնները բոլորովին արգիլած ըլլալուն... մարդարածաղիկ-ներու և կարմրականն թուփերու վրայ կեցող... և մացառէ մացառ պատիկ սատումներ ընօղ սիրուն թուզուններուն... քարեր նետելով կը շատանացի... և կը խոստավոնիմ թէ՝ հատ մ'իսկ զարնելու կարօղ չ'եղայ... միայն թէ ժամերս ուրախութեամբ անցը-նելէ զատ... զանոնք հալուծելու համար յառաջանա-լուս... աւելի գեղեցիկ ծառեր, մարդեր և զմոյ-էլի տեղեր տեսայ:

Գարձեալ կը կրկնեմ... բնութիւնն անչափ ա-ռատաձեսն եղեր է այս գիւղին և շաջագ այից հա-մար, մինչդեռ ուրիշ տեղեր ալ բոլորովին ամայի և խոսան թողուեր են:

Բլրակներու միւս կողմը նայելով... աչաց առջե-

անհուն դաշտ մը կը պարզուի... բայց նոյն դաշտը
երթալու հոմար... բլուրին զառիվարին վրայ փոքր
րիկ անտառ մը կայ... որուն ծառերն ոչ շատ բար-
ձր... ամենէն մեծը հազիւ հինգ վեց մէջր երկայ-
նութիւն ունէր... սակայն քանի մը տեսակ կանանչ-
խտերուն վրայ երեցօղ գոյնզգոյն վայրի ծա-
ղիկներն այնպէս մը բուսած էին... որ կարծես բո-
լոր անտառը միակտուր և մեծագին տաճկական գոր-
գով մը ծածկուած ըլլար:

Անտառին մէկ կողմը վազող յատակ առուտի մը
եկերքներն շատ մը պտղատու ծառեր գտնուելով...
ոմտնք իր հրամանատար գլուխնին ուղղակի և բար-
ձրը բռնած... ոմտնք ալ ճիւղերնուն մեծ մասը ջը-
րին վրայ ծռած կարծես կարտասուէին:

Ուրիշ մէկ կողմը... վայրի մանուշակներու այն-
պիսի առատութիւն մը կար, որ ծաղկավաճառի մը
դրամագլուխ ըլլալու կարօղ էր... իսկ ուրիշ մէկ
կողմը... բնութեան զարմանալի մէկ քմահաճոյքով...
ժամանակէն տուած ծերացած ծառեր... ու գեղին
կանանչ խառն ի խուռն առունկեր կը տեսնուէին:

Աջ կողմէն անտառին մէջ զառիվեր մը ձեացած
... շատ մը սափենիներ, գրեթէ մինչեւ կէս մը-
զն աեղ տարածուելով... անոնց բոլորովին հակա-
ռակ ձախ կողմն ալ տրատաքոյ կարգի հսկոյ տերեւ-
ներով կարծուկ առնկեր՝ մինչեւ առուտակին մօտ հաս-
նելով անմիջապէս խումբ խումբ մացառներ և մորմե-
նիներ կ'երեւ էին... որոնցմէ քիչ մը վար, առուտակը
չորս ճիւղի բաժնուելով, մին ուղղակի իւր ճամ-
բան կը շարունակէր... և մին աջ... երրորդն գէպի ի
ձախ վաղելով... վերջինն ալ ետ կը դառնար, եւ
դախ դաշտելով... վերջինն առ կը դառնար, եւ
դաշտին մէջտեղէն ոլորտապոյտ սողոսկմար. ... զայն

գրեթէ երկու հաւասար մասի բաժնելէ ետքը... նո-
րին գլխաւոր ճիւղին միանալով, ամենքը միատեղ
աւելի մեծ գետակի մը մէջ կը կորսուէին:

Ահ, սիրելի Երուանդ, կարօղ չ'եմ ոչ նամակով և
ոչ լեզուավ այս գեղեցկութիւններն քեզ նկարագրել
... եկած տակնդ միատեղ կը պատինք ու կ'զմայ-
ինք... միայն թէ, կ'աղաջեմ չ'ուշանաս... և գոր-
ծերդ այնպէս մը տնօրինէ, որ կարելի եղածին չափ
երկայն ժամանակ կենաս հսու... քանզի առանձնու-
թենէ զատ ուրիշ բանէ տրամէկնու պատճառ չ'ունիմ
... գիւղացիներ չ'են պակսիր... բայց այդ մարդոց
և մեր կենացաղին միջեւ եղող տարբերութիւնն յօյտնի
ըլլալուն՝ հետերնին խօսակցիլ կամ բարեկամութիւնն
հաստատելն գրեթէ անկարելի է...:

Ընտանեաց եւ քառ նամակներն այս առուու ըս-
տացայ... տուած լուրեդ շատ գոհ եմ... և սոտ-
իս չ'ըլլալս գիտնուլուդ՝ կ'ըսեմ թէ ես այդ ամուս-
նութիւնն արդէն շատոնց գուշակած էի... երկու
ամուներու երկար, և մանաւանդ երջանիկ կետնք
կը մաղթեմ:

ՀՅԱՅՑ

18. Ապրիլ 17

Երկու օրէ ի վեր օդը քիչ մ'անձրեւու ըլլալուն
երէկ ամենեւին գուրս չ'ելոյ... քանզի Պ...
գիւղը աւելի լեռնացին ըլլալով, արեգական պակա-
սութեամբ զովութիւնն չուտ զգալի կ'ըլլայ:

Սակայն այս առաւոտեան անձրեւն աննշան բան մ'էր . . . ուստի պատու հանին առջեւ նստած դուրս ելնելու համար բոլորսվին դադրելու կ'սպասէի խորհելով թէ ծառերն ու տունկերը այդ օգտակար ջրի կաթիլներն ստանալնուն . . . ամեն կողմ աւելի գեղեցիկ և զմայլելի պիտի ըլլար . . . Եւ երբեմն ձեռքը բառուող մէկ վէպը կը կարդայի և երբեմն ալհօրիզօնական կերպով վար թափող անձրեւն կը նայէի :

Բնակած տունս գիւղին գրեթէ ծայրը գտնուելուն, գիմացը բոլորսվին բաց է . . . և ցիր ու ցան բուսած քանի մը ծառերէ զատ, գետինը կարճ խոտով և մամուռներով ծածկուած . . . շատ հեռուէն եկող մը տեսնելն դիւրին էր :

Վայրկեան մը ընթերցումն թողլով գէպի հորիզոնը կը նայէի . . . երբեմն ցամաքին և երբեմն ծովուն գեղեցիկութիւնը գիտելու համար . . . որ նոյն միջոցին . . . թուչօղ ամպերուն սմանց իրարմէ բաժանմամբը՝ յանկարծ երեւցող արեգակն ճառագայթներու տակ . . . հայելիի նման կը փալիւլար . . . և երբեմն ալ իւրարմէ տարբեր երկու երեք աեսակ կապոյտ և ճերմակ ամպերու գոյնէն ապդուելով . . . նոյն գոյներն իր ջուրերուն վրայ կը կրկնուէին . . . և ահա յանկարծ ամպի մը քմահաճայքով . . . արեւուն ճառագայթները ցամաքին վրայ իյնալուն . . . կարգ մը ծառերու և մացաներու վրայ գտնուող անձրեւի կաթիլներն ի'սկսէին վայլիլ . . . մինչգեռ միսաներն ու ծովուն մակերեսը ու և տիտուր կերպարանք մ'առած՝ առաջին ներուն հակապատկեր մը ձևացնելով . . . ամեն վայրկեան փոփոխմամբ կրկնուող այդ տեսարանը . . . պատռէանիս առջեւ անցնելու ստիպուած ձանձրալի

վայրկեաններս կը քաղցրացնին :

Ցանկարծ՝ հեռաւոր մացառներու մէջտեղ մարդ մը նշմարել կարծեցի . . . և ուշադրութիւնս կրկնեն. լով խարուած չըլլալուս ապահովեցայ :

Որչափ կը մօտենար . . . իմ ալ նոյնչափ ուշադրութիւս կ'աւելնար . . . այնպէս որ քիչ ժամանակէն անոր ուսը հրացան մը և հետն ալ խոչըր շուն մը գտնուիլը տեսայ . . . որ երբեմն մացառէ մացառ երթալով և երբեմն ալ քանի մը քայլ առջեւէն կամ ետեւէն թուրքերն հասուելով իր տիրոջ կը հետեւէր :

Մարդը երկու հարիւր քայլ հեռաւորութեան հասնելուն . . . երբ նշմարեցի որ դէպ ի ծախ շեզելով պիտի հեռանար . . . հագուստներէն գիւղոցի չըլլալն գուշակեցի . . . ուստի անմիջապէս պառաւը վեր կանչելով.

— Սա գացող մարդը կը ճանչնա՞ք, հարցուցի:

Սօֆիցա խաթունը որ հակառակ իր տեսած եօթանասուն սաստիկ ձմեռներուն դեռ շատ հետատեսէր . . . երբ ցուցամատիս ուղղութեամբը զայն տեսաւ :

— Ինչպէ՞ս չեմ ճանչնար, պօսաց անմիջապէս — ինքն է :

— Ո՞վ:

— Պ . . . է Փէնտիի ծառան . . . ո'հ, բարի մարդը . . . ո'վ գիտէ որ խեղճերը մսիթարելու կ'երթայ . . . Ասուած մէկին տեղ հազար տայ :

Պառաւը դեռ այս տեսակ շատ մը խօսքեր կը լիստէր . . . խակ ես բոլոր ուշադրութեամբս՝ հեարզ հետէ հեռացող մարդը գիտելով . . . երբ տան մ'անհիւնը գաւնալով աներեւոյթ եղաւ .

— Այս մարդը միտ հսո՞ս կը բնակի, հարցուցի:

— Այս :

— ինչո՞ւ :

— Որովհետեւ տանը պահապանն է . . . հետք եւ-
զող շունը շտեսա՞ք, որ անոր առանձնութեան հաւա-
տարիմ ընկերն է . . . թէպէտայս տեղերք գողերէ վախ
չըլլալէ զատ . . . Աստուած չընէ այնպիսի բան մ'աւ
պատահի, բոլոր գիւղացիք զանոնք այնչափ կը պիրեն,
որ անոնց վնաս մը չհասնելու համար, ինքզինքնին
սպաննել կուտան :

Տեսնելով թէ պառաւը դեռ շտո պիտի շաղակ-
րատէր .

— Հարկաւ, ըսի — բարիք ընելն միշտ օգտակար
է և մարդ մը եթէ այդ բանին անկարող է . . . գոնէ
անգիտակցարար, և ակամոյ խկ . . . չարիք գործելէ
զգուշանալու է . . . քանզի . . .

Այս վայրկեանին՝ այրօղ կերակուրի մը կծու հոռը
միջեւ սենեւակին ներս թափանցելով :

— Ո՞հ, ներեցէք, կերակուրնիդ պիտի այրի, պօ-
ռաց պառաւը արտօրնօք և հակառակ տարիքին պատ-
կառելի թուոյն, դիւրութեամբ սանդուխին վար
իջնելով:

Ժամացոյցը նայեցայ . կէս օրուան ժամ մը կար .

— Ճաշէն ետքը գուրս կ'ելնեմ, ըսի երկինք նա-
յելով որ տակու առ առակաւ ամալերէ զաեալ իր բը-
նական դոյնը կ'ստանար — սակայն այս մարդը . . .
աղքատասէր է ֆէնտիին այդ առատաձեռն ծառան
հետաքրքրութիւնս շարժեց :

Ընթերցումս դեռ ժամանակ մ'ալ շարունակեցի,
և ճաշելէ ետքը գէպի բլուրներն երթալու դիսու-
ռութեամբ մեկնեցայ . . . խորհելով՝ հետեւեալ օրը
նորէն Պ . . . է ֆէնտիի տան կողմ երթալով պարաէզը
դիտել :

Խիստ ծանր քայլերով բլուրներուն գագաթը հա-
սայ . . . սակայն գետնին խոնառութիւնն՝ ուզածիս
պէս մարգերուն վրայ տարածուելու արգելք բլլա-
լով, ծառի մը չոր կոճղին ասպնչականութեամբ, ինձ
համար կարձ՝ վեց երկարաւաեւ ժամեր անցուցի . . . և
ակամայ կը խոստովանիմ թէ այդ ժամանակին երեք
քառորդը ապարանքը բոլորող ծառերն դիտելով ան-
ցաւ . . . միայն թէ այսօր ամենեւին հով չգտնուելուն
տանը և ոչ մէկ վոքրիկ մասը տեսնելու կարող եղայ :

Այսու հանդերձ ծովուն գեղեցիութիւնն ալ կը
հմայէր զիս . . . գտնուած տեղէս անհուն տարածու-
թեամբ տեսուղութեանս առջեւ պարզուած . . . նոյն
միջոցին՝ զայն ակոսելով իրարու ետևէ հեռացող խո-
շոր չոգենաւներ . . . զիրար հալած ելու համար արա-
գութեամբ սահօղ հակայ կրեայներու կը նմանին . . .
խկ աւելի հեռուն . . . հօրիզոնին վրայ . . . քանի մ'ա-
ռագատանաւերու սեւ պատեաններն հազիւ նշմար-
ուելով . . . բոլոր կայմերէն պարզուած լաթերուն
հակառակ . . . այնչափ յամբարար կը յառաջանային . . .
որ ժամը կէս մղտնէն աւելի չէր յուսացուէր .

Այս տեսարաններէ յափշտակեալ . . . արեւամու-
տին ակամայ առուն վերագարձայ :

———— ՀՅՈՒՅՑ —————

18.. Ապրիլ 18

Սնակնկալ, սիրելի Երուանդ, զարմանալի անտառնկալ մը... երեւակայէ որ այս առառու կանուխ... գրեթէ արեւուն հետ ելնելով տունէն մեկնեցայ: Սօվիցա խաթունն իսկ դեռ պառկած էր... ինքը որ կարծեմ կենացը մէջ հազիւ երկու երեք անդամ արշալյօէն ետքը ժամ մը պառկած կը դանուի... և ինչպէս երէկուան նամակաւ ըստած էի... ուղղակի՞ Պ. Էֆէնտիի տանը կողմը դիմեցի:

Կարող չեմ բացատրել թէ — ինչ անհուն հրճուանք և տեսակ մ'սփոփանք կ'զգայի... մեկմիկ փշող առաւօտեան զերիւոը շնչելով... թաշնոց դայլայիկն ու սոխակին անուշ մեղեդիներն լսելով... ձամբուն վրայ այնքան սիրուն տեղեր կային, որ յաճախ կենացը շուրջո՞ գանուօզ հազուազիւն տեսարաններն երկար ժամանակ դիմելէ ետքը, միայն երթալիք պարտէ զիս գեղեցիս թիւնն յիշելով քալել կ'սկսէի... և սա քանի մ'անգամներ կրկնուեցաւ... այնպէս որ վանդակներուն մօա հասնելուս... կէս ժամու ձամբան՝ գրեթէ երկու ժամու մէջ ըրած ըլլալու տեսայ:

Ժամանումէս ի վեր հազիւ քանի մը վայրկեան անցած էր... շան մը հեռաւոր հաչիւնը լսեցի... և որ իսկոյն առջի օրուան տեսած շունս յիշել տալով ինձ փոխանակ վախնալու... գոհունակութիւնն և ուրախութիւնն զգացի...:

— Կարելի է շանը ձայնէն պահպանն ալ հետա-

քբրբրուելով գուրս ելնէ... և զիս տեսնելուն մօտենայ... և մէջերնիս խօսակցութիւն մը աեղի ունենայ, խորհեցայ:

Յոյս ի դերեւ չ'ելաւ... շունին ձայնը հետպէետէ աւելի մօտէն լսուիլ սկսելով, քանի մը վայրկեան չ'անցած տանը ետուի կողմին կենդանին տեսնուեցաւ... որ արագութեամբ և միշտ հաչելով վանդակումն առջեւ հասաւ թշնամական ձեւով... և վանդակներուն մէջտեղին որկորը գրեթէ գուրս հանած զիս խածնել կուզէր...:

Շիսակն ըսելու համար որչափ ալ չի վախնալ կը ձեւացնէի... և շան բարեկամական խօսքեր կ'ուղղէի... սակայն անոր հինգ հարիւրորդամէթը սուր և վայլուն ակռաները տեսնելուս... ի ներքուստ զգացած մեծ վախս հակառակ կը կենայի... երեւակայէ թէ հետաքրքրութիւնն որչափ գորաւոր էր, միայն կամքիս ուժը զիս հոն կը կեցնէր:

Բարեբազդաբար երկար ժամանակ չսպասեցի... և քանի մը վայրկեան ետքը պահապանը երեցաւ որ կենդանին իր անուամբ կոչելով դէպ ինձ կը յառաջանար:

Ամեն քայլին ուրախութիւնն կը կրկնապատկէր, և երբ տասը կանգուն տեղ հազիւ զմեզ իրարմէ կը բաժնէր:

— Այս, մաւացիք երէկուան մարդն է... բայց ես այս մարդը պիտի ճանչնամ... արդեօք ո՞ւր տեսած եմ... Աստուած իմ...:

Եւ կ'երեւի թէ նա ալ միւնոյն մտածմամբ զբազեալ ուշագրութեամբ զիս կը դիմէր... և շունը լը ուցնելու համար միշտ կը պօռար:

Վերջապէս վանդակներուն քով հասնելով կեցաւ

...և գլխի թեթև բարեւէ մը վերջը... շանը գլու-
խը շցյել սկսաւ... որուն թշնամական ձեւերն զրե-
թէ դադրելով... միայն խոր մոլտուկներ կ'արձակէր:

— Արդեօք ի՞նչ նպատակաւ պարոնը հոս կեցած
ներսը կը դիտէ, հարցուց բոււկան քաղաքավարու-
թեամբ:

Անոր ձայնը լսելով, զայն ուրիշ ժամանակ ճանչ-
ցած ըլլալուս բոլորովին ապահով եղայ: Սակայն նոյն
վայրկեանին՝ վեր ի վար եղած յիշօղութիւնս ամփո-
փելով տալիք պատասխանս ուշանալուն: — Քանզի
աւելցուց — դուք երեք չորս օր առաջ անդամ մ'ալ
հոս եկաք:

Եւ երբ զարմացմոմբ անոր նայեցայ.

— Այս, ըստ ժպտուն և միւս նոմակաւս քեզիս-
ամձ փեղկերը բաց պատուհանս ցուցնելով — սա
պատուհանէն ես զճեզ տեսայ... գրեթէ երկու ե-
րեք ժամ կեցաք հոս:

—Պարոն, ըսիխորհելովթէ վերջապէս պատասխան
մը տալ պէտք էր — պարտէզն այնչափ գեղեցիկ է
...որ մորդ զայն տեսնելուն չկրնար զատուիլ:

— Այս... ճշմարիս է, պատասխանեց միշտ ուշադ-
րութեամբ զիս դիտելով — ասոր նման պարտէզ ամ-
բողջ Պօլսոյ մէջ հազիս երկու երեք հատ կայ...
սակայն այս գիւղը որ տասցի և գրեթէ լեռներու
մէջ կորսուած է... ձեզ նման օտարական մը տես-
նելն զարմանալի կը թուրի ինձ... ներե՞լի է հար-
ցունել թէ ի՞նչու համար հոս եկած էք:

— Առողջութիւնս գարմանելու համար:

— Առողջութիւննիդ գարմանելու համար,

— Այս:

— Այլանդակ գաղափար:

— ի՞նչու, հարցուցի ժպտելով:

— ի՞նչ գիտնամ... այնչափ գեղեցիկ գիւղեր
կան... օրինակի համար կղզիները... Գատըզիւղ...
Վուրօր... ի՞նչու այդ տեղերը չ'երթալ, և այս ա-
մայի տեղը գալ:

— Բժիշկիս հրամանաւ:

— Զարմանալի բան, մոլտաց:

Բայց ես զայն չլսել ձեւացնելով:

— Քանզի, աւելցուցի — ուրիշ տեղերուն կլի-
ման ինծի վլասակար է եղեր... և ասկից զատ հի-
ւանդութեանս ամենամեծ գարմանը հանգստութիւ-
նըն, առանձնութիւնն ու գիշերները կանուխ պառ-
կիլ, և առառուներն ալ նոյնպէս կանուխ ելնելն է ե-
ղեր:

— Տարօրինակ հիւանդութիւն, պատասխանեց
ժպտուն — որ անցնելու համար առանձնութիւնն կը
փնտուէ... ներե՞լի է հարցնել այդ հիւանդութեան
անունը:

— Չիղերու հիւանդութիւն:

— Չիղերնիդ ի՞նչ կ'ըլլան:

Այս հարցման պատասխան... հիւանդութեանս
վրայ անոր համառօտ բացատրութիւն մը տալով.

— Ահաւասիկ հոս գտնուելուն պատճառը, վեր-
ջացուցի — և անցեալ օր բլուրին վրայէն պատահ-
մամբ այս կողմը նայելուս... սա բարձր ծառերը
տեսայ... և հովին սաստկութեան շնորհիւ տունին
վերնայարկն ալ նշմարեցի... իրիկուան Սօֆիցա խա-
թունէն — զոր կարենմ կը ճանչնաք...

Գլխով հաստատական պատասխան տուաւ:

— Տուած տեղեկութիւններն այնչափ հետաքրք-
րեցին զիս, աւելցուցի — որ անդամ մը տունը տես-

նել փափաքեցայ . . . սակայն այս այցելութիւնս այնպիսի անակնկալ տեսարան մը պարզեց աչացս առջեւ . . . որ ինչպէս տեսեր էք . . . նոյն օրը երկու երեք ժամ հոս կենալով զմայլելէ ետք . . . այսօր նորէն եկայ . . . և շխտակն ըսելու համար մինչեւ այս տեղէն մեկնելու օրս գեռ քանի մը անդամներ տեսնել պիտի գամ . . . եթէ թոյլառութիւն տաք . . . :

Քանի կը խօսէի . . . նա միշտ ուշադրութեամբ զիս կը դիտէր . . . և նշմարեցի որ դէմքը հետզհետէ քաղցր երեւոյթ մը կ'ստանար . . . այնպէս որ վերջն խօսքերուս նախսկին խոժոռութիւնը բոլորովին կորուսած .

— Ուզած ժամանակնիդ կրնաք գալ, պատասխանեց ժպտելով — և փափաքածնուդ չափ դիտել ու քննել . . . և այս խօսքերն ի բոլոր սրտէ ձեզ ըսելս ստուգելու համր . . . կ'աւելցնեմ թէ, ըստ վանդակադուռը բանալով — կրնաք ներս մտնել և ուզածնուդ չափ պտտիլ.

Եւ երբ հրաւէրը կրկնել չ'տալով շնորհակալեաց գլուխ նշան մը ըրի ու ներս մտայ, ակամայ շունին վախկառ ակնարկներ նետելս տեսնելուն .

— Մի վախնաք, ըստ դուռը գոցելով — բարեկամները չխածնէր:

Եւ կարծես հոււտառիմ կենդանին իր տիրօջ համամիտ . . . փոխանակ նախսկին թշնամութեան բարեկամական նշաններ ցոյց կուտար :

Զայս տեսնելով տակաւ առ տակաւ տպահովիլ սկսայ . . . միայն թէ երբ քիչ մը չատ մօտս գար . . . իրաշելու պլատիկ շարժում մը զատելու կարօղ չ'է բլուր :

Սակայն կամաց կամաց քալելով դէպ ի տուն

յառաջանալ սկսած էինք . . . և նոյն միջոցին զգացած ուրախութիւնս անհուն էր .

— Քանզի, կը խորհէի — այս մարդը որչափ ալ գաղտնապահ ըլլայ . . . անող տիրօջ . . . այդ խորհրդաւոր անձին վրայ քիչ չատ տեղեկութիւնկ'առնեմ .

— Եկէք սա աւագանին քով նստինք, ըստ կողմանակի արահետ մը մանելով — այսօր օդը չատ տաք է . . . սակայն տանը բոլորտիքը գտնուող ծառերուն մէջ հովն անպակաս ըլլալուն, պարտէ զին ներսը միշտ հաճելի զովութիւն մը կը տիրէ :

— Իրաւունք ունիք, պատասխանեցի — եւ ոչ միայն գոհ եմ, այլ կ'օրէնեմ բժիշկիս գաղափարը, որ զիս այս տեղ դրկեց . . .

— Հսել է շատ հաճելի է ձեզ այս գիւղը :

— Ո՞չ, չ'եմ կրնար բացատրել . . . Պօլսոյ բոլոր ցջակայներն պտտած, սակայն այս տեղին նման հազուագիւտ և հարուստ բնութիւն ամենկին տեսած չ'ըլլալու ո . . . զգացած ուրախութիւնս չափէն տւելի է . . .

— Այդ մասին իրաւունք ունիք, պատասխանեց

— և աէրս ալ այդ գաղափարով այս տունը շիներ է :

— Ի՞նչպէս, հարցուցի խօսակցութեան նոյն կէտին վրայ գալէն ուրախ — ձեր տիրօջն այդ գաղափարն ունեցած տուն դուք ո՞ւր էիք :

— Ուրիշի ծառայութեան մէջ :

— Որո՞ւ :

— Եգիպտասի Խորիլին :

— Ինչպէս, հարցուցի զարմացմամբ :

Այս շարցումն անոր ինդուկ պատճառելով :

— Պարտիզան էի, պատասխանեց :

Բայց ես անոր խօսքն ընդհատելով .

— Կեցէք, ըսի — ես զձեզ պիտի ճանչնամ . . .

Եւ յիշողութիւնս ամփոփել ջանալով .

— Կարծեմ . . .

— Այս, ես ալ զձեզ տեսած և հետերնիդ խօսած եմ, ըստ լուսութիւնս տեսնելով — բայց ո՞ւր, ի՞նչ պէս չ'եմ կարօղ յիշել . . .

— Այս խնդիրը լուծելու համար, պէտք է կարգաւ սկսիլ, պատասխանեցի խնդալով — ուստի նախ և առաջ ըսէք թէ ո՞ւր կը ծառայէիք :

— Արդէն ըսի, Խտիվն :

— Այս, բայց ո՞ւր :

— Էմիրկէօն :

— Ուրեմն այն տեղ տեսնուած եմք . . . կեցէք . . . յիշել կ'սկսիմ . . . որ մ'ընտանեօք՝ այցելութեան համար էմիրկէօն եկած էինք . . . իրիկուան դէմ ծովեզերքը պտտած ելնելով երբ նոյն պարտէզին առջեւ հասանք . . . մայրս ներու տեսնելու մեծ փոտիաք մ'ունենալն իմացնելուն . — Խիստ գիւրին է, պատասխանեց մեր այցելած տան տիրուհին — մենք գլխաւոր պարտիզանը կը ճանչնանք . . . թէոր հոն է ուղածնուս չափ կը պատօնք :

— Եւ անմիջապէս դռնապանին ձեզ հարցնելով . . . ուրախութեամբ տեսանք որ դուք ալ քանի մը քայլ կեռու ձեռքերնիդ բրիչ կ'ոչխառէիք :

— Այս, իրաւունք ունիք, պատասխանեց ժըպտելով — ես ալ հիմա աղէկ մը կը յիշեմ :

— Չեր անուան Բեթրօ ըլլալն ալ նոյն օրն իմացանք :

— Այս, այս, ճիշդ է, ըստ ուրախութեամբ :

— Այն ժամանակէն ի վեր քանի մը տարիներ ան-

ցած է, չարունակեցի — սակայն ձեր դէմքն այնպիսիներէն է, որ անգամ մը տեսնօղն ալ չմոռնար :

— Այո՛, պատասխանեց խորհրդաւոր կերպով զըլլախը ցնցելով — ես ալ պատուաւոր և հարուստ մարդու մը զաւակն էի . . . սակայն ընտանեկան դրժբաղդութիւններ, օտար երկիր գաղթել հարկադրեցին զիս . . . և հոն ուրիշներուն ծառայել: Եւ աչքերուն արտասուօք լեցուիլն նշանքեցի:

Հոգնեցայ, սիրելի երուանդ, չարունակութիւնը վաղուան նամակովս :

48 . . Ապրիլ 49

—Պարոն պատասխանեցի — չեմ ուզեր ձեր ընտանեկան գողանիքները պրապել տալ ձեզ . . . արդէն դէմքերնիդ և ձեր քաղաքափար ձեւերն ազնուական ընտանիքի մը պատկանելիդ յայտնի կը ցուցնեն . . . ուստի ինձ նկատմամբ ունեցած համակրութիւններնուգ համար չնորհակալիքոյայտնելով . . . պիտի համարձակիմ քանի մը տեղեկութիւններ իմարել . . . որոց պատասխաններու մերժումն ալ ամենեին դժգոհ չ'ըլլալիքս կանխաւ կիմացնեմ:

— Խօսեցէք, ըստ աւազանին մօտ նստարանի մը վրայ հրամցնելով զիս և ինքն ալ նստելով — եթէ ձեր խնդրելիք տեղեկութեանց ծանօթ եմ, կամ պա-

տասխանելն կարելի է . . . ձեզ ծառայութիւն մը մատուցած ըլլալոս համար մեծապէս գոհ պիտի ըլլամ:

Գլոփի շնորհակալեաց շարժումէ մը ետքը.

— Արդէն շատ բան մը չ'է, պատասխանեցի — այսինքն կուզեմ գիտնալ թէ ինչո՞ւ Պ. էֆէնտին այսպիսի տայի տեղ մը . . . այսչափ հոյտկապ և գեղեցիկ տուն մը . . . և մանաւանդ հրաշալի պարտէզ մը շիներ է :

Բեթրօ ժպտեցաւ և քանի մը վայրկեան լուռթեամբ խորհելէ ետքը.

— Արդէն ես ալ այդ հարցման կ'ըսպասէի, ըստ և խօստանս համաձայն ճիշդ պատասխանը տան անպատեհ չ'ըլլալուն . . . կ'ըսեմ . . . թէ այս տունին և պարտէզին շինուիլն, մասամբ . . . կամ գըրեթէ բոլորովին, ձեր հոս գալուն նման պատճառ մը ունի:

— Ինչպէ՞ս, հարցուցի զարմացմամբ անոր նայելով:

— Մի զարմանաք — պատասխանեց, ձեզ նման հիւանդ մը գարմանելու համար . . . տէրս ամեն զոհողութիւն, ամեն գերմարդկային ճիզ ի գործ կը դնէ . . . բայց . . .

Եւ բարի մարդը, երկու վայրկեան լուռթենէ ետքը:

— Աստուած միայն գիտէ թէ պիտի յաջողի՞ աւելցուց:

— Եթէ տալիք պատասխանը այս էր . . . աւելի լու կ'ըլլար որ լուս կենար, կը խորհելի — քանզի հիմա առաջուրնէ աւելի հետաքրքրեց զիս:

Սակայն բարեբաղդաբար այնպէս չ'ելաւ . . .

թեթրօ կարծես մտածումս գուշակելով.

— Անշուշտ այդ հիւանդին ո՛վ ըլլալն գիտնալ կուզէք, շարունակեց — եթէ գեռ չգուշակեցիք . . .

Այս վերջին խօսքերն ինձ մեծ զարմանք պատճառելով.

— Գուշակել, կմկմացի — բայց ի՞նչպէս կրնամ . . .

— Դուք Պ. էֆէնտին չէ՞ք ճանչնար:

— Միայն անուամբ և ոչ անձնապէս:

— Ետ լաւ . . . քանի որ գոնէ անուամբ կը ճանչնաք . . . անոր աղջկան վրայ խօսուիլն ամենեւ, ուին լսած չէ՞ք:

— Պ. . . էֆէնտի՞ն աղջկան:

— Այս :

— Չեմ կարծեր, պատասխանեցի քիչ մը խորհելէ ետքը:

— Ո՞ւր կը բնակիք:

— Բերա :

— Ուրեմն ի՞նչպէս կ'ըլլայ որ չ'լսեք . . . օրիորդին հիւանդութիւնն այս ձմեռ մեծ աղմուկ հանեց ամբողջ բերայի մէջ . . .

— Կեցէք, կեցէք, ըսի — կը յիշեմ որ . . . այս, աղէ կ կը յիշեմ հիմա . . . անոնց բնակարանը շիտակ ճամբառն վրայ, վար իշած տոեննիս աջ կողմն է . . .

— Այս, այս:

— Իրաւունք ունիք . . . այս ձմեռ գրեթէ երկու երեք ամիս տանը առջեւի փողոցին մասը յարդով ծած կուած էր:

— Այս, օրիորդին հիւանդութեանը համար էր . . . կառքերուն և ձիերուն աղմուկը ուրիշ կերպ խարանելն անկարելի եղաւ:

— Ի՞նչ հիւանդութեամբ կը տառապէր:

— Շիտակը չեմ գիտեր... բժիշկները շատ մը հիւանդութեանց անհասկնալի անուններ տուին... սոմիայն գիտեմ թէ մեծ վատանգ անցուց... և առողջութիւնը մեծապէս խանգարեցաւ....

Եւ քանի մը վայրկեան խոհուն կերպարանք մ'առնելէ ետք.

— Զեզ ըսելիքս տեսակ մը գաղտնիք է, շարունակեց — սակայն հակառակ մեր նոր բարեկամութեան, վրանիդ ունեցած համարումն ու վատահութիւնս շատ մեծ ըլլալուն անվախ կ'ըսեմ:

— Այդ մասին ապահով եղիք, պատասխանեցի խորհեցվ միանգամայն թէ՝ երբորդ մ'ալ հազարդակից պիտի ըլլար անոնց, ինչպէս իմ բոլոր գաղտնացս... կը գուշակես թէ քեզ համար կ'ըսեմ, սիրելի Երուանդս, քանզի քու վրագ ունեցած հաւատարմութիւնս ամեն բանէ... նոյն իսկ իմ վրայ ունեցածէս աւելի է....

Սակայն պարապ խօսքերը մէկդի նետելով պատմութիւնս կը շարունակեմ.

— Ուրեմն երկու խօսքալ հասկցնեմ ձեզի, ըստ Բեթրօ — այս տունը Օրիսրդին առողջութեան համար շինուեցաւ... քանզի ի բնէ խիստ փափուկ և տկարակազմ ծնած ըլլալուն..., երբ տառնեւչորս կամ տառնեւհինգ տարիքը մտաւ, Պ... էֆէնտիի աղջական և բարեկամ բժիշկներ խրատ տուին... որ իւր աղջիկը տարուան վեց եօթը ամիսներն... այսինքն ամառը... մեծ քաղաքներէ և բազմութենին հեռու... գրեթէ ամայի տեղ մը բնակեցնէ... և մանաւանդ ընտրելիք տեղւոյն կիմայն և գիրքը, ոչ չառ լեռնային և ոչ ալ ծովեզերք ըլլալու էր... ատկից զատ... առաջին պատուէր... Օրիսրդը ո՞ւր որ ալ գտնուէր,

յուզմունք առթօղ և ոչ մէկ պատճառ տեղի ունենալու չէր... Երեւակայեցէք թէ խեղճ տէրս ինչ մեծ նեղութիւններ քաշեր է այս տեղը գտնելու համար... եւ վերջապէս զայն յարմար գատելով... իր սիրելի աղջիկը հսու բնակեցնելու որոշում տուեր է... միշտ մէկ երկու վարպետ բժիշկներու ալ այցելելտալէ ետքը. ուստի այս ամայութիւնն իր միամօր զաւկին հանդուրժելի ընել տալրւ համար տունն ու պարտէզը այսչափ գեղցիկ շինել տուեր է... ձեր տեսած այս ծառերուն, ծաղիներուն, տերեւներսւն, խիստ մեծ մասը... Եւրոպայի ամենամեծ պարտէզներէն բերել տուեր... և կրնամ ըսել թէ... ամեն մէկը վրայէ վրայ երկուքական ոսկիի տնկուած են:

« — Այս, Բեթրօ կ'ըսէր վերջէն օր մը երբ զանոնք տեսնելուս ըրած զոհողութեանը մեծութիւնը իրեն կ'իմացնէի — ամրօղ հարստութիւնս, նոյն իսկ կեանքս զոհել յանձն առած եմ... միայն թէ աղջիկս ապրի: »

Եւ պարտիզպան — պահապանը ժամանակ մը լըռութեամբ գետին նայելէ ետքը.

— Աստուած միայն գիտէ թէ վերջն ինչ պիտի ըլլայ, շարունակեց — սակայն քանի մը տարուընէ ի վեր ունեցած առողջ և զօրաւոր վիճակին հակառակ... այս տարուան ծանր հիւանդութիւնն զայն շատ տըկարացուց... այնպէս որ ամեն տարուան պէս... փոխանակ Ապրիլի սկիզբները գալու... այս ամառ հազիւ Մայիսին մօտ պիտի կրնան գալ... ո՛չ, խեղճ Պ... էֆէնախին, որչուի կը ցաւիմ... այնչափ բարեմիր և զթասիրտ է... որ զայն ճանշնալով չսիրել ու չարգելն անկարելի է:

Զարմացմամբ կ'զգայի թէ Բեթրօյի տիրութիւնն

ինձ ալ ապդած . . . երկուքնիս մէկտեղ լուսթեամբ
գետին կը նայէինք . . . այս վիճակը քառորդի մը չափ
տեւեց . . . եւ յետոյ դեռ քանի մը տեղեկութիւններ
ալ առնելու փափաքով.

— Օրիորդը հիմա քանի՞ տարեկան է , հարցուցի :

— Տասնեւինն կամ քանին մէջ տեղը :

Կնօշ մը թէ իր և թէ ուրիշներուն համար ամե-
նացանկալի և գեղեցիկ տարիքը :

— Ինչո՞ւ չամաւսնացներ զայն :

Թեթրօ այնչափ մոտպրազ էր որ հարցումս չլու-
լուն անդամ մ'ալ կրկնելու ստիպուեցայ :

— Ինչո՞ւ չամաւսնացներ . . . որովհետեւ . . . ես ալ
չեմ գիտեր . . . :

Եւ յիրաւի ալ չէր կրնար գիտնալ . . . վերջապէս
պահապան մ'էր . . . ես ալ հարցմանս անտեղի ըլլալն
զգալով .

— Գրեթէ ցորեկէ, ըսի ոտքի ելնելով — ուստի
չնորհակալիքս յայտնելով կը բաժնուիմ . . . խոստովա-
նելով միանդամայն . . . թէ այսօր զմայլելի պարտէ զի
մը մէջ . . . քանի մը հաձելի ժամեր անցնելու պատե-
հութիւնը կը պարտիմ ձեզ :

— Քրածս ոչինչ ըլլալով չնորհակալեաց որժանի
չէ, պատասխանեց թեթրօ, ինձ ընկերանալով — ե-
թէ ծշմարիտն ըսելս կ'ուզէք . . . ես ալ ձեր այցելու-
թենէն մեծ գոհունակութիւն զգացի . . . քանդի այս
տեղ առանձնութենէ շատ կը նեղուիմ . . . և խոս-
քերուս ծշմարտութիւնն ապացուցանելու համար . . .
կ'աւելցնեմ թէ օրուան որ ժամուն ուզէք . . . գալու
ազատ էք .


— Առիթէն օգուտ կը քաղեմ ըսի, գոնէն ելնե-
լով — և նոյն իսկ իմ զգացած գոհունակութեանս

մեծութիւնն ցոյց տալու համար այս օրուան ժամուն
վաղը նորէն պիտի գամ:

— Եւ զիս մեծապէս գոհ պիտի ընէք, պատաս-
խանեց ուրախութեամբ — վաղն ալ տունը կը պըտ-
ամիք, ինչպէս նաև պարտէզին ուրիշ կողմերը . . . և
կը յուսամ թէ դժգոհ չ'էք ըլլար :

Եւ ձեռքի վերջին սեղմամբ մը հեռացայ : Քալած
միջոցիս քանի մը անդամներ ետիս դառնալով տեսայ
որ թեթրօ դռան առջեւ կեցած աչքով ինձ կը հե-
տեւէր :

Երբ այլ եւս որոշակի տեսնելն մնկարելու եղաւ
... ճամբաս շարունակելով ուղղակի տունացայ :



18 Ապրիլ 21

Երուանդ սեւ բաղդը հոս ալ զիս կը հալածէ . . .
Յովհաննէսին . . . այն լուակեաց և իմաստուն տղուն
գուշակութիւնը ի գերեւ չելաւ : Զեմ գիտեր թէ ա-
նոր խօսքերը կը յիշե՞ն . . . որ մը երեքնիս միասին
կիւքսէմպուրիկ սրճարանը նստած կը խօսակցէինք :

Մենք երկուքնիս կնօշ մը վրայ խօսած միջոցնիս
նա ըստ սովորութեան մեզ մտիկ կ'ընէք :

— Սիրե՞լ, ըսի ես չեմ յիշեր որ պարագոյին —
սիրելն ի՞նչ է . . . կիները կը սիրուի՞ն . . . շատերուն
նման զանոնք մեր հաճոյից մէկ առարկան կոչել չեմ
ուզեր . . . այնքան առաջ չ'էմ երթար . . . միայն կը-
սեմ թէ մինչեւ ցայսօր սիրտս կնօշ մը համար քա-

բախած չէ... և աւելի զարմանալին, կիներու ամենէն շատ գտնուած և տեսնուած միջավայրին մէջ ապրելիս է:

— Ահաւասիկ սրտիդ չըաբախելուն պատճառը, ըստ յանկարծ Յովհաննէս:

— Ի՞նչ ըսել է, հարցուցի զարմացմամբ անոր նայելով :

— Թէ շատ կին մէկտեղ տեսնելուդ չ'ես սիրած ... սակայն եթէ պատահի պարագայ մը... որ ամայի տեղ մը կնօշ մը պատահիս, և նա ալ հաճելի մէկն ըլլայ... պիտի սիրես... միայն թէ...

— Միայն թէ... հարցուցի ես գրեթէ ապշած անոր այսչափ խօսելուն... շարունակեցէք... միայն թէ ...:

— Միայն թէ Աստուած տար որ չսիրէիր...
— Ինչո՞ւ.

— Քանզի քեզ նման բնաւորութեան տէր մէկը ... եթէ կին մը սիրէ... և ո և իցէ պատճառով մը անոր տիրանալու կարօղ չըլլայ...

Անոր խօսքերը քեզ ալ խիստ հետաքրքրած ըլլալուն.

— Եթէ կարօղ չըլլայ, հարցուցիր...

— Վերջը շատ կարծ է... բոլոր կենացը մէջ դըժքաղդ կ'ըլլայ :

Այս զարմանալի և անակնկալ պատասխանը այնշափ խնդացուց մեղ որ դու անոր ուսին զարնելով.

— Յովհաննէս լուութիւնդ խօսելէդ աղէկ է, ըսիր.

Բարի տղան իրը պատասխան ժպտելով մը շատցաւ:

— Անվախ եղիր սիրելի բարեկամ, աւելցուցի ես ալ—ահա մէկ երկու օրէն կը մեկնիմ... ամբողջ ամա-

ոըն անցնելու համար այնպիսի տեղ մը, ուր ոչ կին կայ ոչ աղջիկ... քանզի հոն գտնուողներն ինձ համար գէրօէն պակաս արժէք ունին... ուստի կենացը սպառնացով մեծ վտանգէն դեռ ժամանակ մը ալ գերծ եմ ըսել է:

— Ո՛վ գիտէ, պատասխանեց Յովհաննէս ժպտելով:
Եւ այս խօսակցութիւնը հօն վերջացաւ:

Սրդ, սիրելի երուանդս, Յովհաննէսի՝ այդ իմաստուն տղուն գուշակութիւնը ի դերև չելաւ... կը սիրեմ... և սիրոյս առարկույին զինքը գեռ անձամբ տեսած չ'ըլլալովս իսկ... զայն կորսնցունել... կամ ուրիշ խօսքով... անոր չտիրանալու անկարութեան խորհուրդը կը խենդեցնէ դիս:

Նամակս զրած միջոցիս կը մտածեմ փախչիլ... երթալ և չտեսնել զայն... սակայն չ'եմ կրնար... անկարելի է... իցիւ թէ նա չիգար...:

Բայց պիտի գայ, այո՛, բարեկամ, պիտի գայ... և գուցէ այցելու սիրահար մ'ալ պիտի ունենայ... ի՞նչ պիտի ըլլայ այն տաեն իմ վիճակս... երբ մէկ կողմանէ սէրն և միւս կողմանէ նախանձը զիս գըստ գըսելով... այն սէրախառն տաելութիւնն զգամ... որ բարսյական չարչարանաց ամենատհուելին ըլլալով... մինչեւ անձնասպանութիւն կը մզէ զմարդ:

Իրօղութիւնը չպատճած... արդիւնքն ըսի... երեւակայէ ուրեմն յափշտակութեանս մեծութիւնը:

Խօստանս համեմատ այս սատու նորէն թեթրոն և պարտէզը տեսնելու գացի... իր հաւատարիմ շանը հետ գուան առջն կեցած ինձի կոպտաէր: երբ մօտենալով ձեռքը բռնեցի.

— Պարտն, ըստ դեռ անուննիդ իսկ չ'եմ գիտեր, սակայն ձեզի և մանաւանդ հետերնիդ խօսած

վայրկեանէս ի վեր այնչափ համելի էք ինձ, որ արշալցուին ելայ . . . և նոյն ժամէն ի վեր մեծ ուրատ խութեամբ ձեզ կ'սպասեմ . . . եթէ պատահմամբ չըս-գայիք, խիստ տրտմելով . . . գուցէ ես զձեղ տեսնե-լու պիտի գայի :

Քանի մը խօսքով չնորհակալիքս յայտնելէ ետքը ներս մտանք . . . և նա սպառտէզին դուռը գոցելով.

— Եթէ կը փափաքիք առաջ տունը պտտինք, ըստ — արդէն շաբաթը երեք անգամ՝ սենեակնե-րուն օդը փոխելու համար փեղկերը կը բանամ:

— Շատ աղէկ, պատասխանեցի — արդէն ես ալ զայդ պիտի խնդրէի ձեզմէ :

Ի՞նչ ընենք, երուանդ, հետաքրքրութիւնն ալ մարդուս հետ ծնող տեսակ մը աննուածելի մոլու-թիւն է :

Սակայն մարմարիտնէ սանդուխներուն առջև ար-դէն հասած ըլլալուս վեր ելնել սկսանք . . . որոյ ա-մենէն վերի աստիճաններուն և տանը դռան երկու կողմերը՝ չգիտեմ որ դիցուհեաց մարմարեայ երկու ձիւնափայլ արձաններ կանգնած էին :

— Ահաւասիկ իմ սենեեեակս, ըստ Բեթրօ աջ կողմը դուռ մը ցուցընելով — տեսնելու արժանի բան մը չըլլալսւն այցելելն աւելորդ է . . . խոկ այս յարկին միւս սենեակներն ալ ճաշարան, խոհանոց և ուրիշ ասոնց նման տեղեր ըլլալով, ես շուտով պա-տուհանները բանամ ու վեր ելնենք :

Քանի մը վայրկեան ետքը խիստ լայն սանդուխ-քով մը վերի յարկը ելանք . . . ուր կային ընդունե-լութեան սրահ մը . . . Պ. էֆէնտիի, իւր աղջկան ու անոր մօրաքրօջ ննջասենեակներն . . . խոկ աւելի վե-րը այսինքն երրորդ յարկը գտնուող սենեակներն ան-

կարեւոր կարասեաց և սպասուհեաց յատկացեալ էին :

Բեթրօ երբ մօրաքրօջ ննջասենեակը ցոյց տուաւ .
— Ի՞նչպէս, հարցուցի — օրիորդին մօրաքոյրը մի-ատեղ կը բնակի :

— Այս, պատասխանեց տիրութեամբ — քանզի թշուաւ տէրս ամեն կերպով դժբաղդ եղած է :

— Ի՞նչ ըսել կ'ուզէք, հարցուցի զարմացմամբ :
Բեթրօյի դէմքն աւելի տիսուր երեւոյթ մը ստա-ցաւ, և երկու վայրկեան լուսթենէ ետքը .

— Օրիորդին ծնած ժամանակ մայրը մեռեր է, պատասխանեց — և այս օրէն սկսեալ այդ բարի կի-նըն ալ անոնց հետ բնակիլ սկսեր է . . . քանզի արա-ւոյ մը չափ առաջ ալ անոր ամուսինը ծովը իյնալով խեղդուած էր :

Այս տիսուր խօսքերն զիս անչափս տրտմեցնելով.

— Խեղճ աղջիկ, ըսի — ով գիտէ որչափ կը տըխ-րի երբեմն իր ամենեկն չճանչցած մօրը վրայ մտա-ծելով :

— Այս, պատասխանեց պարտիզպանը — և հայ-րըն ու մօրաքոյրը ամեն միջոց ի գործ կը դնեն անոր սոյն տիսուր խորհուրդներն վանելու համար, և յա-ճախ չեն յաջողիք : Սակայն թուղթւնք հիմա այդ տըխ-րեցուցի խօսքերն և մեր գործին նայինք, աւել-ցոց դուռ մը բանալով — ահաւասիկ ընդունելու-թեան սրահը :

Բեթրօ փեղկերը բացած միջոցին ես ալ սենեկին կահ կարասեաց և զարդարանքներուն ճոխութիւնը դիտելով, կը տեսնէի որ աչքիս առջեն միայն այդ սենեկին մէջ երկու երեք հազար ոսկի ցանուած էր :

— Աւազ, մոլուացի — այս ամեն մեծութիւննե-

րըն զանոնք երջանիկ ընելու կարօղ չեն... բայց թէ թշուառութիւն և աղքատութիւնն ալ ասոնց մինան...

— Ի՞նչպէս են, հարցուց թէթրօ — ահա բոլոր այս ծախքերն օրիորդին զուարձութեանը համար եղած են... քանզի այցելութեան ոչ ոք կուգայ... և սա միշտ բժիշկներուն հրամանաւ... պէտք չէ որ օրիորդը պարապ հոգնութիւններավ նեղուի... և երբեմն եկողներն ալ ազգականներն են միայն... թէպէտ շատ քիչ անգամ:

Ասուուած իմ կը խորհէի — Ի՞նչ հիւանդութիւն է այս, որուն այցելութիւններն իսկ վնասակար են... մի գուցէ... ըլլայ... ո՛հ սոսկալի բան, աւելցուցի անգիտակցաբար բարձր ձայնով:

— Ի՞նչ բան պարոն:

— Ոչինչ... հին դէսք մը յիշելով, յանկարծ կը կիծէս...

— Ես ալ կարծեցի թէ տանը համար կ'ընէք:

— Երբէք, պատասխանեցի ժայռուն — կարե՞լի է միթէ այս տանը համար այնպիսի ածական մը գործածել... ընդհակառակն եթէ ինձ թոյլ տան անոր անուն մը տալ, եղեմ կը կոչեն զայն:

Այս միջոցին նոյն սրահին ելած դէպ ուրիշ գուռ մը կը յառաջանայինք:

— Էֆէնափին ննջարանն է, ըստ Բեթրօ ուրիշ սենեակ մը բանալով, որ միայն բացուած դուռնէն լցոյ կ'ընդունէր — սենեակը շատ մութէ... ետեւս եկէք որ բանի մը չզպարնուիք:

Բայց հազիւ երկու վայրկեան չ'անցած, փեղկերուն բացուելով ամբողջպին լուսաւորուելուն.... զարմացմամբ տեսայ, որ միւսին բոլորովին հակառակ

ասոր կահերը խիստ պարզ... սենեակը գրեթէ մերկ անկողնէ, գրասեղանէ մը, և երկու աթուներէ զատ բան չկար... և աւելի զարմանալին տախտակներուն՝ գորգով կամուրիչ բանով մը ծածկուած չ'ըլլալն էր... ննջասենեակի մը համար, այս վերջնոյն պակասութիւնը մոքիս մէջ շոտ տեսակ ենթագրութեանց պատճառ կուտար, և որոց և ոչ մէկն հաւանական կ'երեւէին... միջոց մը պարտիզպանին հարցնել խորհեցայ, բայց անվայել ըլլալն գիտնալուս աւելի նախատառ ժամու մը թողլով պատուհանի մը քով գացի, ուր Բեթրօ փեղկին կոտրած մէկ մասը շինել կը ջանար:

— Ամեն տարի նորոգութիւն կ'ընենք, ըստ, սակայն միշտ ելած գամեր կամ կոտրած բան մը կը գտնուի:

— Ո՞րչափ ժամանակէ Պ... էֆէնափի կը ծառայէք:

— Գրեթէ վեց տարի. այսինքն Բարիզէ վերադարձնուն:

— Անգամ մը միայն գացած են Բարիզ:

— Տէրս շատ գացած եկած է, և նոյն իսկ պատանեկութեան վեց եօթը տարիներն հոն կրթուածէ... իսկ օրիորդը տասներկու կամ տասներեք տարեկան էր գացած տասնենին... քանի մը ամիս կեցան: Թէպէտ օրիորդն ալ հոն կրթել ուզեցին... սակայն կիման յարմար չզպատուելուն... Եւրօպացի վարժուհիներու ծեռամբ հոս կրթուեցաւ: Եթէ հետք խօսելու պատեհութիւնն ունենաք՝ չպիտի կարծէք թէ Հայ է... միայն թէ՝ էֆէնափին իր աղջկան կրթութիւնն անկատար չթողլու համար, մայրենի լեզուն յատկապէս խնամօք սովորեցուցած... և կատարեալ գաշնակահար մ'է... ինն տարեկան եղած տաեն ա-

մենախրթին կտորներն շատ դիւրութեամբ կը նուագէր :

— Անունը ի՞նչ է , հարցուցի վարանօտ ձայնով մը :

— Նուարդ :

«— Նուարդ , խորհեցայ . . . արդեօք ինքն ալ անուանը նման է :

— Գամը կոտրեր է , նոր մը գնելու է , բաւ Բեթրո պատուհանին քովին հեռանալով — եթէ օրիորդը տեսնել ուզէք անկեց դիւրին բան չիայ :

— Ի՞նչպէս , ըսի զարմացմամբ անոր նայելով :

Պահապանը ժամանեցաւ . . . յետոյ ցուցամատը անկիւն մը ուղղած :

— Եւևնիդ դառնալով , պատասխանեց :

Անոր նշանակած կողմը նոյելու համար մեքենա բար ետիս դառձայ . . . մինչդեռ սիրաս արագութեամբ կը բարախէր :

Հօրը մահճակալին աջ կողմը իւզաների պատկեր մը կախուած էր :

Երուանդ , աչքերս հազիւ տեսան զայն , նոյն րոպէին կարծես գլխուս լախտի հարուած մը ընդունեցայ . . . ծունկերս դողալ և ամբողջ մարմինս ձգափղ սկսաւ . . . չինսալու համար քանի մը քայլ տոնելով մահճակալին եզերքը բանեցի . . . տառապանքս նոյն վայրկեանէն սկսաւ . . . և մինչեւ այս բռպէին այնչափ զօրաւոր է . . . որ զայն յիշելուս նոյն վիճակին կըրկնութեամբը նամակս շարունակելու անկարօղ եմ . . . խրատ տուր , օգնէ ինձ . . . Երուանդս , իմ միակ բարեկամս . . . օդնութեան կարօտ եմ :

————— ՀՅԱՅՅ —————

18. Ապրիլ 23

Նամակը անկողնոյս մէջ նստած կը գրեմ . . . կը տառապիմ , Երուանդ . կը չարչարուիմ . . . կ'այրիմ , կը տոչորիմ . . . ո՞հ այնքան գեղնեցիկ է . . . եղուկ ինձ . . . ո՞ւր երթամ ճակատագիրս զիս պիտի հալածէ . . . և վախճանը . . . վե՛րջը . . . Աստուած միայն գիտէ :

Զգացածս Բեթրօյի չյայտնելու համար ամեն ջանք ի գործ կը դնէի . . . բարեգիսութեամբ հովանոց ձեւքս գտնուելուն՝ ամբողջ մարմնովս վրան կրթնելով կամաց կամաց սենեակէն գուրս ելայ . . . անգամ մ'ալ պատկերին նայիլ չհամարձակելով :

Պարտիզաննը ձեռքը գտնուող բանալիներուն տրը ձակէն հատ մը զատելով .

— Հիմա ալ օրիորդին ննջասենեակը երթանք , ըստ խոհուն դէմքով մը — բայց աղէկ միտքս եկաւ . . . ի՞նչպէս , պատկերին հաւնե՞ցաք . . . աղո՞ր է :

— Այո՛ , պատասխանեցի ձայնս հաստատուն ընե . լու ջանքով — ո՞վ շինեց այդ պատկերն :

— Տարի մը առաջ Եւրոպացի անուանի նկարիչ մը Պ . . . էֆէնտիի առունն այցելելով . . . օրիորդն այնչափ հաւնեցաւ , որ իրը յիշատակ անոր երկու պատուկերը գծեծ . . . և իր ընտանեցը ցուցնելու համար մէկն հետը տարաւ . . . ճիշդ ինքն է . . . այնքան կը սիրեմ զայն . . . որ յաճախ երկոր ժամանակ պատկերու գիտելով կարօտ կառօտ կառնեմ . . . անոր վրայ ունեցած մէրս հօր մ'առ զաւակն ունենալիք անհուն սէրն է :

Պարտիզաննը դեռ շատ մ'այս տեսակ խօսքեր ը-

սաւ, զորոնք չեմ յիշեր... իսկ ես կը խորհէի՛ թէ
այդ աղջիկը, որուն միայն պատկերը տեսնելուս այն-
պիսի բուռն տպաւորութիւն մ'զգացի... յուզումն
որչափ աւելի պիտի ըլլար... երբ անոր բնակած
կամ աւելի ճիշդը անոր պառկած սենեկէն ներս
մտնէի... վայրկեան մը խորհեցայ ջնջին պատճառ մը
գտնելով անմիջապէս մեկնիլ, սակայն կամքս յաղ-
թուեցաւ... և Բեթրօյի բացած դռան առջև քիչ մը
կենալով... թողսւցի որ պատուհան մը բանայ:

Հակառակ հօրը սենեակին մերկութեան հոս ամեն
բան ճոխ և ընտիր տեսակէն էր... սքանչելի և խիստ
զարդարուն ոսկեզօծ մահճակալ մը... նոյնպէս նաև
մնդուսէ և մետաքսով բանուած աթոռներ... և մա-
նաւանդ անհամար գոյն և աեսակ շինծու ծաղիկնե-
րով ամբողջ սենեակը լեցուած էր... ամենքն յիշելու
կարող չըլլալուս զանց կ'ընեմ:

Սակայն սենեակին մ'ջ տեղը գեղին մարմարինէ
հաւեկթաձեւ մեծ սեղան մը կար, որուն վրայ քանի
մը լեզուէ շատ մը գիրքեր շարուած էին՝ ամենքն ալ
խիստ գեղեցկակազմ' և ոսկեզօծ։ Զեռքիս առաջին
եկողն առի... Վ. Հիւկօյի թշուառներուն առաջին
հատորն էր։

— Անոր ձեռքերը, փափուկ մատերը այս հատորը
շշափած են, կը մամուայի — երջանիկ գիրք որ այդ-
պիսի պաշտելի տիրուհւոյ մը կը պատկանիս։

Եւ մեքենաբար հատորը թղթատելով՝ վերջը հա-
սայ... որուն վարը... բաց մնացած աեղը... մանր
գեղեցիկ գրերով և երկու տեղը կարծես արցունքի
կաթիւներով աւրուած սա բառերը գրուած էին.

« Խեղճ ֆանթին, որչափ գժբաղը և գթութեան
արժանի է։ »

— Այս մամուացի, գժբաղդ եղած է... սիրող-
ներն միշտ դժբաղդ կըլլան... պաշտելի սիրու... որ
գութէն յորդելով՝ աւելցուքն այս լուսանցքին վրայ
թափած է։

Սիրելի Երուանդս, շատ հիւանդ եմ, ուստի կարճ
ըսեմ. իմ նոյն հատորով զբաղած միջոցիս Բեթրօ ալ
փեղկերը բացած ըլլալուն... երկու երեք վայրկեան
ետքը սենեակէն գուրս ելանք... և արդէն ցորեկը
մօտ ըլլալուն անկեց հրաժեշտ առի։

— Նորէն եկէք, Պարոն Հարմա, ըստ ձեռքս
թոթուելով — գարձեալ կը կրկնեմ... ձեր ընկերու-
թիւնը միշտ ախորդելի է ինձ... և... ինչ որ է հի-
մակու հիմա այսչափ։

Չեմ գիտեր թէ ինչ պիտի ըսեր... արդէն ոչ զօ-
րութիւն և ոչ կամք ունէի գեռ երկար ժամանակ հոն
կենալու... գրեթէ արտորնօք մեկնեցայ, և տուն
հասնելուս... հազիւ պնակ մը թան խմելով անկողին
մտայ... ուսկից դեռ ելած չ'եմ։ Շատ հիւանդ եմ,
բարեկամ, ջիղերս վերջին աստիճան գոգոեալ են...
ամեն վայրկեան անկողնոյս մէջ ակամայ ոստումներ
կ'ընեմ... որչափ կարելի է շուտ եկուր... կ'աղաչեմ
հիւանդութիւնս ընտանեացս մ' իմացներ... մէկ եր-
կու օրէն կ'անցնի... իրենց արդէն նամակ գրած եմ։

18 Ապրիլ 26

Նամակդ առի, և երեք օրէ ի վեր անպատճանան ձգելուս պատճառն հիւանդութիւնն է... այսօր քիչ մ'աղէկ՝ բայց շատ տկար եմ... նոյն օրէն ի վեր գեռ անկողնէն ելած չըլլալուս... բժիշկիս տուած դեզերը գործածեցի... որոնցմէ բաւական օգուտ տեսայ... միտքս, սիրոս, բոլոր վայրկեաններս անով... այն պատկերով գրաղեալ է... իցիւ թէ այդ ծառերն ու տունը ամենեին նշմարած չըլլայի... հանգիստ փախաւ և կը տառապիմ... ներօղութիւն շատ կարծ եղաւ:



18 Ապրիլ 28

Այս առառու ինքինքս աղէկ զգալով պտտելու եւ լայ, և կամաց կամաց մինչեւ բլուրները գացի... ուր կեցած սակաւատեւ միջոցիս միշտ այն կողմը կը նայէի: Մէկ երկու օրէն թեթրոն տեսնելու... և լուր առնելու պիտի երթամ... խենդ եմ երուանդ. գուցէ այս տողերը կարդալով կը ժպտիս... բայց զիս լաւ ճանչնալուդ ներօղութիւն գտնելու յուսահատ չ'եմ... շաբաթէ մ' ի վեր երեցած չըլլալուս համար, բարի պահապանը ո՛վ գիտէ ինչ կը մտածէ

... կը յուսայի թէ ինքը զիս տեսնելու գար... բայց չերեցաւ: Վերջին նամակաւդ տուած խրպտէդ շատ չնորհակալ եմ... պիտի ջանամ հետեիլ... քանզի ուղիղ ճանքան է... սակայն եթէ կարօղ ըլլամ:



18 Ապրիլ 30

Հակառակ յուսահատութեանս՝ զօրաւոր յուզման մը առկալու դեռ բաւական ոյժ ունիմ եղեր... այս առառու կանուխ թեթրոն տեսնելու երթալով... հեռուէն տան ամբողջ փեղկերն ու պատուհանները բաց ըլլալը տեսայ:

— Կ'երեկ թէ այսօր բանալու օրն է, ըսի. և հազիւ քանի մը քայլ առնելով հսկայ մացառի մ'անկիւնը դառնալու միջոցիս... խօսակցութեան և ուստի ձայներու հետ՝ պարտիզանին և երկու կիներու դիմացը գտնուեցայ:

— Բարի լցո, Պարոն Հարմա, ըստ թեթրո ընտանեկան ձեւով մը — ինչո՞ւ եօթն օրէ ի վեր չերեցաք... կը տեսնէ՞ք... օրերն ալ ձիշդ համրած եմ:

— Հիւանդ էի, պատասխանեցի ակամայ դողդուն ձայնով:

— Հակառակ օրիորդին որ քաջառողջ է, ըստ ժպտելով — և հոս գալէն երեք չորս օրէ ի վեր աելի աղէկցաւ:

Յետոյ երկու կանանց դառնալով՝ որոնց հետա-

քըրքրութեամբ զիս գիտենին կը նշմարէի .

— Զեզի խօսած պարոնս է , շարունակեց :

Եւ զանոնք ալ ինձ ներկայացուց : Գուշակեցիր հարկաւ թէ ինքը և մօրաքոյրն էին :

Երուանդ , պատկերին ճիշդ նմանն և անկից ալ գեղեցիկ էր ... զայն տեսնելով չզգածուելու համար՝ ժայռէ աւելի կարծր նիւթէ մ'ստեղծուած ըլլալու է :

Չեմ գիտեր թէ յուզումն նշմարեցին ... միայն թէ մօրաքոյրը խօսքը նեթրօյի ուղելով .

— Հիւանդ ըլլալը պարոնին դէմքէն ալ յայտնի է , ըստ — ուստի խօստմնազանց գտնուեցաւ չըսուիր :

Այս նպաստաւոր պաշտպանութիւնը լսելուս ... վեր նայելու չհամարձակելով քանի մը շնորհակալեց բառ կմկնացի . . . բայց կ'զգայի թէ նորատի աղջկան աշ-քերն իմ վրայ սեւեռեալ ուշադրութեամբ զիս կը զննէին . Եւ խորհելով թէ միշտ այդ կերպով լուռ ու մունջ խօստովանահօր մ'առջեւ կենալու նման սպա-սելն վայել չ'ը :

— Զեր շրջագայութեան արգելք ըլլալ չեմ ուզեր , ըսի հեռանալու ձեւ մ'առնելով :

— Ամենեին , պատասխանեց մօրաքոյրը գոհ դէմ-քով մը — եթէ կը հաճիք միատեղ պտտինը . . . այս տեղը . . . կլիմացին առողջութիւնն . . . ամեն բան հա-ձելի է մեզ . . . և միշտ գոհունակութեամբ կուգանք . . . միայն ընկերութիւն չկայ . . . ուսկից շատ կը նեղուիմք . և մինչև վարժուելնիս ամիս մը կը առէ : Ուստի երբ նեթրօ ձեր վրայ խօսեցաւ . . . երբեմն ընկերութեամբ հաճելի շրջագայութիւններ ընելու գաղափարն ուրախացուց մեզ :

— Չեմ գիտեր , Տիկին , ըսի — ինչպէս պատաս-

խանել ձեր այդ սիրալիր խօսքերուն . . . և մանաւանդ բարեկամն բեթրօյին , որոնց ամենեին արժանի չե-ղած գովկեստներովս ձեզ ներկայացուցեր է զիս :

— Պարոն Հարմա , ես կեղծաւորութիւն չեմ կըր-նար ընել , ըսաւ պարտիզպանը — սրտէս անցածը միայն կ'ըսեմ . . . գուշ հաճելի մէկն էք . . . և նորէն կ'ըսեմ թէ էֆէնտին երբեմն բացակայ գտնուելուն , տիկինն ու օրիորդը ձեզ հետ պտտելով ու խօսակցե-լով հաճելի ժամեր պիտի անցնեն . . . քանզի կրթ-եալ . . . ընկերութեան մարդ էք . . . և այս մասին այլ եւս չերկարելով , աւելցուց երկու կիներուն դառ-ցած — եթէ կը հաճիք քալենք . . . առտուան այս զով և գեղեցիկ օդով քալելն կենալէ աւելի օդտա-կար է :

Պարտիզպանը իրաւունք ունէր . . . սւստի երբ քալել սկսելով հազիւ քիչ մը յաւաջացած էինք :

— Տիկինօ և օրիորդին զիմաց ունեցած այս հա-մարձակութիւնս գուցէ զարմանալի կ'երեւայ ձեզ , աւելցուց խօսքն ինձ ուղղելով — բայց այդ մասին , նոյն իսկ օրիորդը կրնայ զձեզ ապահովել թէ այդ պատութիւնը տրուած է ինձ :

— Այս , պատասխանեց մանկամարդ աղջիկը գի-մացը վրայ աննշան կարմրութիւն մը գովազդած հայրս ինձ պատուիրած է , իր բացակայութեան իր տիտ-ղոսը Բեթրօյին տալ :

— Եւ օրիորդն ալ կէտ առ կէտ նոյն պատուէրին կը հետեւի , աւելցուց պարտիզպանը — և ահաւասիկ ձեզի համարձակ խօսք մ'ալ . եթէ ամեն կանայք ա-սոնց նմանէին , Աղամ Եւայի պատասխանը շատոնց մոռցուած էր :

Երուանդ , երևակայէ թէ ի՞նչ կը կատարուէր յիս

այս խօսքերը լսելով, անոր պատկերը միայն տեսնելով պաշտել սկսող մը, իր սիրոյ առարկային՝ աւելի հազուագիւտ եղող՝ առաքինութեան և հնագանդուտիպար մը ըլլալն լսելուն... ի՞նչ բառով կրնայ բացատրել անոր նկատմամբ զգացածը... ո՞հ, այդ բուռն յուզումը ուրիշներուն հասկցնելու համար դեռ շատ բառեր հնարուելու են... գտնուածներն ոչ միայն անբաւական, այլ խիստ քիչ են,

— Մեզ երես հանելիք խօսքերը մէկդի թող, թեթրո, ըստ նորատի աղջիկը ժամելով, և յետոյ ինձ դառցած որ քիչ մը հեռու իր աջ կողմէն կը քալէի — ուրիշ ատեն այս կողմերը եկած էիք, հարցուց։

Ուղղակի ինձ ըսուած այս խօսքերը զիս ցնցեցին և հաղիւ յուղում զապելով։

— Ոչ, պատասխանեցի — դեռ առաջին անգամն է։

— Ո՞ւր կը բնակիք։

— Բերա։

— Շա՞տոնց ի վեր։

— Ոչ, հազիւ երեք չորս ամիս կայ։

— Առաջ ո՞ւր կը բնակէիք։

— Պէօյիւքտէրէ։

— Ամա՞ո՞ն ձմեռ։

— Այս, օրիորդ։

— Բայց ձմեռուան երթեւեկն շատ դժուար է։

— Իրաւունք ունիք... սակայն ստիպեալ...։

— Գոնէ ամառն ալ անցնելէ ետքը թերա գայիք։

— Մեր գիտառորութիւնն ալ այդ էր... բայց պատճառ մը մեր փոխարքութիւնը փութացուց... և շխտակն ըսելու համար մէծ գոհունակութիւն պատճառեց ինձ։

— Պայց ամենալաւ տեղը թերայի կողմն է..., ուրիշ տեղեր շատ ամայի են։

— Ամառը կզիներն ու քանի մը զիւղեր զէշ չեն, ըստ մօրաքոյրը... սակայն ձմեռուան հոմար թերա Պօլսոյ և ոչ մշկ արուարձաններուն հետ կրնայ բաղդատուիլ, առաւելութիւնն ամեն կերպիւ իր կողմն է։

— Այո՛, մանաւանդ հսն բնակելու վարք եղօղներուն։

— Ուստի կրնաք երեւակայելթէ որչափ կը ձանձրանաներ հսն եկած ատեննիս։

— Բեթրոին ըստածին նայելով երբեմն այցելութիւններ կրնդունիք։

— Ոխտ հազուազիւտ, պարտն, քանզի ձանձրառ այցելութիւններն միայնութենէ աւելի զէշ են։

« — Սակայն, կը խորհէի այս խօսքերը լսելով, ինչո՞ւ համձելի այցելութիւններ կամ աւելի ճիշգը այցելողներ չ'ունենալ... այսափ առաւելութիւններ, գեղեցկութիւն, կրթութիւն, և մանաւանդ հարըստութիւն միացած ըլլալով, ինչո՞ւ այդ զգալի պակառութիւնը։

Այս մասին բրած շատ մը ենթաղրութեանցս անյարմարութիւնն զգալով, այս խնդիրը ըստ կարելայի լուսարաններ զիաւաւորութեամբ։

— Բայց ափին, բսի — զնել ո՞վ կարգիլէ համեմ այցելութիւններ ընդունել։

— Չ եմ գիտեր, պատասխանեց քիչ մը շփոթած և անշմարկիւ աշնարկի մը նետելով զէսի նորասփ աղջիկը — աեղւոյն անյարմար և հսուի ըլլալն է պատճառը։

Անգամ մը որ սկսած էի շարունակել պէտք էր։

— Այդ մասին ձեզ համամիտ շըլլալը համարձակ

շանելու թայլտուռութիւն կը խնդրեմ, պատաժանեցի գաղտնի Նուարդի նայելով թէ, կոսքերս ի՞նչ աղեղեց ցումիւն պիտի ընկին — մարդ իրեն հաճելի եղողը վանելու համար մինչեւ աշխարհի ծայրը կ'երթայ:

— Իրաւունք ունիք, ըստ մօրաբոյրը բանի ժրափ տելով մը մինչդեռ մանկամարդ աղջկը աննշարհի կերպալ կը գեղնէր յետոյ կը կարմիր — բայց ամեն մարդ ձեզ պէս շխարհիր, հեռաւորութիւնը մոռացում կը բերէ առածր շատերուն ընդունելի է:

— Ո՞չ, երբէք տիկին, պատաժանեցի յուզեալ ձայնով, ևխորհելով թէ հեռաւ օրութիւնը որշափ ալ մեծ ըլլար, աշխատ առջեւ զանուօղ այդ պատճենի աղջիկը չի կրնար մոռալ — չաւատարիմ սիրտ մը յաւիտան չմոռանար:

Խոսքերս իմ ակնկալած աղդեցութիւնս ունեցան, այս ագամ նարաւափ աղջիկը յայանի կերպալ կարմիրեց, յետոյ գեղնեցաւ, և զայս՝ ինձ նման մօրաբոյրն ալ նշարելով:

— Նուարդ, աղջիկս, ըստ զօրովալի ձայնով — գեռ պամիք թէ տուն վերադառնանք:

— Մօրաբոյր, պատաժանեց նա ժպուռն — այս մարտը և զավ օդին ջրջագյութիւնն օգտակար ըլլարէ զատ, ձեր այդ խոսքերն պարոնին մեզմէ զատուէ ըշալ է:

— Ամենեւին ըստ բարի կինը աշխառմիւ — եթէ վերադառնալու փափաքն իսկ ունենայիր, պարսն Հարմայի պիտի աղաչէի որ մինչեւ տուն մեզի իր հաճելի ընկերութիւնն չզրկի:

— Ո՞չ տիկին, պատաժանեցի — ես գեռ առաջնագամն ըլլալով այս ամսի տեղը եկած ըլլալու առանձնութիւնն ձեզմէ աւելի ինձ զգալի է. ուստի

ես միայն իրաւունք ունիմ հաճելի կոշելու ձեր անքառ գիւտ ընկերութիւնը որ մեր Յեթրո բարեկամին կը կը պարագիւ:

Մեր խօսակցութիւնը հայերէն լեզուաւ տեղի ունենալուն բնականաբար պարտիվանոր չ'եր համկար, և որչափ ալ համարձակ՝ միշտ քանի մը քայլ հեռուէն ակնածութեամբ մեզ կը հետեւէր. բայց իր անուան արտասանուիլը լսերուն քիչ մը մատեցաւ:

— Յեթրո, ըստ մօրաբոյրը — բարեկամ մը շատ հեր ես որ կարծեմ զիւրաւ չպիտի կորանցունես:

— Ես ալ անսր համար շահեցայ, պատաժանեց ժպուռն:

Քալած միջոցնիս ես նորասի աղջկան աջ կողմէն կ'երթայի և երկուքնու միջեւ աննշան պարտապ մը միայն կար. քալուածքն խիստ երազուն ըլլալը յայտնի կերեւէր. և մերթ ընդ մերթ առած սիսալ քալերէն մեր թեւերն թեթեւալսու իրարու կը դպիին... ես ոչ թէ ի քթթել ական այդ փափնակ թեւն շօշափել, այլ ժամերով, օրերով, ատրիներսի զայն իմ բազկացս տակ ունենալ կը փափաքի... սակայն զգացումն առաջ քաղաքավարութիւնն յարգելուս, կարելի եղածին շափ կ'զգ ու շանայի. միայն երբեմն ինքինքս զավելու անկարօղ գալանապիս անսր նայելով, գէմքին վրայ շարունակ գեղնութիւնն նշմարելուս.

— Աստուած իմ, կը մամայի — այդ դալկութիւնը կարծես անսր գեղը կրկնապատկած, և զայն աւելի պաշտելի բրած է... ո՛հ, ունենեւին չ'կի հաւատար թէ՝ մէկը, առաջին տեսութեան աղջկան մը այօշափ սիրահարի... սակայն համարիտ է եղեր... եւ ես զինքը տեսնեէ առաջ պատիերէն յափշտակուեցայ ... իսկ...

Խորհրդական ածութիւնս աւագանելու ժամանակ չաւնեցայ,
մանկամարդ աղջկան ոտքը՝ մտազրազութենէն՝
զետինը զանուոզ մեծկակ քարի մը զարմուելով՝
ինչպէս վերն ըսի, ես աջ կողմն գտնուելուս, չիշնա-
լու համար ձեռքամին յենակէտ մը փնտուեցեմ իմ ձեռքա-
զնու Երևանդ, երեւակայէ թէ կայծակի արագու-
թեամբ կատարու ող այս զէ արքն ի՞նչ արդիւնք ունե-
ցաւ . . . մեր ձեռաց իրարու մէջ մասցած կարճատեւ
միջոցն՝ զգացի թէ անորը բարովին պազ և դոգդո-
ջուն եր:

— Եերեցէք, պարոն, ըստ ժպտուն և քիչ մը
կարմած :

— Օրիորդ, պատասխանեցի — դուք ներեցէք ին-
ձի՝ պարսուորութեանս մէջ զանցառու գտնուելուս :

— Չեմ համար, հարցուց զարմացմամբ :

— Այդ քարը անսնելով ձեզի զգուշացնելու պար-
տաւոր չ'ի :

— Պարոն Հարսն, բաւարարու ինդալով —
դուք կրթութեան վերջնակէտը կը չօշափէք, սակայն
չեմ կարծեր որ շատ հետեւովներ ունենաք :

— Տիկին, պատասխանէի հանդիսաւոր ձայնով —
այս անսակ իննդրոց մէջ՝ մարդ իր անձէն զատ ուրիշ՝
մը, այդ ճարագոյն նկատօղութիւնը խնդրելու իրա-
ւունք չ'ունի :

Այս վերջին խօսքերը ըստ միջոցիս նուարդի նա-
յեցաց ու ուշագրութեամբ ինձի մտիկ կ'ըներ:

— Օրիորդ, համամիտ չ'է ինձ, հարցուցի :

— Ա՞ն, պարոն, պատասխանեց յայտնապէս յուղ-
եալ — մարդիկ գտանելու կարօղութիւնն այնցամի ար-
կար է, որ անանց արարքներուն շափն ու հանդամանքը
կը ելու զիսակցութիւնը չ'ունի:

Նորատի աղջկան այս վերջին խօսքերուն պատաս-
խանելիս առաջ, պարտիզանոր մեզ մասենալով.
— Տիկին, ըստ — դուք պարսոնին հաճելի խօսակցու-
թեամբ զրազած բլուզ՝ ժամերուն անցնիլը շիմա-
ցաք . . . սակայն ես օրիորդին առողջութեան իրքե ա-
նաջառ պահապան, կ'ըսէմ թէ ցորէկուան կես ժամ
կայ, և մենք հազիւ կրնանք քառորդէ մը տուն վե-
րագտունալ:

— Իրաւունք ունիք. Բեմբօ, պատասխանեց մօ-
րաքոյրը — և կը յուսամ թէ այս անգամ օրիորդն ալ
համամիտ ըլլալով մեղ՝ տուն կը դառնանք, աւելցուց
ժպտելով:

— Անուշտ, ըստ նորատի աղջիկը միշտ երադուն,
երտանդ, թէ հոգւով և թէ մարմնով տկար րիլա-
լուս, չեմ ուզեր երկարել գես տասն վայրիեանի շափ
անոնց ընկերանալէ եալը հրաժեշտ առի, նախ մորո-
քրօնը և յետոյ նուարդի ձեռքը սեղմելով . . . և այդ
կարճատեւ միջոցին մեր աչքերն այնպէս իրարու նա-
յեցան, որ օրերով անընդհատ կրինուած սիրային խօս-
քեր նոյն աղդեցութիւնը չափաի ունենային . . . եւ
պարտիզանին կըշ ձեռքն ալ աշխայժով երկու ձե-
ռացն մէջ սեղմելէ եաքը հետացայ, ետիս զանապէ
զգուշանալով . . . քանի հետզետէ տկարանալս կ'ըզ-
գայի . . .

Ա՞ն, բարեկամ, չեմ զիսեր թէ այդ աղջիկը ի՞նչ
է . . . անոր ամիով կեանքն ու կութիւնք զարան լոց
կ'երեւի ինձ . . . սակայն կ'զգամ թէ այլ եւս իմ ես
մեռած, ոչնչացած, անոր հաւատարիմ մէկ ստուերը ե-
զած եմ:

48... Մայիս 3

Նոր օրը տուն մտնելու դաւամթ մը կամ ու արզատիկ կտոր պարսիմատէ զատ ոչինչ կերայ, այս ժուժ կալութիւնս Առջից խամբունին մեծ զարմունք պատճառեց, և մանաւանդ տիսուր դէմքը և աւելի հետաքրիրութելավ — Արդեօք նորէն հիւանդ էք. Հարցուց մօր մ'առ զաւսին ցուցուցած խնամուս ձայնավ:

— Այո՛, պատասխանեցի — բայց թեմի բան է:
— Կաղաշեմ, ոչաղբութիւն բրէք, զաւակս, կ'երբեսի թէ շատ տկար ըլլալնուդ պատելէն կը հօգնիք,
— Այնպէս ըլլալու է...: անոր համար ես ալ այս օր տունք պիտի նոսիմ:

— Այո՛, այո՛, ազէկ կ'ըլլայ:
Եւ գեռ քանի մը մայրական խրատներէ ետքր պատասխ մեկնեցաւ, որուէ մեծ սիրութանք զգացի...
քանի առանձին մնալու շատ պէտք ունիք: Կ'երեւի թէ սիրոզներն միշտ այսպէս են... իրենց պաշտած էր ակին զատ ուրիշ ընկերութիւն չ'են սիրեր... և կ'ուզէի որ սրտին նման միտքս ալ բարպարփին անով գրալու եալ անոր կենացը մէջ նշմարած դաշտնիքս լուծելու կարօղ ըլլայի:

« — Կը ս'որեմ զայն կը մամաւիի — այս կը սիրեմ զայն, և նոյն խոկ ե՛մէ, երեսիս բսէ թէ ինքը զիս չսիրեր
... և ոչ միայն չսիրեր, այլ կ'ատէ զիս..., կը սոսկայ ինձմէ, ես նորէն պիտի սիրեմ զայն... քանի սէրը՝ արժանիք, պատիւ, եսութիւն, ամեն բան կը խորտակէ
... իմ չդոյութեամբս միայն այդ սէրն ալ պիտի ան-

հեաի... սակայն կ'առ ելցնէի, ի՞նչպէս ի՞նչ կերպով այդ դաշտնեաց թափանցիւ, ո՞չ, կը խորհրմ թէ ամայի տեղ մը բնակիլն, ամիսիսին խորիլն և աղքատաց բարիք ընելն առենիւթիւն չտեսնուած բաներ չեն...
բայց այդշափ զեղեցիկ զգ այուն, կրթեալ և մանաւանդ հորուստ աղջիկ մը... մինչեւ այսօր, մինչեւ այս տարիքը ո՛չ սրբել, և ո՛չ սիրուիլ...»

« Կարելի է կը սիրէ և կը սիրուի, կը շարունակէիք քանի մը վայրիեան ետքը, և այս տիսուր գաղափարին հասաստութիւն գտնելէն զողդուուն — ուրեմն ինչո՞ւ ընկերութեանց պակասութենէն այդ պիտի գանգաներ... ինչո՞ւ մեր պատած ատեն այնշափ երազուն էր... ինչո՞ւ ձեռքին մատն երն այնշափ պազ և կը դողային... արզեօք նա ալ զիս կը սիրէ... քիզ մը շուտ չըլլամք... ո՞չ, երրէ՛ք, երրէ՛ք... սէրը կայց ակի նման է..., սոսկալի արագութեամբ կ'ազգէ ու զատօղութիւններ կը ջլատէ:

Եւ գեռ կը շարուածէի, սիրելի երուանդ, սիրոյ վրայ մինչեւ այն օրը սովորոծ բազր զէպքերս յիշել ջանաւով, ինքզինքիս նպաստաւոր հետեւութիւններ հանել կը ջանայի... խաստովաննելով միանգամայն թէ իրատ շատ անգամ երեսիցն երն կը խարուինք... միջոց մը յայոր յուսահասութեան տեզի կուտար... և սև խորդ հուրդներէ կը պաշտուէի... յուետեսութիւնն կը յազմի անակեր... և սեղմած բառնցքներս անոր բնակած կողմը երկնցնելով.

— Ո՞չ, սթէ զիս շափէ... կը գոչէի ակռայներոււ մէջ անպէն — սթէ զիս շափէ..., պիտի սպաննէ զիս...»

Եւ ամբողջ մարմինս պաղ քրափնչի մէջ ողողեալ...
— Վայ ինձ, կաւելցնէի զլուխս. կուրծքիս վրայ

կախած . ի՞նչ պիտի րլլայ իմ վիճակս . . . առողջութիւն գտնելու յոյսով հսկ եկայ . և ունեցածս ալ կորուսի . Յովհաննէս իրաւունք ունէր :

Ահաւասիկ այս խղճակի վիճակին մէջ բոլոր օրն և ամբողջ գիշերը երբեմն յուսալով , երբեմն արաւում եւ անքուն անյուցի . այնպէս որ առառւն իմաստ տկար և տեգոյն էի . ասկայն բարյական զօրութեան ջանքով ըլլուրներն գացի : Մայիսի առաջին օրը այնշաբ գեղեցիկ և անոյշ էր , ծառերն ու ծաղիկները սցնքան հրապարփիչ էին , որ հոն անցուցած քանի մը ժամերս՝ թէ մարմինս և թէ հոգիս մեծապէս կ'ազդուրեցին . և շատ մը տրամարանութիւններէ ետքը , հետեւեալ օրը պապամանքը այցելելու որոշում տուի : Այս որոշման ուժ ած ուրախութիւնը բացատրելն անկարելի էր . — Նորէն պիտի տեսնեմ զայն , կ'ըսկի — անոր պաշտուի ձայնը նորէն պիտի լսեմ . . . ո՞հ , երկինք , այդ ձայնը տվյալական բառեր բած տաեն որ այնշաբ անոյշ է , ո՞վ պիտի , ի՞նչ զիւթիչ կ'ըլլայ երբ սիրայ մեղեդին Երգէ . . . այդ երգը պիտի լսեմ ևս արգեօք . . . թէ . . .

Այս տեսակ խորհուրդներով գիշերն ալ անցուցի և առաւտուուն կանուխ ըլլուրները գացի , և առաջները քեզ խօսած փոքրիկ անտառս դիմելով՝ վայրի մանուշակներէ և ուրիշ անուշահոս ծաղիկներէ պգսովի փուշնչ քը շինած ուրիշ ծամրէ մը ապարանք հասայ : Գոնէն հազիւ քանի մը քայլ հեռու Բէմրոյին պատահելով , քարի մարդը զիս տեսնելուն մօսեցաւ և ուրախ ձայնով մը .

— Պարոն Հարման , ըստու — Մայիսին առաջին օրը մինակ անցնել առւելք մեղի :

— Անհանգիստ ընել չ'համարձակեցայ :

— Երբէք . ձեզ տեսնելով մըս գոհ կ'ըլլանք . . .

ներս մոռէք , ես գիւղին կողմը պիտի երթամ . . . կարծէմ տիկին ու օրիորդը աւազանին քովն են :

Շնորհակալութիւնս յայտնելով ներս մոռայ : Պարտէպին անցքերը ծածկող աւազոր այնքան նուրբ էր , որ ոտնաձայնս հազիւ լսուելուն՝ երբ աւազանին բաւական մօսեցայ , միայն նորատի աղջիկը նշմորեցի որ կոնակը ինձի գառցուցած՝ ակնաւպիչ աւազանէն ցայտոզ ջուրը կը զիտէր . նա խօստ երազուն կ'երեւէր և ջուրին ձայնն ալ միանալով , գալուստս ամեննեւին չլսեց : Ա՞հ , երուանդ , այն վայրիկնին զգացածս ի՞նչ էր չեմ գիտեր . . . սրտիս մէջ անհուն փափաք մը կար անոր ոսից նետուելով ալաշել թէ իմ վրաս ի՞նչ կը մոտածեր . . . բայց զրեթէ տասը վայրիկնան արրշութեամբ զայն զիտէրէ ետքը . . . պատշաճութիւնը ըզգացման յալթելով՝ քանի մը քայլ անշշուկ ետ զայի , և նոր եկածի նման ստնածայնս հանելով յառաջնալուս , մանկամարդ ազջիկը լսեց , և արտօնուք զառնալով զիս տեսնելուն դէմքը յանկարծական կարմրութիւն մը պատեց և ոտքի ելաւ . բայց անմիջապէս ժպտելով . — Բարի եկաք , պարոն Հարման , ըստու :

Զայնը որչափ ալ հաստատուն հանել կը ջանար , թեմիււապիս զողդողալը կ'զգայի ես . գրեթէ վազելով անոր մօսեցայ և առջի օրուան պէս միշտ պաղձենքը բռնելով .

— Կ'ազաշեմ , օրիորդ , նստեցէք , ըսի , սրտիս տըրուփումէն իմ ձայնս ալ գողգոծուն :

Նստաւ . և իմ ոտքի վրայ կենալս տեսնելով :

— Դո՞ւք ինչո՞ւ չ'եք նստիր , հարցուց միշտ ժըպտուն :

Պատասխան մը տուի , սակայն նոյն վայրիկնին այնշաբ յուղեալ էի . որուն ի՞նչ ըլլալը հիմա շեմ յիշեր . . .

և նոյն նստարանին վրայ քիչ մը հեռուն նստելով
առեն մը լուռ կենալին ետքը .

— Տիվին մօրաբայրնիդ ո՞ւր է , հարցուցի :

— Հիմա հսա էր , պատասխանեց — բայց ցորէկէն ետքը աշխատելէ չափորժելուն , անչափեշտ եղող քառ
նի մը տեղափառութեանց կարգադրման համար ներս
դնաց :

Եւ յիրաւի՞ այս միջոցին բացւող պատուհանի մը
ձայնը լուռելով . — Բարի լցո , պարօն Հարմա , բառը
մօրաբրօջ ձայնը — քանի մը վայրիկեան ներօլութիւն :

— Ո՞չ , ամենին , պատասխանեցի . — Ճեզի անհան-
գիտ ընելուս համար ևս ներօլութիւն խնդրելու պար-
տաւոր եմ :

— Երրէք , երրէք , ըստ Ժամելով — Նորարդ , օ-
դը քիչ մը զոյ է , չ'մաս , եթէ կ'ուզես սպասուիին
հետ կրկնոց մը զիկեմ :

— Ո՞չ , պատասխանեց նորարի աղջիկը :

— Շատ աղէկ , դուք քիչ մը խօսակցեցէք , ես հի-
մա կրագամ :

Իսկ ես՝ անօր կարելի եղածին շափ ուշ գալուն ,
և մանկամարդ ազնիան հետ առանձին մնալու փափառ-
փելով մ'կաել , շուարումն ալ տեսնելով երրորդի
մը միջամտութիւնը կ'աղերսէի . և լուռ կենալն ալ
անպատշաճ ըլլալուն , աննշան կամ անպէտ խօսք մը
գտնել ջանացած միջոցիս .

— Պարօն Հարմա , ըստ նորարի աղջիկը — եթէկ
ինչո՞ւ չ'եկաք :

— Ո՞չ , օրիորդ , պատասխանեցի այս յանկարծ ա-
կան և անակնկուլ հարցումն առելի շուարած — փա-
փաքեցայ սակայն . . .

— Ամցա՞ք , հարցուց ժպտուն և խորհրդաւոր
ձայնով ,

— Ո՞չ , ոչ . . .

— Հապարնչո՞ւ . . .

— Բուն պատճառը անհանգստութիւնս էր :

— Բաել է երէկ ամեննեւին դուրս չ'ելաք :

— Եւայ , օրիորդ . . .

— Աւրեմն կրնայիք գալ . . . ինչ եւ է , ո՞ր կոզ
գացիք :

— Դէսի րլուրները . . . ա՞հ , ներեցէք , օրիորդ ,
աւելցուցի ձախ ձեռքս գտնուող փունջը անոր ներ-
կայացնելով — վայրի ծաղիկներ են . որոնք րլուրնե-
րուն միւս կողմի եզօղ սիրուն անտառէ մը մոլուեցի
. . . թէ պէտ ձեզ նուիրուելու արթանի չեն . . . բայց
կը յուսամ թէ չէք մերժեր :

— Ամենեւին , պարօն Հարմա , պատասխանեց գոհ
դէմքամ մը ծաղիկներն առանելով — ընծայ մը սրչափ
անարդէք րլույ յարդի է՝ և ինձի համար ծաղիկ-
ներն մեծ արժէք նիւթերէ աւելի սիրելի են . . . անման
վրայ անեցած մէրս մինչեւ պաշտաման կ'երթայ . . .
ո՞հ , ինչ սիրուն մանաւշակներ աւելցուց հստակելով :

— Արդ անտառը տեսամ ծ էք :

— Ո՞չ , շատ զուրս չ'ենք ելներ :

— Ո՞չ , օրիորդ , պատասխանեցի աշխայմիւ . —
ձեք պարակ միշտ բացառութիւն մ'ըլլալով , արդ
անտառը գմայիելի տեղ մ'է . . . այս ծաղիկներէն մի-
լիօններով կան . . . և այնպիսի կանանով և առաջ րու-
սած . . . բնութեան մէկ քմահաճոյքով՝ այդ սիրուկ
միջոցը , այնքան հազարացիւտ գեղեցիկներուն երազ
պճառած է . . . որ զմայլում և սքանչացում պատճառով
մարդս կը դիւթեն . . . եթէ կը հաճիք օր մը միատեղ
երթ անք :

— Կ' ընդունիմ, պարոն Հարմա, բնութիւնը այնշատի
կը սիրեմ որ կը խոսասովանիմ թէ այդ անտառը
տեսնելով մեծ զոհունակութիւն պիտի զգամ:

Սուաջարկութիւնս ընդունելն այնշտոփ ուրախացուց
զիս, որ շխովթելով. — Ո՞չ, որքան բարի էք, մոմը-
ռացի:

— Զեր առաջարկութիւնը ընդունելուս համար,
հարցուց ժպտուն:

— Այս, Ե...

Մեր աշքերն զիրար փնտուեցին և անմիջապէս խո-
նարհեցան:

— Համար, ըրաւ նորասի աղջիկը բոլորովին դեղ-
նած:

— Նուարդ, պատասխանեցի ցած ձայնով և ծուն-
կերուս մէկը գրեմթէ գետինը շօշափելով:

— Սնաւասիկ եկայ, պուաց մորաքոյրը սանդու-
խին իջնելով — իջո՞ւ մարմարի նման իրարու զէմ
կեցեր էք... չխօսակցի՞ք... ըսեք նայիմ, պարոն
Հարմա, գիւղին մէջ ինչ կայ չկայ:

— Ոչինչ, տիկին, պատասխանեցի հազիւ յուզու-
մըս զսպելու կարօղ — միշտ մահակերպ միայնութիւն,
և ես որ առանձնաւթենի կ'ամսորժիմ և զայն կը փըն-
տրեմ, ես իսկ այս տեղի ամայութիւնը շափաղանց
կը գտնեմ:

— Ո՞չ, այս, սոսկալի բան է... բայց գո? ըլլանք
որ ձմեռն ալ հոս չենք. այն ատեն բոլորովին անտա-
նելի կըլար:

— Ո՞վ զիսէ խեղճ թեթրօն որչափ կը նեղուի:

— Սուաջները այնպէս կ'ըսէր... բայց հետզետէ
վարժուելով հիմա բան մը չգդար. և մեր վրայ ունե-
ցած սէրը այնքան մեծ է, որ այս անձնազոհութիւնը
յանձն կ առնու:

— Եւ իրաւունք ունի ամիկին, պատասխանեցի աշ-
խուժիւ — գուք այնքան բարի էք...

— Ո՞չ, պարօն Հարմա, բաւ ժպտելով — մեզի այն-
շտոփ կը գովիք որ երես պիտի առնենք:

— Քաւ լիցի, ամիկին ճշմարտութիւնը չպահուիր.
ճրագը որշափ ալ ծած կեն միշտ կերեւի:

Նորասի աղջիկը ամենեւին շէր խօսեր լուսի և ամեր
ջրին նայելով այնպիսի անշարժութիւն մ'ունիր, որ ե-
թէ երթեամ՝ կուրծքի յանկարծական ելեւէներ չու-
նենար, աւելի արձան քան թէ մարդկացին էակ պիտի
կարծուիր:

— Նուարդ, գուն ինչո՞ւ չես խօսիր, ըսաւ մօրա-
քոյրը:

Մանկամարդ աղջիկը թեթեւապէս ցնցուեցաւ եւ
ժամանալով. — Զեր խօսքերով կ'զրոսնում պա-
տասխանեցի:

Դեռ շատ մը զրարանութիւններէ ետքը, ընդ հուպ
վերստին տեսնուելու խօստմանը ցորեկուան մօտ հը-
րած եշտ ասի անոնցմէ:

— Պարոն Հարմա, ըսաւ մօրաքոյրը մինչեւ պարտէ-
զին ծայրն ինծի ընկերանալով, ձեր ընկերութիւնը
այնքան հաճելի է մեզ որ ամեն ժամ ձեզի ընդունե-
լու պատրաստ ենք ուսափ գուք ալ մի քաշուիք:

— Ծնորհակալ եմ, տիկին, պատասխանեցի — մի-
այն ներեցէք հարցնել թէ Պ... Լինուիկ հետ տե-
սակցելու պատիւը ե՞րբ պիտի ունենամ:

— Դեռ հազիւ շաբաթէ մը պիտի կրնայ գալ:

— Պիտի սպասեմ, և մինչև նայն օրը ձեզի գո? ը-
նելու ջանքով, իրեն ներկայացուելու պատւյն ալ պի-
տի արժանանամ:

Եւսոյ ձեռքի վերջին հրաժեշտով եւ նորատի աղջկան հայոց ախտաբայլ մը արտադրնոք հեռացայ :

« — Միրուած եմ կ'ըսէի ճամբան շատ շուտ քալելով — սիրուած եմ . . . զիս կը սիրէ . . . ա'հ , հիմա սիրոս պիտի պայմիտի . . . հիմա պիտի խինդենամ :

Եւ քայլերս աւելի կը շուտնար . . . գրեթէ կը վազի :

« — Միրուած եմ , զիս կը սիրէ , կ'աւելցնէի կամ աւ ևլի ճիշար կը գոչել — բան մը կարող չէ զիս անկեց զատել . . . գուցէ հօրք կամքը . . . բայց եթէ ան ալ ինձի պէս զայն կը սիրէ . . . կընա՞յ անոր հակառ ուակիլ :

Միրելի Երուանդ , նոյն միջոցին գգացածս հասկընալու համար , զուն ալ միւսնոյն դիրքին մէջ գանըսուելու ես . . . բացարձաթիւնն անկարելի է . . . միայն կը խոստովանիմ թէ՝ « ուրախութենէն մարդ երբեմն կը խինդենայ » աւանդական խօսքերը շատ ալ պարագ շեն :

18.. Մայս 5

Երէկ հոն չդացի . հոն ըսելով ուր տեղի համար ըլլալը գիտես . բայց առառն կանուխ ըլլարներուն կողը մը երթալով՝ մինչեւ արեւամուտ հոն նատած , ապարանքը շրջապատող ծառերն եւ երբեմն նշանաւող տանիքը դիտելով անցուցի . միասին տարած քիչ մը ուսելիքս շատ գժուարաւ կերայ . առջի օրուան դէպքը

միշտ աշացս առշեւ ներկայ , և հետեւեալ օրը զայն նորին աեսնելու յօյս ու զգացած ուրախութիւնս , առ խորժակս բոլորավին գոցած էին . բայց զիշերը հանդգարու քնացայ և մինչեւ առաւու զոյս երազեցի :

Այսօր հոն հասնելուս պարակ զին մէջ ոչ սք կար , զանգակալ քաշեցի և երկու վայրկեան շանցած թեթր երեւցաւ .

— Իսրի եկաք , պարան Հարմա , ըսաւ դուռը բառնալով — միլինս ու օրիսգն ալ հիմա պատելու պատի երթային :

— Ուր են հարցուցի :

— Գլխարկ գնաւ գային հիմա կուգան . այս տեղմած զարդարանքի պէտք շայ :

Պարսկապանս զերջին խոսքերուն մօրաքոյրը եւ նուարդ ալ ատելը զանէն երեւալով , զիս աեսնելք զգացած գոչունակութիւննին դէմքերնուն վրայ նըշմարուեցաւ , և երբ ես շուտ քակելով իրարու մօտեցանք .

— Պարան Հարմա , ըսաւ մօրաքոյրը ժպանելով — ձեր գալիքը մնեք արդէն գուշակած էինք :

— Ինչպէ՞ս , ամիկին

— Երէկ՝ նուարդի անսառի մը խօսքն ըրեր էք :

— Այս :

— Այսօր նոյն աեզր երթալ ալ աեսնելու փափաքիլն նուարդ ինձի ըսելով՝ երթ ալու որոշումը տաւինք :

— Սակայն աղջիկս , բայ անոր . պարան Հարման մէկուղ երթալ որոշեր էք , և ատկից զատ մնեք համբան ալ շենք զիսեր . . .

— Ո՛հ , մօրաքոյր , ըսաւ նորատի աղջիկը կարմիրելով — այդ անտեղի պատմութեամբ պարան Հարմա ունայնամիտ պիտի կարծէ մեզի :

— Ե՞ս, օրիորդ, ե՞ս, պատասխանեցի աշխոյժով —
ե՞ս ձեզի ունայնամբա կոչեմ. կ'աղաշեմ, տիկին ա-
ռելցուցի մօրաքրօվը դառնալով — շարունակեցէք եւ
ապահով եղիք թէ ինձի համար ձեր խօսքերը ունայն
ըլլալէ հեռու, մէկմէկ անգին գոհարներ են:

— Յիշարի ես քիչ մի շատափառու եմ, ըստ բարի
կինը ինչ ալով — բայց ինչ ընեմ. երբ հաճելի անձի
մընկերութիւնը վայելեմ՝ չեմ կրնար լեզուս բռնել....

— Խօսնեցէք, տիկին, խօսնեցէք, պատասխանեցի —
և ապահով եղիք թէ դիմացնիդ հըսւ ունկնդիր մը-
կայ:

— Ի՞նչ որ է մեկնինք և երթանք այդ պահնչելի ան-
տառը տեսնել, ջամարիտը, պարոն Հարմա, դոք շատ
հետաքրիր մէկն ըլլալու էք, վասն զի մենք ութը
տարի ի վեր հոս կուգանք, սակայն շրջականները ձեզի
շափ չենք զիսեր, և ձեր գալը հազիր ամիս մ'է կար-
ծեմ.

— Ի՞նչ ընեմ, տիկին, պրանե զութիւնս փարատելու
միակ ճակը պատելն էր, տասիր ես ալ կրցածիս շափ
շատ տեղեր անսնել ուզեցի:

Այս միջային արգէն պարակէցն ելած դէպի ըլլ-
լուրները տանով ճամբան կը յառաջանայինք, նորատի
ազջիւր մեր երկուքին վաստ, քանի մը քայլ առջեւէն
կը քալիք, այնպէս որ շատ անգամ բաւական հեռա-
նալով կը կենար և մեզ գառնալով ժարաւրն դէմքով
կսպասէր.... և մեր մատենալուն նորէն քալել կըսկը-
սէր. այս միջայներուն անոր պաշտելի հասակն ու սի-
րուն դէմքը դիմու լի չէի յագենար.... վարնոց յարդէ
հիւսուած աձեւ զլիարկ մը դրած էր, սրուն վրայ ցիր
ուցան շորս շինդ գոյն ծաղիներ կ'երեւէին. Բայց այս
տղեղ զարդը անոր գեղեցիւթիւնը աւելի դուրս

ցայտեցնելով՝ զայն յափշտակելու և այդ անգին բե-
ռիս հետ փախչելով լեռներու, անտառներու մէջ ա-
ներեւութանալու մեծ փափաք մ'ունէի:

Սակայն՝ երբեմն խօսակցելով և երբեմն ալ ամեն
մէկերնիս իր մտածումներով զբաղած բլուրներուն
կատարը հասանք:

— Ո՞հ, Աստուած իմ, ըստ մօրաքոյրը — այս
ինչ սքանչելի տեղ է, ա՞հ սա ծովուն գեղեցկու-
թեանը նայեցէք, սա ծառերուն կանանչները տե-
սէք..... սա մարգագետնին ծաղիկները դիտեցէք...
քիչ մը աստեղ նստինք. պարոն Հարմա, այս գիրքը
տեսնելէ ետքը, չեմ կարծեր որ ձեր այդ անտառը
աւելի գեղեցիկ գտնենք:

— Չեմ պնդեր, տիկին, պատասխանեցի անոր
մօտ խոտին վրայ նստելով — արդէն անոր գեղեցկու-
թիւնը ասկից տարբեր է:

— Ի՞նչ ալ ըլլայ, այս տեսարանը սքանչելի եւ
հազուագիւտ է:

— Իրաւունք ունիք:

Մանկամարդ աղջիկը որ մեզմէ քիչ մը հեռու ծա-
զիկ կը ժողուէր, այս միջոցին մօտենալով.

— Պարոն Հարմա, հարցուց — այս տեղէ՞ն աեսաք
մեր տունը:

— Այո՛, օրիորդ, պատասխանեցի:

— Զեր եկած առջի՞ օրը թէ ետքէն:

— Ոչ, քանի մ'օր վերջը:

— Նուարդ, սա ծաղիկները տուր անգամ մը հո-
տուեմ, ըստ մօրաքոյրը ձեռքը երկնցնելով:

Նորատի աղջիկը փունջը անոր ներկայացուց :

— Ո՞հ, որչափ անուշ կը հոտին:

— Բայց ոչ ձեր պարտէղիններուն չտփ, պատասխանեցի մարկամարդք աղջկան նայելով՝ որ դիտառութիւնս գուշակած թեթեւապէս ժպտեցաւ:

— Ամեն ծաղկի իր գեղեցիկութիւնը ունի, ըստ մօրաքոյրը — այս փափաթեաները մեր պարտէզը չկան.... բայց հոգնութիւնիու բաւական առինք, աւելցուց ոտքի ելնելով — երթանք ձեր անտառն ալ տեսնենք:

— Ետու աղէկի, տիկին, պատասխանեցի — միայն թէ զառիվար պիտի իջնենք քիչ մը դժուարութիւն պիտի քաշենք ստկայն ճամբան երկայն չ'է:

— Ուրեմն հաճեցէք թեւերնիդի ինծի տալ:

— Ամենայն սիրով, պատասխանեցի թեւս ներկայացնելով — և եթէ օրիորդն հաճի միւսն ալ իր տրամադրութեան տակ է:

— Ոչ, պատասխանեց նա խնդալով — եթէ մէ կերնուս ոտքը սոյցիքի երեքնիս մէկէն կ'իյնանք:

— Կամքը ձերն է:

Քառորդ ժամ չ'անցած անտառը հասած էինք, և մօրաքոյրը մանուշակներու ածուն տեսնելով այնքան սքանչացաւ որ բարձրկէկ տեղ մը նստելով.

— Ես չառյոգնուծ եմ, ըստ քրտինքները սրբելով — և այս տեղն ալ այնշափ գեղեցիկ է, որ ժամու մը չափ հոս պիտի նստիմ:

— Բայց մօրաքոյր պատասխանեց նորատի աղջկիը — արդէն ժամէ մը պիտի վերադառնանք ցորեկուան ճաշի համար ինծի տրուած պատուէրը գիտէք, եթէ հոս մնանք ուրիշ կողմերը չենք կրնար տեսնել:

— Աւգողը թող երթայ, ըստ բարի կինը տեղաւորուելով — ես այս տեղ հանգիստ եմ.... ուրիշ կողմերն ալ պատելու համար նորին կուգանք:

— Ո՛հ, ես այսօր իսկ տեսնելու հետաքրքիր եմ:

— Պարոնին ըսէք, պատասխանեց զիս ցուցնելով: Այդ առաքինի կնօջ սիրտն այնչափ պարզ և ուղղի էր, որ մեր երկուքին առանձին շրջագայելուն մէջ ամենեւին անպատեհութիւնն մը չտեսնելով խորհածը անկեղծաբար կ'ըսէք:

Աւելորդ է քեզ բացատրել թէ այդ ցանկալի գաղափարը որչափ ուրախացուց զիս. « — Երէկ սկսանք եւ արգիլուելով, այսօր միայն պիտի աւարտենք, կը խորհէի»:

Նուարդ մօրաքրօջը խօսքերը լսելուն դէմքէն պատիկ ժամիտ մը անցնելով ինծի նայեցաւ, և բազէի մը լսութենէ եաբը. — Սրգէն պարոնն ալ հոգնած կ'երեւի ըստեւ — մենք ալ կը նստինք:

— Ո՛հ, օրիորդ, պատասխանեցի — ամենեւին հոգնած չեմ, ամեն օր այս ճամբուն երեք չորս պատիկը կը քալեմ. եթէ կը փափաքիք ձեր հրամանաց տակ եմ:

— Ենորհակալ եմ, ըստ գլխու թեթեւ և ժամական շարժումով մը — բայց քանի մը վայրկեան նըստինք. կարելի է մօրաքոյրս ալ քիչ մը հոգնութիւնը առնելով մեզ կ'ընկերանայ:

Այս ըսելով մանուշակներուն մէջակղը նստաւ.

— Հետո մինակ մնալ չ'ուզեր կը խորհէի, և զայն շրջապատօղ ծաղկանց նայելով. — Այդ ծաղկիները ինչ են անոր գեղեցկութեան, այն ճշմարիտ ծաղկին քով, կ'առելցնի:

Այս կերպով քանի մը վայրկեան անցաւ, յորում ես և մօրաքոյրը կը խօսակցէինք, և նորատի աղջիկը գետնէն մանուշակներ խլելով, « ապրիմ մեռնիմի պէս » զանոնք կը փեթաքիք. այս բանը տասը տասնը հինգ անգամ կրկնելէ ետքը, յանկարծ ոտքի ելնելով.

— Օն, մօրաքոյր, երթանք, ըստւ :
 — Չեմլրնար, ես հոս պիտի նստիմ շատ հոգնած եմ:
 — Ուրեմն ներօղութիւննիդ խնդրելով զիս առաջ-
 նորդելնիդ կազմակերպ, պարոն Հարմա, ըստւ ժըպ-
 տուն ինձի դառնալով — և ձեր ունենալիք հոգնու,
 թեան համար յանցաւորը քիչ մ'ալ դուք էք ... եթէ
 այս անտառին վրայ մեզի բան չըսէիք՝ մենք յաւիտ-
 եան գիտնալիք չունեինք :

— Ո՞հ, օրիորդ ամեն հոգնութիւն այսպէս ըլլայ,
 պատասխանեցի ուրախութեամբ:

— Ուշ չմնաք, ըստւ մօրաքոյրը :

— Կէս ժամ չտեւէր, պատասխանեցի :
 Եւ քանի մը անգամներ՝ երկութնիս ալ, ետեւնիս
 դառնալով, ձեռքի մնաս բարեաւի և կրկին անու-
 թեան շարժումներէ ետքը տեսութենէ կորուսինք
 զայն :

Ժամանակ մը լսութեամբ քալեցինք բայց գե-
 տակին եղերքը հասնելնուս նորատի աղջիկը կենալով :

— Ո՞հ, որչափ գեղեցիկ է, ըստւ — եթէ կը հա-
 ճիք քիչ մ'այս տեղ կենանք :

— Նուարդ, պատասխանեցի անոր ձեռքը բռնե-
 լով՝ որ առջի անգամուան նման պազ և գողդողուն
 էր — աւելորդ չէ հարցնել ինձի թէ ձեր հրաման-
 ները կ'ընդունիմ այդ պաշտելի բերնէն ենով
 ո՛չ թէ ամեն բառ, այլ անոնց ամեն մէկ վանկերը,
 գրերը ինձի համար պատգամներ են եռ ձեր գե-
 րին եմ, նուարդ, հլու և հաւատարիմ գերի մը
 որ միայն իր ամրուհւոյն քմահաճոյիցը ծառայելով.....
 անոր համար իր եսն սպաննելով անով միայն ապ-
 րելով, անոր այտաքսած օդը չնշելով, և իր ամբողջ
 էութիւնը անոր գոհելով միայն երջանիկ պիտի ըլ-
 լայ, սակայն չեմ գիտեր թէ պիտի ընդունիք դուք

այդ անձնազոհութիւնը չ'պիտի՞ մերժէք անոր
 ծառայութիւնները իր տիրուհին պաշտելով մի-
 այն ապրիլն հնար եղող ստրուկի մը մրմնած երկիւ-
 զած աղօթքներն, իրենց նպատակին պիտի ծառա-
 յե՞ն : Ահ, լուս կը կենաք . նուարդ, հաւանու-
 թիւն թէ մերժում է ձեր այդ լսութիւնը ըսէք
 յուսա՞մ թէ յուսահասիմ :

Մանկամարդ աղջիկը չպատասխանեց . ձեռքը միշտ
 իմ հրատապ ձեռքերուս մէջ դողալով, աչքերը խո-
 նարհած, և սրբուն գլուխը քիչ մը դէպ ծախ ծը-
 ռած միշտ լուս կը կենար և միայն երրեմն՝ յան-
 կարծական շարժմամբ մը ամրող մարմինը կը դող-
 դողար :

— Մերժուելէ այնչափ կը վախնամ որ, շարու-
 նակեցի անոր լսութիւնը տեսնելով — պաշտած էակս
 կորսնցնելու գաղափարը այնպէս կը սոսկացնէ զիս
 որ կարելի է ինքզինքս իսկ խարելով, ձեր այդ լսու-
 թիւնը ինձի նպատաւոր կը նկատեմ նուարդ,
 աւելցուցի հրով և անոր միշտ պազ և գողդողուն
 ձեռքը համբուրելով — այո՛, կամ ո՛չ միայն ըսէք
 ապրիլս կ'ուզէք թէ մահս :

Վերջին խօսքերուս աղջեցութիւնը այնչափ մեծ
 եղաւ, որ նորատի աղջիկը սոսկալի կերպով դեղնե-
 ցաւ :

— Մահերնի՞դ, հարցուց ձայնով մը որուն շեշտը
 բոլոր կենացս մէջ մոռնալն անկարելի է — ի՞նչ կ'ը-
 սէք, լուսինը կրնայ տուանց արեգակի գոյութիւն
 ունենալ :

— Ո՞հ, երուանդ, այդ պատասխանը, այդ զգիմիչ
 պատասխանը խենթեցուց զիս ձեռքիս մէջ գտնը-

ևող վատուկ մատերը կոտրելու աստիճան ուժով
անդմել պայ և գետինը ծնրադրելով.

— Նուարդ, պատասխանեցի — այս՝, լուսինն էք
դուք, անարատ, մաքուր և մեզմիկ փայլօղ լոյս մ'էք
դուք, արեգական հրատառ ճառագոյթներն ընդու-
նելով, անոնց այրող հանգամանքը վտելով՝ խաղաղ և
մելամազոտ լոյս սփոռող գունոտ մ'էք դուք թոյլ
տուէք ուրեմն ձեզմէ լուսաւորուիլ ըսէք, իմա-
ցուցիք ինձի այդ գալանիքը, որ ձեզի այդչափ պաշ-
տելի կացուցած է, մի՛ վանաք օգնութիւնիդ թրշ-
ռատոի մը, որ կենաց նորատեսիլ մէկ շրջանին մէջ
մոնելով՝ առանց կարապետի յառաջանալու կարող
չ'է ո՛հ, ըսէք այս՝, վերցուցէք այդ գալու-
նեաց քօղը որ թափանցիկ չըլլալով ձեզի ոյնչափ
լաւ ծածկած է նուարդ, աւելցուցի գլուխս ա-
նոր ոտքերուն մօտեցնելով — վերացական էակ մ'էք
դուք, եթէ ձեզի չ'պաշտեմ պիտի այլափիտիք և ա-
ներեւութանաք :

Երուա՞նդ, չ'եմ գիտեր թէ ուրիշ ինչեր ըսի. սէ-
րըն ու յուզումը զիս կուրցուցած, յիրաւի մոտա-
ծին և երկնային էակ մը կ'երեւէր աչքերնուու նա,
և յիմարաբար անոր պզտիկ սաքերն համբուրելով.

— Սպաննեցէք զիս, ճշմեցէք գերինիդ, կը մըռ-
մըռայի:

Եթէ այս է սէրը եթէ երակներուն մէջ մըտ-
նելով զանոնք տակնուզրայ ընօղ այդ կրակն է սէրը
.... յիրաւի անդիմադրելի զգացում մ'է եօթնա-
գլուխ վիշապն է այն՝ որուն մէկ գլուխը փրցուելուն
տեղը ուրիշ եօթը հատ կը բուսնի միշտ արձար-
ծուն կրակ մ'է այն, որ իր տաքութեան տափիճանը
կամնոյնը կը պահէ կամ բոլորպին կ'ոչնչանայ վա-

ոօղ լաւա մ'է այն, որ իր վազած տեղերն ակոսե-
լով անջնջելի հետքեր կը թողու ոչ մէկ զօրու-
թիւն կրնայ սիրոյ դիմադրել անոր դէմամեն փաստ
արամաբանաւթիւն յ'օդս կը ցնդին. սիրօղ մը այլ
ևս իր գաղափարաց, շարժմանց, մտած մանցը տէրը
չ'է մէրն է զինքը ղեկավարօղը, իր բոլոր գործո-
ղութիւնները տնօրինողը բացարձակ հրամանա-
տար մ'է, որ աննշան հակառակութիւն միսկ չ'ըն-
դունիր, և իրեգէն, նիւթէ գործիքի մը պէս իր
զոյը կը գործածէ, և որ անոր ամենաջնջին հրա-
մաններուն իսկ հպատակած, շատ անգամ ծաղրելի
կըլլայ :

Ահաւասիկ այս էր իմ վիճակս ալ նոյն միջոցին
ա'լ չ'եմ կրնար շարունակել, երուանդ, գլուխս կ'այ-
րի ուղեղս այնչափ տաքցած է, որ կարծես իր
պատեանը ճաթեցնելով դուրս պիտի ցայտէ կը
առջորդիմ և սոսկալի կերպով կը տառապիմ

Զեմ գիտեր թէ այդ գիրքին մէջ որչափ կեցայ
այս տեսարանին միսկ հանդիսատես՝ ծառերու խըլը-
տուքը և վազօղ գետակին տեական անոյշ կարկաչը
միայն կը բզզային ականջներուս. նոյն միջոցին զգա-
ցածս՝ յիրաւի տեսակ մը երկիւղած պաշտում էր.
չ'էի կեղծ եր. այլ նոյն իսկ սրտէս բզիսօղ գրգռու-
թիւնը կ'արտայայտէի, և այդ զգացման զօրութիւնը

այնչափ անհուն էր, որ զայն կորսնցնելու վախով ոտքերուն փարած էի, Հրեշտակն զգաց և դատեց յուղանս մեծութիւնը և ձեռքերէս մին բռնելով.

— Հարմա, ըստ անոյշ ձայնով — սիրելու թոյլտու ութիւնը ունիք, բայց չափազանցելու ոչ այո՛, պիտի սիրէք և պիտի սիրուիք, սա միակ պայմանաւ որ այդ սէրը հանդարտ և խոհական ըլլալ պէտք է, և սա միշտ ձեր, կամ մեր երկուքին օգտին համար :

— Նուարդ, պատասխանեցի միշտ ծնրադիր եւ ձեռներս դէպ անոր երկարած — հանդարտ և խոհական սէր կը պատուիրէք նոյն իսկ միակ պայման կը դնէք զայն բայց գիտէ՞ք թէ անկարելին կը խնդրէք, գիտէ՞ք թէ կամքի որպիսի անհուն զօրութիւն պէտք է, սրտէս ըջլիւով զայն լեցնելի, ետքը դուրս թափող զգացումը սանձելու համար այո՛, յիրաւի անկարելին կը խնդրէք ինձմէ սակայն պիտի հնազանդիմ՝ երբեմն տեղի ունենալիք ակամայ զանցառութեանց ներօղութիւնը կոնխաւ խնդրելով և իրը ապացոյց, աւելցուցի ոտքի ելնելով — եթէ կը փափաքիք անտառին ուրիշ կողմերն ալ այցելենք, այս անտառին՝ որուն գետակին այս եղբերքը իրը նուիրական պաշտատեղի մը նկատելով, հոս ծնրադիր՝ շատ անգամ երկայն ժամեր պիտի անցընեմ, ամբողջ էութեամբս հրեշտակի մը պաշտմամբ զբաղած :

Առաջարկիս հաւանութեան պատասխան՝ մանկամարդ աղջիկը ոտքի ելու, եւ երբ քալել սկսանք.

— Նուարդ, ըսի տիրութեամբ — թեւս չեմ ներկայացներ ձեզի, վերքս այնչափ թարմ է, որ կը վախնամ թէ նորէն կ'արունի:

— Տղայ պատասխանեց ժպտուն — ժամանակը

զայն կը բուժէ դուք միայն հանդարտ ըլլալ ջանացէք:

Բայց ես՝ մանկամարդ աղջկան խօսքերուն բուն իմաստը ըմբռնելու անկարօգ:

— Չեմ կարծեր, ըսի գլխու ժխտական շարժմամբ մը — շատ խոր և մեծ է այն, դիւրաւ չըժշկուիր:

Եւ ասոնք՝ նոյն օրու ան մեր խօսակցութեան վերջին բառերը եղան : Խիստ ծանր և լուսթեամբ կը քալիինք և զայն հրեշտակ կոչելով չխաբուիլս կարծես ճշգելու համար, նորատի աղջիկը քանի մը քայլ առջեւէն երթալով՝ ինձմէ առաջնորդուելու տեղ, զիս կ'առաջնորդէր . ու ճիշդ իմ զինքը տանելիք տեղերս կը դիմէր . և դալարեաց վրայ մեր ոտքերուն թեթև խշրացը, երբեմն ալ նորատի աղջկան ձեռքը գրտնըով հովանոցով՝ աջ ու ձախ ցած թուփերու տըուած հարուածներուն ձայնը, սոխակին և ուրիշ քաղցրերգ թռչնոց առաւօտեան մեղեդիներուն միանալով, զիս աւելի կը յուզէին :

Այս կերպով անտառին ամեն կողմը պտտեցանք և որոշեալ ժամանակին մօրաքրօջ քով հասանք, որ նոտած տեղին դրից միշտ սիրահար՝ մեծ դժկամակութեամբ զատուեցաւ :

— Ի՞նչպէս, Նուարդ, ուրիշ կողմերն ալ այս կողմին կը նմանի՞ն, հարցուց :

— Ո՞հ, մօրաքրօյր, պատասխանեց մանկամարդ աղջիկը մելամաղձոտ — այնպիսի գեղեցիկ տեղեր կան որ զմայլեցայ մնացի մանաւանդ պկսիկ գետակի մը եղբերքը այնչափ սքանչելի է ուրիշ անգամներ ալ գանք հոս :

— Պիսի գանք, արգէն ես քեզմէ առաջ կ'ուզեմ շաբաթը մէկ երկու անգամ մանուշակի այս գեղեցիկ

ածուները տեսնել. եթէ պարսն Հարմա մեզի չընկերանայ կառապանը կամ թեթրօն կ'առնենք մէ կտեղ :

— Ո՛հ, տիկին պատասխանեցի աշխուժիւ — ամեն ժամ, ամեն վայրկեան ձեզի ծառայելու պատրաստ եմ. և նոյն իսկ այդ ծառայութեան համար ուրիշի մը դիմելոիդ ինծի նախատինք ախտի սեպեմ:

— Եսա լաւ, պարսն Հարմա. շնորհակալ ենք ըստ մօրաքոյրը ժպտելով — ձեր անձնութրութենէն օգտիլ ախտի ջանանք..... որեմն եթէ կը հաճիք մեկնինք ... գիտէք թէ նուարդի համար առաջին պատուէր ամեն բանի մէջ և մանաւանդ ուտելու և քը նանալու ժամերու ճշդապահութիւնն է :

Այս բոելով ոտքի ելաւ, թես անիշտապէս անոր ներկայացուցի :

— Շնորհակալ եմ, լսաւ ժպտուն — հազիւ չորս օրէ ի վեր զիրար ճանչցանք, բայց կը խոսապանիմ թէ ձեր ընկերութիւնը այնչուի հաճելի է մեզի, որ կարծես տասը տարուան վազեմի բարեկամներ ենք. սերտուած խօսքեր չեմ բսեր..... ես և նուարդ ի բնէ կեղծաւորութիւնը չենք սիրեր :

— Եւ այդ բանին համար գովիստի և յարգանաց արժանի էք, տիկին, պատասխանեցի գողունի նըռուարդի նայելով՝ որ խոհուն՝ մօրաքրոջը միւս կողմէն կը քալէր — ձեզի նման ես ալ կեղծաւորութիւնը ատելով, այն տեսակ մարդոց պատահելուս կը գարշիմ անննցմէ. և այս պժգանքս այնքան մեծ է, որ այդ պիտիներէն ունենալիք ամենամեծ շահերս իսկ, նոյն հակակրանաց կը զոհեմ :

Իրաւունք ունիք, պարսն Հարմա, ուղիղ եւ պարինեշտ բնաւորութեանց՝ սուտն ու կեղծիքը միշտ ատենի են :

Այս տեսակ խօսակցութիւններով կը յառաջանա, յինք, եւ ես նորատի աղջկան մտած մոմբը այնքան զրաղեալ էի. որ ակամայ՝ երբեմն ուշագրութիւնս վրիպելով, մօրաքոյրը հարցումները կրկնելու կը պարտաւորէր. սակայն անկատար կրթութիւն ստացած չըլլալուն, ինչ բանի վրայ խորհիլս գիտնալու կետաքրքիր չեղաւ և ծանր ու բաւական խորհելէ ետքը պատասխանելս նշմարելով՝ հետզհետէ խօսկցութիւնը պակսեցուց :

Ակամայ կը խորտովանիմ թէ՝ իմ կողմէս եղող այս տեսակ մը յարգանաց պակասութիւնը ինծի մեծ գոհունակութիւն պատճառեց..... նոյն միջոցին առանձնութեան շատ պէտք ունէի..... բայց երկու կիներէն զատուիլս անկարելի ըլլալուն՝ լուսւթեամբ մինակ մնալն կարելի էր, և որ ՚ի գործ կը գնէի. Կը գայի թէ նուարդ ալ ինծի վիճակակից էր. երկայն արտեւանունքներով սքօղեալ երկնազոյն մեծ աշերը գետին յառած՝ տխուր և մտած կոտ կերպարանքով մը. կը յառաջանար. և այս բանն այնչափ ուշագրաւէր, որ մօրաքոյրը բաւական զարմանքով պատճառը հարցնելուն, նորատը աղջկիս շատ յօգնած ըլլալը պատրուակի բռնելով խօսակցութիւնն չերկարեց : Մի այն ինծի զարմանալի երեցօղը, անոր յանկարծական գոյնի փոփոխումներն էր..... երբեմն կը կարմրէր, բայց աւելի գեղին գոյնը կ'իշխէր անոր պաշտելի դէմքին վրայ, և այս գոյնը երբեմն այնչափ զօրաւոր կը նկարուէր, որ զայն՝ մեղրամումէ շնուած տեսակ մը շարժուն արձան կը կարծէի : « — Այսափ գեղնութեան պատճառն ի՞նչ է արդեօք, կը խորհէի, այո՛, շատ յուղուեցաւ, շատ գրգոեցի զայն..... բայց այսափ գեղնութիւնն նորին անբացարելի է կ'ե

րեւի թէ անոր վերջին հիւանդութենէն մնացած հետք մ'է , և ժամանակով պիտի ջնջուի..... այո՛ , պի- անհետի..... սակայն..... :

Երուանդ, այդ սակայնը նոյն իսկ քեզի հաւատալ չուզելուս ինծի կը պահեմ, գիտցիր միայն թէ գըտ- նուած վիճակիս քու ներկայութիւնդ մեծապէս օգ- ակար պիտի ըլլայ ինծի..... կ'աղաջեմ խօսումդ կատարէ և շուտ եկուր :

Ներփակեալ նամակը մեր տունը զրկէ..... երրորդ նամակին հազիւ կրցայ պատասխանել , գրել , կար- դալ , նոյն իսկ խօսիլ..... բոլոր ասոնք հիմա ինծի անտանելի են միայն անոր վրայ կը խորհիմ , եւ կեանքս քեզ պատմելով կ'սփոփիմ.... մնաս բարեաւ.... :

18... Մայիս 9

Նոյն օրը տուն հասնելնուս անոնցմէ հրաժեշտ առի , և մէկ երկու օրէն դարձեալ այցելել խօսուա- նալով՝ զատուեցայ :

Այսօր ցորէկէն ետքը հօն գացի . Բեթրօ պար- տէ զը կ'աշխատէր , և իզոր , անոր հաւատարիմ չունը մօտը պառկած էր . ուշիմ կենդանին , ստանձայնս տիրոջմէն առաջ լսելով՝ անմիջապէս ցատկեց ելաւ , և ուրախութեան մոլուուքներով քովս եկաւ :

— Բարի լոյս , պարոն Հարմա , ըսաւ պարտիզա- նը — կը յուսամ թէ ողջ առողջ էք :

— Փառք Սստուծոյ , աղէկ եմ , պատասխանեցի , դէալ ի տունը գովունի ակնարկ մը նետելով՝ որ տ- մայի երեւոյթ մ'ունէր — գո՞ւք ինչպէս էք :

— Ես ալ ձեզ նման ողջ առողջ եմ , եւ կ'աշխա- տիմ :

— Ո.մենէն աղէկ բանն է այդ :

— Երբեմն ոչ.... րայց ինչ որ է մարդ գտնուած վիճակէն գոհ ըլլալով միայն կրնայ հանգիստ ապրիլ : Նորատի աղջկան և մօրսքրոջը ուր ըլլալնին հար- ցնելու համար ունեցած անգիմադրելի փափաքիս հա- կառակ , պարտիզամինին մօտը նստելով :

— Դուք աշխատեցէք ես ալ սօվրիմ , ըսի ժըպ- տուն :

— Պարտիզապա՞ն ըլլալու միտք ունիք :

— Ո՛չ , սակայն ամեն բանէ քիչ շատ տեղեկու- թիւն ունենալն աղէկ բան է :

— Իրաւունք ունիք :

Պարտիզապանը նորէն աշխատիլ սկսաւ :

— Պ. էֆէնտին ե՞րբ պիտի գայ , հարցուցի :

— Ո՛հ , պարոն , խեղճ մարդը այս տարի շատ կը նեղուի :

— Ինչո՞ւ :

— Ի՞նչ գիտնամ , Բարիզէն հիւր մ'եկեր է , ո- րուն հետ ամիօն բարեկամութիւնը այնչափ մեծ է , որ ստիպեալ իր զաւկէն հեռու Բերա կը բնակի , ինքը որ ժամ մ'իսկ քովէն հեռանալ չ'ուզեր :

— Բայց հարկաւ այդ մարդուն մեկնելու օրը ո- րոշուած է :

— Կը յուսամ . այս իրիկուն տիկինէն լուր կ'առ- նենք :

— Ո՞ր տիկինէն , հարցուցի զարմացմամբ :

— Օրիորդին մօրաքոյրէ՞ն :

— Ի՞նչովէս ամիկինը հոս չէ՞։
— Աչ, Պ. էֆէնտիէն եկօլ նամակի վրայ սպա-
սուհոյն հետ մեկնեցաւ. իրիկուան պիտի վերադառ-
նայ։

— Պատճառ։
— Շիտակը ես՝ չ'եմ գիտեր, բայց օրիորդը գիտ-
նալու է։

— Օրիորդը ուր է, հարցուցի սրտի զօրաւոր
բարտիմումը և տեսակ մը վախով։

— Վերը սրահն է կարծեմ, ձեզ առաջնորդելու
պէտք չկայ. արդէն տունին ծակը ծուկը գիտէք,
աւելցուց խնդալով — եթէ կ'ուզէք գացէք հարցու-
ցէք։

Հակառակ՝ պատշաճութեան՝ առաջարկութիւնը
կրինել չ'առէի, և Բեթրօյի ցտեսութիւն ըսելով ուղ-
ղակի տուն դիմեցի։ Այս միջոցին յուզումս բացատ-
րելն անկարելի էր. ամրող մարմինս կը դողար..... և
երբ սրահ տանօղ սանդուխէն վեր պիտի ելնէի,
սրտիս բարախումը այնչափ զօրաւոր էր, որ զսպե-
լու համար քիչ մը ժամանակ կենալ պարտաւորեցայ.
բայց զայն տեսնելու փափաքս և ուրախութիւնս
այնչափ մեծ էր, որ չկրնալով երկայն ատեն սպա-
սել՝ կարելի եղածին չափ հանդարտութիւն ունե-
նալու ջանքով վեր ելայ, և սրահին դրան երկու ան-
գամ մեղմիւ զարկի։

— Մաէք, ըստ նորատի աղջկան անոյշ ձայնը։
Գրեթէ արտորնօք ներս մանելով, հազիւ երկու
երեք քայլ չ'առած կեցայ։ Ա՛հ, երուանդ, թշուա-
ռական մ'եմ եօ, գոնէ առաջին անգամուան համար
խօսուումս բռնելով հանդարտ կենալու էի, բայց չ'եմ

կարօղ, սիրելի բարեկամս, չ'եմ կրնար..... երբ զայն
կը տեսնեմ ամբողջ մարմինս կը սարսահի..... անոր
հետ գտնուած բոլոր վայրկեաններս ինձի համար
տանջանաց ժամեր են բայց կ'երդնում քեզի թէ
իր հիանալի գեղեցկութենէն աւելի՝ անոր բարու-
թիւնը, վրան գտնուող տեսակ մը անբացատրելի հր-
մայքն է՝ որ զիս գոգուելով կը խենդեցնէ..... և ան-
գամ մը որ այդ միմակին հասայ, ալ ես իմ անձիս
աւելը չ'եմ յուզումս սանձելն անկարելի է եւ
կ'սկսիմ թէ չարչարել և թէ շարչարուիլ.... այս՝
Երուանդ, եթէ միայն գեղեցիկ ըլլար, եթէ Աստ-
ուած ոյդ բանով բաւականանար դարձեալ պիտի
սիրէի զայն, բայց ոչ այսպէս յիմարարար, քանզի
գեղը՝ բնածին հանդամանք մը, յատկութիւն մ'է,
մինչդեռ բարութիւնն, տուաքինութիւնը ետքէն իւն-
րացուցուած տեսակ մը կրթութիւն է, որուն նը-
մայններն շատ հազր ագիւտ են։ Նուարդ այդ ընտ-
րեաներէն է, և այդ կատարելութիւնը անոր դէմ-
քին եւ վարմանց վրայ այնչափ յայտնի կը ցոլանայ,
որ չհրապարուիլն, չգոգուուիլն և ետքէն խենդու-
թիւններ շընէլն անկարելի է։

— Ինչո՞ւ կեցաք, հարցուց մանկամարդ աղջիկը
ժամանակ։

— Նուարդ, պատասխանեցի — ձեր առջեւ ձեր
ներկայութեան, ծնրադ իր միայն քալել ներելի է
ինձի։

— Հարմա, տուած խօսումնիդ սրչափ շուտ
մուցաք, ըստ նոր ատի աղջիկը տեսակ մը յանդի-
մանօղ ձայնով։

Բայց հոտ է ահա խնդիրը, երուանդ, այս խօս-

քերը ըստած ատեն այնպիսի շեշտ մը կը գործ ածէ.....
բառերը արտասանած միջոցին ձայնը այնչափ անուշ
է, անոր շարժմանցը մէջ այնչափ կատարելութիւն
կայ, որոնց հմայքին դիմադրելու անկարօղ՝ այրիլ
կ'սկսիմ, գոգուիչ կրակ մը որտէս բոլոր երակներս
լեցուելով կը կուրնամ և խենդութիւններ գործել
կ'սկսիմ..... այնպէս որ, նոյն միջոցին ալ ինծի ուղղած
խօսքերը զիս հանդարտեցնելու տեղ աւելի զոգուե-
լով.

— Ձեմ կրնար, Նուարդ, չեմ կրնար, պօտացի
գտնուած տեղս միշտ ծնրադիր և ձեռքերս մանկա-
մարդ աղջկան երկարած, որ բազմոցին մօտ բագկա-
թուի մը մէջ նստած գետին կը նայէր — դուք զիս
կը թովէք, կը դիւթէք, կամքս կ'սպաննէք, և ետքը
նոյն զօրութեան հպատակին կը պատուիրէք բայց
ոչ թէ պատուիրել, հրամայէք իսկ, չեմ կրնար. Կը
նազանդիլ. այդ բան իմ կարօղութենէս վեր է, ո՛հ,
ի սէր Աստուծոյ, մի՛ այդպէս, այդ դիրքով լուռ-
թեամբ կենաք և զիս գոգուէք, վանեցէք ձեր դէմ-
քէն այդ հրապուրիչ բարութիւնը, այդ զդլիիչ ա-
ռաքինութիւնը, խոժոռագէմ, հպարտ, պատկառելի
երեւցէք ինծիր. ոչ թէ սէր, ոչ թէ բորբոքում, հա-
պա վախ աղջեցէք, ինծի ո՛հ, անգութ էք, ա-
ւելցուցի միշտ ծնրադիր քանի մը քայլ գէպ անոր
յառաջանալով — զիս հանդարտեցնելու տեղ աւելի
կը գոգուէք բայց չէք խորհիր թէ գանուած վի-
ճակօ՝ սէրէ կուրցած մարդու մը ինչեր կրնայ գոր-
ծել տալ. գուք հրեշտակ մ'էք, ուրեմն ատեն բան
գիտնալու կարող ձեզի համար գաղտնիք չկայ. ա-
ղատեցէք զիս այս խղճալի վիճակէն, այս արգահա-
տելի կացութենէն. կեղծ ու ահաբեկիչ դիմակ մը

հագէք կաշկանդեցէք, սպաննեցէք ներսս ծնելով
զիս տանջօղ և այլափոխօղ այդ հրէշը վանեցէք
զայն և շատ հեռու այնքան հեռու որ ան-
գամ մ'ալ զիս չ'կրնայ յափշտակել ինչո՞ւ խօքե-
րուս կարևորութիւն չէք ապա ինչո՞ւ պաղատան-
քըս ապարդիւն կը մման շարունակ լուռթիւն կը
պահէք և վիճակս աւելի կը ծանրացնէք բաէք,
պատասխանեցէք ինչո՞ւ կը շարչարէք զիս....

— Հարմա, պատասխանեց նորաաի աղջիկը ձեռքը
սրտին վրայ դնելով — այս տեղ թելադրիչ մը կայ,
որ ձեզի տեսած վայրկեանէս ի վեր զիս ձեր կողմը
կը մզէ. ձեր հանդարտելուն համար առաջ տն լոե-
լու է:

Ա՛հ, Երուանդ, այս սպատասխանը բոլորովին խեն-
դեցուց զիս, վանգակէ փախչօղ գաղտնի մը նման
անոր քով ալացայ, և անկէց երկու քայլ հեռու ըս-
պառնալից գիրքով մը կեցած.

— Նուա՛րդ, ոռնացի:

Նոյն վայրկեանին զիս տոչորօղ կրակը այնչափ սոս-
կակի էր, որ քերնէս արտաքսած շունչս երկու շըր-
թունքներուս մորթը խածնելով՝ շատ երկայն ծամա-
նակ ծարաւ մնացողներու պէս բերանս կը պապտ-
կէր:

— Ի՞նչ է, Հարմա, հարցուց մանկամարդու հին
թոթսուն ձայնով և աչքերը միշտ վար նայելով:

— Կսապաննէք զիս, և ի՞նչ ըլլալը կը հարցնէք,
շարուկակեցի նոյն ձայնով — ալ բաւական է քաղց-
րութեամբ ընել չուզածնիդ բանութեամբ ընել պի-
տի տամ..... պաշտպանեցէք ինքզինքնիդ, ապա թէ
ոչ....:

Նորատի աղջիկը թեւերէս ավատելու շարժում մը խսկ չըրսու . կարծես կը փարձէր զիս . միայն իր երկու նտգոյն վճիռ աշքերր իմ աշքերուս յառելով .

— Ինքզինքս պաշտպանել սրո՞ւ, քե՞զ դէմ, Հարումաս, պատասխանեց — զիս պաշտպանելու տեղ, ինձմէ պաշտպանութի՞ւն կը խնդրես :

Ո՛չ, Երսւանդ, այս հիւնալի պատասխանը ջլաւուց զիս, և ամեն բանի յազմելով, թեւերս թուլցան և մանկամորդ աղջկան մորմինը կամոց կամոց թողլով, ծնկերս կը եցան, և դէմքս երկու ձեռքերովս ծածկած՝ տպու մը օկտս լալով ...

— Նուարդ, ըսի հանդ արտութեամբ — դու նոյն քնքն ասաքինութիւնն ես դու նոյն ինքն բարութիւնն ես՝ որ Աստուծոյ կը մատենայ, այս . դու մարդ կացին մարմնոց տակ սքօղեալ Հրեշտակ մ'ես, որ մեզի դատելու, մեր գործոց համարը առնելու համար գերազայն զօրութեան կողմէն զրկուած է ։ Եւ ես, թշուաս, ալիբատու, հահսյեցի անոր, թշնամանեցի զայն . զիս փարձելով խստ տկար կը գտնես, քու ամենէն ուելի վնասած բարյալան զօրութիւնը կը պակիս ինձի, այս, Նուարդ, այդ Հաղուադիւս բարյալան ոյժը չունիմ ես վասն զի քեզի նման հրեշտակէ մը սիրուելս ետքը, ուրիշ անհերելի խորհ հարդներ տածելն, ուրիոյ շնութեան անունը կուտայ :

Եւ արտասւքս աւելի յարգելով .

Այս, Նուարդս, շարանակեցի — մեր կեանքը ոյնչափ ազտոտ է անարդ ար ցանկութիւններ այնքան ստորնացաւցուծ են զայն, որ ամեն բան թերի և առերեսիթ դատելու և վճռելու փարձ, մեր պաշմանց ամեններին ուշադրութիւն չենք ըներ . և ահա-

ւասիկ այդ անուշադրութեան հետեւանքը ո՞հ, Ասուուած իմ ինչ սսկալի մեղք . ի՞նչ աններելի յանցանք, հրեշտակ մը նախասել առաքինութեան դէմ պիզծ խորհուրդներ յղոնալ :

Եւ աղու մը պէս միշտ լուսպին՝ հրավառ ճակաս անոր ծունկերուն զնելով .

— Գթութիւն, Նուարդս, շարունակեցի — զթութիւն եւ ներօգութիւն :

— Հարմա, պատասխանեց նորատի աղջիկը թեւերս մէկը բանած — զզնմանդ ճշմարտութիւնը տպացանելու համար, այդ տպայական վայնասուններդ մէկ կողմ թաղլով, ելիր քովի նստէ և հանգարառութեամբ խստիցինք, նախընթաց օրն իսկ քեզի ըսի թէ՝ ինձի նկատմամբ տածած սէրդ խիստ հանդարտ և խսհական ըլլալու է և սա ոչ թէ պատուէր, հապա աղաչանք մ'է, որուն համուկերովիլ պարտաւոր ես, երբ քեզի բանմ՝ թէ այդ յուզօդ և գոգոխ խօսքերովգ, ներս այնպիսի բաներ աեզի կ'ունենան, որոնք անուն չ'ունենալուն բացատրութիւնն անկարելի է . միայն կ'զգամ թէ կուրծքիս տակ բան մը կը մազի, կը տկարանոց և կեանքը ինձմէ կը վախչի և շնուաղելու համար ամբողջ բարյալան զօրութիւնն օգնութեան կը կոչեմ :

Մանկամարդ . աղջկան խօսքերուն հնազանդ ելով՝ մօտը եզօղ ցած աթոսի մը փրայ՝ գերագոյն տանիք մ'առջեւ գատուօղ ոճրագործի մը նման, աչքերս վար նասոց սակայն անոր հանգարտեցուցիչ խօսքերէն հետաղնետէ սփաթելով, իրեն նայիլ համարձակելուս, ո՞հ, սսկացի, Երսւանդ, և հազիւ կրցայ ցաւալի աղաղակ մը զսուել իմ վերջին խօսքերս, զոգոխ շարժումնեսու, այնպիսի խոր հետք մը թողած էին ա-

նոր դէմքին վրայ . այնախիսի ահռելի դեզնութիւն մը պատած էր զայն , որ մահուան դալուկին ազդեցութեան տակ եղօղ հոգեվարք մը աղկէց աւելի ահարեկիշ դէմք մը չպիտի ունենար :

— Եռարդ , ըսի թեւերս գալարելով — հիւանդես դու և պատճառը ես եմ . այս' , կը տեսնեմ , կը տօռապիս դու , ինձի նման թշուառական մը քեզի կը տանձէ , կամ աւելի ճիշդք՝ ապիրատ յիմայ մ'եմ ես . իմ անձին , կամքիս տէրը չ'եմ անդառնալի կերպավ կորուսած եմ զայն . և գտնուած վիճակիս գատելով՝ երբորդ հարուած մը կարելի է բոլորովին պիտի մշշէ քեզի . ո՛հ , խենդի մը բանդագուշանաց հրեշտակ մը զոհուիք . անգին մաքուր կեանք մ'աներեւութանաց ամենեւին , երբէք այս բան չ'է կարելի . գուցէ դեռ ժամանակ կայ զայն փրկելու . Աւրեմն , Նուարդ , մարմնաւորեալ տուաքինութիւն , չորունտեկիցի անոր քով նորէն ծնրագրելով — հրաման տուր ինձի մեկնիլ , հեռանալ այս տունին , և ո՛չ միայն այս տունին , հասպ այս տեղերէն . երթաւլ անտապաներու մէջ թափառիլ , լեռներու , անտառներու մէջ տարիլ ու կորուէլ . անդանդներու մէջ անհետանալ , և վէրջապէ պատճառովս տակնուգրոց եղօղ տեղ մը չգոյութեամբ հանդարեցնել . այս' , տուր ինձի այս հրամանը , Նուարդ , տեղուցի նորատի ազնկան լուութիւնը տեսնելով — կ'աղաքեմ , կը պաղատիմ , հանգստութեանդ , և նոյն իսկ կը համարձակիմ ըսկէլ , կենացգ ապահովութեանն համար՝ այս հրամանը . տուր ինձի . քանզի այն ալ կ'զգամթէ՝ քու բացարձակ հրամանդ միայն կրնոյ զիս այս տեղէն վանել :

— Մեկնիլ կ'ուզես , պատասխանեց մանկամարդուհին դողդուուն ձայնով — մեկնիլ , երթալ և անգամ մ'աւլ չ'երեւալ , և այս բանին համար ինձմէ հըրամանը ն կ'ուզես . սակայն չ'ե՞ս խորհիր , Հարմա , թէքու չգոյութիւնդ ինչ ազդեցութիւն պիտի ընէ իմ վրաս . չ'ե՞ս մոտածեր այդ տաւջարկութիւնն ըրած ատենդ՝ թէ՝ գուցէ այդ հրամանով իմ մահուանս պատգամը պիտի տում . քեզի սիրելի և քեզմէ սիրուելի ետքը՝ տուանց այդ սիրոյն ապրիլն կարելի՞ է , մուացումը հնա՞ր է , ճշմարիտ սիրով մ'անդամ մը արքչսելի ետքը . զայն անդառնալի կերպով , և սանոյն իսկ իր ձեռքով վանելու ո՞վ կարօղ է . իրենց բունէն զատուած վարդի մը տերեներն կրնա՞ն երկացն ժամանակ գիմանալ . դու ըսէ , Հարմա , ոյդպիտի տաւջարկ մը կ'ընդունուի՞ :

Երուանդ , նոյն վայրկեանին սիրտս յօշոտոզ , զայն կրծով վիշաք այնշափ մեծ էր , որ բոլորովին ցժասպամ՝ աղու արցունքներէ ցամքած աչքերսվ . և մանկամարդ աղջկան վերջին խօսքերուն տակ ընկճուած , վալափարիներուս , մատաճմանց թելը կարուսած , անդամացած մարմնոյ մը , մսի սկսիրներու գիզուած կոյտի մը պէս մնացած էի :

— Չ'ե՞ս պատասխաներ , Հարմա , յուելցուց նորատի ազդիկը — անիրա՞ւ . կը գտնես զիս :

— Ե՞ս քու խօսքերդ անիրաւ գտնեմ , ըսի հազիւ լսելի ձայնով մը — ես զանոնք դատելու կարո՞զ եմ :

Սոսկալի գլխացաւ մը նամակս կիսատ թողուլ կ'ասիակէ զիս . չուտ եկածը և միտիթարէ զիս , սիրելի երուանդս . մինակ մի թողուր բարեկամդ՝ որ երոսի պարէն մահացու վերք մ'անցած կը տանջուի ու կը հեծէ :

18... Մայիս 12

Նոմանկդ սատացայ. երկու երեք օրէն քեզի տես. նելու ուրախութիւնը մեծապէս սփոփեց զիս արդէն վերջին նամակս պիտի ըլլար առ. առողջութիւնու և եւ առելի գատաղութիւնու այնչափ խանգարեալ է, որ ոչ թէ զրիչ բանելու, զայն տեսնելու վասիաք չ'ունիմ. կեսնքս բալրոսպին խարակեալ է ամեն բանէ պիտանք կ'զգամի, և առելի է ինձի. միայն անոր եւ եաբը քու մատծումովդ կը միտթարեւմ, գագ երկուքդ կարծես զիս կենաց կասով թելերն էք:

Եղին օրը՝ այն վիճակս չ'մ գիտեր որչափ տեսեց, երբեմնակի ցնցումներ զիս կը զ ողացնէին. ամենեւ մին Նուարդի չէի նոյեր, բայց կ'զգայի թէ նա ա'լ ինձի վիճակակից՝ տիրութեամբ կը խորհէր. իրենց մօրը մահաւան գատաղին դէմ՝ արցունքներն առառ ուելով նոտած երկու եղանակներու կը նմանէինք, ու որոնք ոչ միայն սիրելինին կարօցնելնաւն կը ցուին, ոյլ խորհնելով թէ աշխարհի մէջ սր և առանձին պիտի մնան, կենաց պայքարին վասնգները նշմարելով կը վախնան:

Յանկարծ ձիերու սաքի տրափիւն մը, կառքի մը թաւալման ձայնը, և պարտէ զին գոտին տոջեւ կենալը լուսելով երկու քնիս մէկաեզ զլու ինիս վեր առ սինք. նորատի ազջիկը բաւական գժուարութեամբ պատուհանին մատենալով, վայրիկան մը նայելէ ետքը.

— Մօրաքոյրս..... ա'ն, հայրս ալ մէկաեզ է, ը-

սաւ գրեթէ ուրախութեամբ — բայց իրիկուան պիտի գային. ժամանակը այսչափ չ'ուն անցեր է. — Նուարդ, հարցուցի վարանումով, մեկնիմ թէ կենամ.

— Կեցէք, պատասխանեց կարմրելով — պարաւականութեանցո գիտակցութիւնը հայրս ինձի աղէք սորվեցուցած ըլլալուն՝ ըրտծներուս գիտողութիւնը ըլնէր:

— Եւ իրաւունք ունի, հայրդ, Նուարդս, պատասխանեցի — դու ամեն կերպով կատարեալ աղջիկ մ'ես:

Նորատի աղջկան խօսքերէն համարձակութիւն ստանալով, մեծ հետաքրքրութեամբ կ'սպասէի տեսնել այդ անձը, որ այսպիսի կատարեալ զաւակ կը թելու կարօղութիւն ու գիտակցութիւնն ունէր:

Երկու վայրիկան ետքը սրահին դուռը բացուելով՝ նախ մօրաքոյրը և յետոյ Պ. * * է ֆէնաի սեմին վրայ երեւցան:

Զիս հօն տեսնելուուն անոնց գիմաց վրայ զարմացման կամ կասկածի նման բան մը չերեւցաւ. միայն մօրաքրօջ դէմքին վրայ ուրախութեան թեթեւ ժըպիտ մը տեսնուեցաւ, որ զիս աւելի քաջալերելով՝ դէպի ի անոնց քանի մը քայլ յառաջացայ, մինչդեռ Նուարդ նախ հօրը և եաբը մօրաքրօջը գիրկը նետուելով, համբուրախտուն բարի եկաքներ կը փոխանակէին. որմէ անմիջապէս ետքը զիս ալ Պ. * * է ֆէնաի սիրեկայացուցին:

Քիշ մ'առաջ տեղի ունեցած դէսթերէն՝ յանցաւորութիւնն ճակտիթ վրայ գրօշմուած ըլլայի պէս, չ'էի կրնար համարձակ անոր նայիլ. բայց կ'զգայի թէ անոր աշքերը ուշադրութեամբ զիս կը պննէին.

— Պարոն, ըսաւ քանի մը սովորական խօսքերու փոխանակումէն ետքը ու մօրաքոյրը ցուցնելով — տիկինը շատ խօսեցաւ ինձի ձեր վրայ, թէ խիստ համակրելի անձնաւորութիւն մ'ըլլալով՝ իրենց գալէն ՚ի վեր անոնց երբեմն հածելի ժամեր անցնել տուեր հք, ուստի իմ չնորհակալութիւնս ալ ընդունելիք կը խնդրեմ. քանզի անոնց ուրախութիւնը իմս կը սեպուի:

— Եփէնտի, պատասխանեղի սրտատրսի — չեմ գիտեր թէ ո՞վ պրու չնորհակալութիւն կը պարափ. քանզի անհաւատալի ընդունելութիւն և հազուածիւս ընկերութիւն մը գտայ այսպիսի տեղ մը՝ որուն քնակիշները գրեթէ վայրենիներ են,

Այս խօսակցութեան միջոցին սրահին մէջտեղն էինք. և ես Նուարդի հօրը ամեն շարժումները մեծ ուշադրութեամբ դիտելուս համար, երբ պատուհանի մը մօտենալով նստանք՝ նշմարեցի որ իր աղջկան դէմքը քիչ մը ժամանակ մեծ ուշադրութեամբ դիտելի ետքը, անոր դէմքին վրայ բռւռն մտատանջութիւն մը նկարուեցաւ. և այս բան հետզհետէ տեել նալով, քանի մ'անհանգիստ շարժումներէ յետոյ.

— Նուարդ, բայ անոյշ ձայնով և նորատի աղջկան քով երթալով — հիւանդ ես:

— Ամենեւին, հայր, պատասխանեց մանկամարդ աղջիկը ժամանով — եթէ հիւանդ ալ ըլլայի, ձեզի տեսնելուս շուտ պիտի աղէկնայի:

Մինչդեռ նուարդ այս ուղահովիչ պատասխանը կուար, ես կը խօրհէի՝ թէ հակառակ մեր սիրավիր ծանօթութեան, վերջապէս օտարական մ'ըլլալուս, իմ ներկայութեանս՝ աղջկանը ըրած այդ հար-

ցումը անտեղի էր. և Նուարդի պատասխանն ալ իմ գաղափարս կը ճշդէր:

Դեռ կէս ժամու չափ բռւն խօսակցութենէ ետքը, յորում Պ. * * էփէնտիի միշտ ուշադրութեամբ զիս զննելը ու ինձմէ քննուիլը կը շարունակուէր, իմ ներկայութիւնս աւելորդ սեպելով հրաժեշտ առի:

— Կը յուսանք թէ մեզի չէք մտոնար, ըսին հայրըն ու մօրաքոյրը — գիտէք թէ ձեր ընկերութենէն շատ ախորժելնուս, յաճախակի այցելութիւններնիդ մեզի գոհ պիտի ընեն:

Երուանդ, նորէն կը կրկնեմ. այս մարդը գաղտնալից մէկը կ'երևէ ինձ. գուցէ օր մ'ամեն բան իմանամ:

Հարմաի նամակները հոս կը վերջանան. Երուանդիր խօստանը համեմատ, երկու երեք օր ետքը իր բարեկամին գտնուած Պ. գիւղը երթալով՝ Հարմաի քանի մ'տնգամներ յիշած ընկերոջը Յովհաննէսին դր. րած նամակներէն, պատմութեան ցաւալի մնացորդը կ'իմացուէր:

48...Մայիս 48

Սիրելի բարեկառի

Հսու հասած օրէս ի վեր զեռ գէշեր մը հանգիստ
չքնացայ ։ քանդի խեղճ բարեկամնիս ոչ կը քնանայ և
ոչ ալ կը թողլու որ քնանամ ։ խենդէ մեծ տարրե-
րութիւն չ'ունի ։ Եռարդի համար ունեցած սիրոյն
պատմութեան քանի մը մասերուն տեղեակ ես ։ նո-
րամի աղջկան վերջին հիւանդութիւնը ։ մեզի պէս
ամեսող թերայի ալ ծանօթ էր ։ սա միայն չ'ինք գի-
տեր՝ թէ այդ հիւանդութիւնը անբուժելի և արագ-
ընթաց հիւանդու է եղեր ։ որուն՝ սէրը ամենավլա-
սակար թշնամին է ։ աղջիկը զեռ քանի մ'ամիս ապ-
րեր գուցէ ։ ստկայն Հարման պատհառած յաւզում-
ներն ։ անոր կոչածին նման ։ յիրաւի պաշտելի այդ
էսիին վախճանը փութացուցած և սոսկալի ախտը
անմիջամին զայն զգետնամծ է ։ արդէն զայն ճանշ-
նալուգ ։ անոր չքնացութիւնն ու ազգած հմայքը
գրելը աւելսրդ է ։ բայց զայն իր հիւանդի անկող-
նոյն մէջ տեսնելով ։ ամենասկարձր սիրա մ'իսկ կա-
րօղ չ'է հեծկլտալով արտասուելը զստել ։ ո'հ ։ ցա-
ւալի ։ ախտը բան է ։ Հարման օրուան քսան ժամը ա-
նոր մասրին քով կ'անցնէ ։ այս թոյլութիւնը ա-
նոր տրուեցաւ ։ և ինչպէս ուրիշ նամակաւ մը կը
կը գրեմ ։

18...Մայիս 25

Յուարդի վիճակը երթալով կը տկարանայ ։ Ի՛-
ժիշկները այսօր խորհրդակցութիւն մ'ալ պիտի ը-
ննն ։ բայց մի կարծեր թէ անոր կետնքը փրկելու
համար ։ այդ հազուտգիւտ և օրինակելի կետնքը դա-
տապարտեալ է ։ այդ մասին՝ նորամի աղջկան իր
հօրը հետ ունեցած քանի մը խօսերէն տառչ ։ բա-
ցարեմ թէ ի՞նչպէս Հարման միշտ անոր քով կը գրա-
նուի ։

Հոն հասնելէս օր մ'առաջ արդ էն նուարդ հի-
ւանդացած եւ արագաբար ծանրանալ սկսած կը ։
մինչդեռ Հարման ալ ասսկալի կերպով նիշար և զեղ-
նած միայն կամքի զօրութեամբ անկողին չ'էր սրաս-
կած ։

— Ա'հ ։ Հարման ըստի զայն տեսնելու ։ ի՞նչ վի-
ճակ է այդ ։ ի՞նչո՞ւ ինքինքդ զարմանելու տեղ ։
տկարութիւնդ աւելի կը ծանրացնես ։

— Երուանդ ։ պատասխանեց դառնապէս ժամե-
լով ։ իցիւ թէ քանի մ'օր տառչ Աստուածային զը-
թութեամբ կամ քմահաճոյքով մը մեռած ընկցած
ըլլայի ։

— Ի՞նչո՞ւ Հարցուցի զարմացմամբ ։

— Ի՞նչո՞ւ ։ այս՛ ։ սէտաք է գիտնաս այդ ին-
չուն ։ քանդի սկսկը զիտոցը ։ վերջին ալ կրնաց
ծանօթանալ ։ Պ. * * է Փէնտիին հրաւերէն քաջալեր-
ուելով ։ քեզի գրած վերջին նամակիս հետեւեալ օրը

Հոն գացի . պարտէզը հեռուէն տեսնելուս , կրծօղ նախազգացում մը ինձի կ'իմացնէր թէ՝ բարի լուրեր չպիտի առնէի եւ չէի խարուած դրան առջեւ հասնելուս Բեթրօ դուրս կ'ելնէր . պարտիզանին դէմքը այնչափ ամսուր էր , որ գրեթէ վախով հարցուցի թէ ո՞ւր կ'երթար :

« — Բժիշկ բերելու համար Բերա կ'երթամ , պատասխանեց :

« Այս պատասխանէն բալորովին դողահար :

« — Որո՞ւ համար , հարցուցի սրտատրով :

« — Օրիսրդին համար :

« — Խոնչպէս կակազեցի — օրի որդը հիւանդ է :

« — Այս պէտք է որ չուտ երթամ վերելք :

« Խենդի պէս վեր սլանալով՝ սրահ հասնելուուն նորատի աղջկան հայրը բաղկաթուի մը մէջ նստած տեսայ . այնչափ մատզրազ էր որ հազիւ երկու երեք քայլ հեռաւ սրտաթեան ստնամայնս լսելով գլուխը վեր տուաւ :

« — Դո՞ւք էք , պարոն Հարմա , ըսաւ ոտքի նելով և իմ գալատեանս կ'ոպասերի պէս ձայնով մը :

« — Այս , պատասխանեցի մեղմիւ :

« — Խստեցէք :

« Հնազանդեցայ . քանի մը վայրկեան անցաւ , յուրում աւելորդ է քեզի բացատրել թէ Նուարդի վրայ լուր աւենելու համար ունեցած վախտքս որչափ մեծ էր . սակայն ինքզինքս զսպելով հանդարտ երեւիլ կը ջանացի . վերջապէս ինձի դարի մը չափ երեցող քառորդ մը լսութեանէ ետքը .

« — Պարոն Հարմա , ըսաւ ծանր և խորհրդաւար ձայնով մը — ձեզի բսելիք խոսքերս մեծ զարմանք պիտի պատճառէն , բայց երբ գաղտնիքի մը փոքր մէկ մասէն տեղեկութիւն առնէք , կացութեանս դժուարութիւնը տեսնելով՝ այդ զարմացումնիդ կարեկցութեան պիտի փախուի :

« — Եֆէնաի , պատասխանեցի , խոնարհութիւն մը ընելով — հակառակ մեր կարծատեւ տեսակցութեան ձեր անձին վրայ ունեցած յարգանքս այնչափ մ.ծ է , որ ամեն խոսքերնուող առանց կշռուելու շըսուելուն ապահով՝ ամենեւին չպիտի զարմանամ :

« Նուարդի հայրը դիմի ընարհակալեաց շարժումն մը ետքը շարունակեց . — Իմ վրաս անէ ծք մը կը ծանրանայ , բայց որու կողմէն զայն շպիտի զիտնաք . կինս առաջին զահը եղաւ . իսկ աղջիկս ա'հ , պարոն ակամայ կը տկարտնամ այս' , աղջիկս աւ երկրորդ զոհը պիտի ըլլայ :

« Երեւակոյէ , Երուանդ , վիճակս որչափ սոսկալի էր , հեռաւոր օտարականն մը իսկ ըլլայի , այդ հօր իր ամենասիլելի և մէ կհատիկ աղջկան նկատմանը ըստ խոսքերն զիս պիտի յուզէին . ուրեմն կարելի՞ է բացարեւ թէ ինչ կ'զգայի ես որ այդ թանկագին կեանքին մէկ ժամուն համար ամերով էս թիւնս զոհելու պատրաստ էի . կարծես սիրտս տեղին խըսուելով եկաւ կոկորդս մխուեցաւ , և տեսակ մը անբացատրելի մալուոկ հանելով . բալոր մարմինս ցնցուիլ ու ոլըրդ կուիլ սկսաւ :

« — Խոսքերուո վրանիդ ընելիք աղջեցութիւնը արդէն զիտէի , շարունակեց — աղջիկս ամեն բան ըստ ինձի , և նոյն իսկ աւելին ալ : Հարուստ մարդուու մը զօրութիւնը ու աղջեցութիւնը ինչ բանի որ

կարօղ է՝ ամենն ալ ի գործ դրի այս գժրազթութեան առջեւ առնելու համար, սակայն ամեն բան ի դերեւ ելու . Սստուծոյ բարկութիւնը գոգոսողը համագիտած չունենար, անիծեալը միշտ պիտի հալածուի, և բալորտիքը՝ իր ամենաօիրելիներուն զոհուիլը տեսնելով տանջուի, այս, պարսն Հարմա, իմ և ձեր սիրած նուարդը մահուան և արագընթաց մահուան մը դատապարտեալ է. Հիւանդութիւնն անրուծելի ըլլովէ զատ, առաջինն ու վերջինը ըլլովզ ձեզի համար ըլլոդած սէրը վերջին հարուածը եղած է, և զիսցէք որ այս փոսնդէն ալ զերծ մնալու համար ամենն ջանք անօդուտ եղաւ Հոգեվարքի մը հօրը կողմէն ցոյց տրուոզ այս պատ արիւնը գուցէ զարմանուի ի՞երեխ ձեզ, սակայն քսան տարիի ՚ի վեր այնչափ լցացի, որ այլու աչքերս ցամքեցան:

« Երուանգ, նոյն միջոցին Սստուծոյ կ'աղաքէի որ առաջ իմ կեանքս առներ. « Նուարդ արագքնթաց մահուան մը դատապարտեալ է » խօսքը միշտ ական. Ճիս կը րզար ու խենդենալ կը կարծէի. սէրն ու ցուը այնպէս մը իրար փարած զիս կը տանջին, որ կ'զդայի թէ տեզի տալս շատ հեռու չէր :

« — Արդ, պարսն Հարմա, վերջացուց — աղջկանս վերջին թաղծալից վայրէեաններն կարելի եղածին չափ մեղմացնելու համար, ամեն փափաքներն կատարելու եմ, ուստի կ'աղաքէմ ձեզի որ կրցածնուդ չափ շատ ցոյն տեսնել գոր:

Սյս խօսքերուն Հարմա պատասխանած էր որ՝ եթէ նոյն թոյլուութիւնը իրեն չտրուէր, ցոյն ունենալու համար ամեն ջանք ի գործ պիտի դներ. « ահսուի մը միտիթարութիւն է այդ ինձի համար ըստած էր, վաստանան միտիթարութիւն մը . բայց այդ

պաշտելի կեանքին կորուստը ... ո՛հ, սոսկալի բան է :

Ահաւասիկ այս օլոտճառաւ մեր թշուառ բարեկամը նորասի աղջկան սենեակէն գրեթէ գուրս չել լեր. հիւանդապահի դժուարին պաշտօնը յանձն տուած՝ իր պաշտելի հիւանդին աչքերուն նայուածքէն ամեն ուղածներն գուշակելով, զայն առանց հոգնեցնելու փափաքները կը կատարէ. բոլոր գիշերը եւ տմրող օրուան երեք քառարդը նորասի աղջկան սնարին մօտ աթոսի մը վրայ կ'անցնէ և հիւանդին ձեռքերէն մէ կը միշտ իր ձեռաց մէջ ունենալով. անոր աչքերէն քոնը բոլորովինն փախած է. Նուարդի գործածած գաւաթն ու պնակները ինքն ալ կը գործածէ. անոր աւելցուաքներն կուտէ ու կը խմէ :

— Հարմա, ըսի առջի օր — այդ ըրածգ խեն. զութիւն է :

— Արդէն ի՞նչ եմ, պատասխանեց գառն ժպիտով:

— Այդ կերպով սոսկալի հիւանդութիւնը քեզի ալ կը փոխանցի:

— Իմ ուղածս ալ այդ է :

— Բայց մայրիք, հայրիք, քոյրերիք :

— Այս, հայրս, մայրս, քոյրերս աւազ կզգամթէ ինձի համար պիտի ատաւապին սակայն իմարցունքներու քով անոնց թափելիքը ոչինչ է :

Հարմաի անձնազնութենին նորասի աղջկիը այնպիսի մեծ գոհուանակաւթիւն կզգայ, որ միշտ անոր գալիցեալ դէմքին վրայ, մենաւան արեւի նման պաղ՝ ուրախութեան ժպիտ մը կը փայլի:

— Պարսն Երուանգ, ըստ ինձի առջի օր դժուարու խօսելով — Հարմա շատ անգամ ձեր վրայ խօսեցաւ ինձի. կը տեսնեմ որ ընտրութեանը մէջ չէ խալուեր :

Այդ ձայնը հակառակ խեղդուկ ըլլալուն, Հարմայի ըստին նման, չգիտեմ որպիսի անուշ և յուզիչ շեշտ մ'ունէր, որ արտասուրս մեծ դժուարութեամբ զսպելով:

— Ո՞հ, օրիրդ, պատասխանեցի — դուք այնքան բարի էք, այնքան առաքինի, որ ձեզի շրջապատօղ ներուն պակասութիւններն ամենեւին չէք տեսներ:

* * *

Երէկ օդը շատ տաք ըլլալուն, հիւանդին սենեկին դուռը բաց թողած էին, հոն հասնելուս Հարմա բացակայ էր, և գետինը խիստ թաւուտ օթոցով ծածկուած՝ քալոցին ստանայնը չէր լսուեր. այնպէս որ նուարդի հայրը կունակը դռան և իր աղջկան դէմքըն ալ ծածկած, հիւանդին մօտ նստուկ կը խօսակցէին. զիս շտեսնելուն համար, զանոնք ընդմիջել չուզելով քաշուելու վայրկեանիս, Հարմաի անունը լվելուս կեցոյ, և հետեւեալ գաղտնեաց ակամայ վկայ մ'եւլոյ:

« — Հայր, կ'ըսէր նսրատի աղջիկը — դու մարդոց, հացրերուն ամձնէն բարին ես, և քեզի նման հօր մը զաւակն ըլլալս մեծ պարձանք է ինձի. ժամանակաւ յանցանք մը գործեր ես. ինչական քեզի ըսի, նոյն օրը պատահմամբ քովի սենեեակը գանուելուս ամեն բան իմացայ, ու իմ պարտքս կատարեցի:

« — Ի՞նչ ըսել կ'ուզես, հարցուց հայրը ցաւտան զարմացմամբ ու դոզդովուն ձայնով:

« — Երբ զայն տեսնես ինքը քեզի կը պատմէ..... շատ խօսելու կարօղութիւն չ'ունիմ..... գիտեմ թէ վախճանս մօտ է..... ուստի այս վայրկեանին խօսք

տուր ինձի. որ զայն գտնելով՝ իմ վրաս ունեցած ամբողջ սէրդ, կը հա՞սկնաս, ամբողջ սէրդ, անոր նուիրես և զայն երջանիկ ընես:

« — Կը խոստանամ, պատասխանեց թշուառ մարդը արտասուլոյց ձայնով և գրեթէ հեծկտանօք:

« — Ձեռքդ տուր որ համրուրեմ, ըստու հիւանդը: Եւ երկայն ժամանակ զայն իր շրթանցը վրայ պահէ ետքը.

« — Սիրելի Հայր, շարունակեց — երջանկութիւնս շատ կարծատեւ եղաւ. բայց կենացս այն միակ սէրն սցնչափ գոհունակութիւն կը պատճառէ ինձի, որ անկից օրօրուելով մեռնելն՝ գրեթէ ուրախութիւն կ'զգամ....: Ուրիշ ըսելիք շունիմ..... Հարման կանչել տուր:

Հարմա քանի մը վայրկեանէն եկաւ. կիւ անդը զայն տեսնելուն՝ հակառակ սոսկալի հիւանդութեան անհաւատալի յառաջդիմութեան՝ դեռ պաշտելի գէմքին վրայ, երկնային ուրախութեան ժայռ մը վայլցաւ: Երիտասարդը անմիջապէս անկողնոյն մօտ վազելով ծնրադրեց, և նորատի աղջկան ձեռքերն ու ետքը իրեն ներկայացուցած ճակատը համրուրելով.

— Ի՞նչպէս, նուարդս, քիչ մ'աղէկ ես, հարցուց:

— Քանի որ դուն քովս ես, պատասխանեց թըշուառուեհին — կենացս երջանիկ ժամերը ասոնք են:

Դեռ ասոնց նման շատ մը սիրտ արիւնող խօսքեր, Յօվհաննէս, որոնք զանց կառնեմ քեզի ալ չըտիրեցնելու համար. մօտ օրէն գարձեալ կը գրեմ. միայն, Հարմայի ըստին նման, ապահով եմ թէ այս մարդուն կենացը մէջ սոսկալի գաղտնիք մը կայ:

18. Մայիս 30

կենացը նման հանդարտ հոգեվարքէ մը ետքը Նուարդ մեռաւ, և Հարմա խենդենալով յիմարանոց փոխադրուեցաւ: Առաւօտուն հրւանդը դեռ կ'ապրէր, իր փափաքին համեմատ անկողինը պատուհանին մատ դրած էին.

« — Կուզեմ տեսնել այն աեղը՝ ուր առաջին անգամ զիրար սիրեցինք » ըստ Էր:

Յետոյ անկողնոյն մէկ կողմը ծնրադիր սիրելոյն՝ և միւս կողմը ցած աթոռի մը վրայ ինկած հօրը դառնալով.

— Ձեռքերս բռնեցէք, ըստ զանոնք անոնց երկընցնելով:

Հարմա կուլոր, և սառելու մատ մարդոց նման ակռանելու իրարու կը զարնուէին:

— Հարմա, շարունակեց, թոյլ տուր որ առաջնութիւնը հօրս տամ.... քանզի նա քեզմէ առաջ կենացը տէրն է.... այո՛, հայր, ըստ խիստ տկար ձայնով, և գլուխը քիչ մը անոր կողմ դատցնել ջանալով — երջանկութեանս մեծ մասը, և գրեթէ ամենքը քեզի կը պարտիմ.... երբէք օր մը տիրելու և քեզմէ դշուհելու պատճառ չ'տուիր ինձի.... և սա ոչ թէ հարստութեան զօրութեամբ.... այլ միայն քու բնածին բարութեամբ.... այս, բացարձակապէս քու բարութեամբ երջանիկ ապրեցուցիր զիս, և սիրելի մօրաքոյս ալ քեզմէ օրինակ առնելով՝ մօրս պակառ սութիւնը անզգալի ընել տուիք. կ'օրհնեմ քեզ, հայր

իմ, և կ'աղաշեմ Աստաւծոյ, որ զիս իրր վերջին զոհ ընդունելով, իմ տեղս « Ճիշդի ինձի նման սիրելու և երջանկացնելու կամք և քաջասրատ թիւն տայ քեզի : Եւ դու, Հարմա, շարսւնակեց ձայնը հետպհետէ տկարանալով — կենաց վերջին ժամերը, աշխարհի ամենաբարձանիկ և անոյշ տպաւ որութեամբ մը անցնելուս պատճառն ըլլալուգ համար չնորհակալ եմ, և այդ քաղցր տեւօգութեամբ ալ ինքինքս մահուան թեւերուն պիտի յանձնեմ:

Այս վերջին խօսքերն Հարմայի վրայ այնպիսի զօրուոր ազգեցութիւն մը սւնեցան որ, — ո՛չ, պոսաց, ո՛չ, դու չպիտի մեռնիս, պիտի ապրիս..... և մեկուղ գեռ շատ երջանիկ ժամեր պիտի անցնենք :

— Սիրելի Հարմա, իզուր մի հոգնիր և զիս մը խիթաբել ջանար, պատասխանեց նորատի աղջիկը — հրանդութեանս անբռաժելի ըլլալը գիտեմ.... և արդէն ներկայ բժիշկ էֆէնատին ալ իր լուսիթեամբ զայն կը հաստատէ ուստի թոյլ տուր որ շարու նակեմ.... կարելի է չկրնամ ամեն բան ըսկել.... :

Եւ քանի մը վայրիկեան լսութենէ ետքը, յորում հեծկլատանց և ողբի ձայներ միայն կը լսուէին, թթշուառուհին վերջին ոյժ մ'առնելով.

— Հարմա, շարունակեց — իմ մահէս ետքը կուզեմ որ յիշատակս ալ սիրես.... այո՛, յիշատակս անջնջելի և միշտ ներկայ պէտք է ըլլայ սրափդ մէջ այս բանը ոչ միայն կ'աղաջեմ.... այլ կը ինդրեմքեզմէ Հայրս խօսաւոմ մ'ըրաւ ինձի.... եթէ օր մը ակամայ նոյն խօսաման զօրծադրութիւնը շարունակելու անկարօզ գանուի.... յանուն մեր սիրոյն և յիշատակին՝ դու անոր պակասը պիտի լրացնես այո՛, հօրս քեզի ճանչցունելիք ալդ.... մէկը, ինձի

սէս, ճիշդի չափ սիրելնիդ ու յարգելնիդ կ'ուշ-
գեմ..... նա հայրաբար խակ դու..... :

— ԵՌԵՎՇՐԴ, պոռաց Հարմա — գթութիւն..... մեր
սուրբ սէրը պղծել է այդ..... արդէն պատուած, արիւ-
նած, կտոր կտոր եղած սիրտս կարօղ է այդ խօս-
քերուն ալ դիմուալ. ի սէր Աստուծոյ, այս տեսակ
խօսքեր մ'ըսեր..... :

Եւ նորատի աղջկան արդէն պաղիլ սկսած ձեռ-
քերը համբուրելով — նուարդս, շարունակեց — իմ
մէկ հատիկ, պաշտելի, սիրելի հոգւոյս հատորը, զիս
փորձել կուղես..... քեզի սիրելով, քեզմէ սիրւոյ մը
կրնայ նոյն սիրտէն ուրիշ մ'ալ բաժին հանել. դու
իմ կեանքս, էութիւնս էիր. դու զիս Աստուծոյ, գե-
րագոյն զօրութեան մօտեցուցիր. և քու կորուստ
ինծի համար ոչ թէ անդարմանելի է, հապա առանց
քեզի, ես ոչինչ, անշունչ, անկենդան չգոյ բան մը
եմ, հիւէ մը եմ, զերօ մը եմ, և այդ ոչինչը կրնայ
արժէք մ'ունենալ. սիրել, ո՞հ, այս սիրել, սակայն
սիրելու համար, զգալ, սիրո ունենալ պէտք է..... և
երբ անոր տեղ մոխրակոյտ մը, անէութիւն, պարտա
կայ միայն, սիրել կարելի՞ է :

Յովշաննէս, գրիս կարող չէ քեզի բացատրել թէ
այս սիրացին խօսքերն նորատի հիւանդին վրաց ինչ
արդեցութիւն կ'ընէին. հակառակ մարմնոյն տկարու-
թեան, և ժամէ ժամ, վայրիկեանէ վայրիկեան այդ
պաշտելի կութեան քայքաման, սիրելոյն խօսքերը
լսելով զգացած ուրախութենէն՝ կուրծքը տեսանելի
կերպով կենէր կիշնէր. մոայլ աչքերէն գոհունա-
կութեան արցունքներ ելնելով այտերէն վար կը գլո-
րէին. որոնք Հարմա, յիմարի պէս կը լիէր :

Խեղճ հայրը գլուխը այնչափ վար ծռած էր որ
կարծես իր քովը կատարւող ահուելի սղբերդէն տեղե-
կութիւն չունէր. մօրաքոյրը անկիւն մը կծկտուած
հեծկլտանօք կուլար. իսկ Հարմա, ինչպէս ըսի, նո-
րատի աղջկան վրայ նետուած, անոր նիհար ու կէս
թմրեալ մարմինը գրեթէ գրկած, հիւանդին թեւը
իր վզին վրայ ունենալով. մանկամարդ աղջկան ա-
կանջին սիրացին խօսքերով միայն կը մռալար, որոնց թշուա-
ռու հին կիսատ խօսքերով միայն կը պատասխանէր :

— Նուարդս, կ'ըսէր — այս վերջին վճռական
վայրկենին սէրդ թունալ սկսաւ, որ այդ տեսակ ա-
նիրաւ յանձնարարութիւն մը կընես ինծի. ես որ
քեզի հետ, քեզի նման, միեւնոյն հիւանդութեամբ,
քեզի համար մեռնիլ կուզեմ. ես որ քեզի դեռ քիչ
սիրած ըլլալուս համար հնգինքս կը մեզադրեմ, եւ
այդ ակամայ պահասութիւնը գարմանելու միջոցը կը
կը փնտաեմ....: Եւ նոյն իսկ քեզի սիրածիս պէս, ո՞հ,
նուարդս, կարելի բան չէ այս. գթա ինծի, և թող
տուր որ մարմնական աչքերով զիրար տեսնելիք այս
կարծատեւ վայրկեաննիս, մեր սուրբ սիրոյն միայն
նուիրենք :

— Հարմա, պատասխանեց աղջիկը չունչի նման
տկար ձոյնով և թեւին ջլտտեալ զօրութեամիրը սի-
րելոյն վիզը սեղմել ջանալով — հակառակ վիճակիս
..... ժանրութեան..... մահէս ետքն ալ քեզմէ
սիրուելուս..... ապահովու թիւնը երջանիկ.....
կ'ընէ զիս..... այդ խօսքերը որչափ չատ կըրկ-
նես..... այնչափ աւելի գոհ կըլլամ..... բայց
քեզի..... ըրած յանձնարարու թիւնս սուրբ
և նուիրական..... պարտականութիւն..... մ'է: Քեզի
չեմ..... ստիպեր..... և նոյն իսկ կը խոստովանիմ.....

թէ այդ պարտականութեան կատարման համար ունեցած մեծ վիափաքիս հակառակ ուրիշի մը քեզմէ սիրուելուն գողափարը սիրոս կարիւնէ սակայն պէտք է կիսո նա՛ս պէտք է որ նա ալ սիրուի յարգուի քանզի ար ժանի է անմեղ է զո՞ւ քանզի խմ :

Այս տեղ թշուառ աղջկան ձայնը բոլորսին մարեցաւ, և քանի մը բոլէ լուռ և աչքերը գոց կենալէ ետքը. — Հարմա, ըստ հազիւ լսելի ձայնով:

— Ի՞նչ կուզես, Նուարդս, հարցուց Հարմա շըրթունքները գրեթէ մանկամարդ աղջկան գուշելով — ըսէ՛, ի՞նչ է վիափաքդ :

— Մինչեւ վերջին վայրկեանս քեզմէ սիր ուիլ :

— Պիտի սիրուիս, պաշտելիս, սիրափ ս'րուիս, խմանուշ Նուարդս, կեանքս, հոզիս, նոյն խոկ վերջն աւ այնշափ սիտի սիրեմ քեզի, որ չուտով նորէն զիրար սիտի գանենք.

— Ո՛հ, ոչ, Հարմա, ոչ, ըստ հոզեվարը զըժուարութեամբ և տեսակ մը սոսկումով եթէ զիս կը սիրես մեզաւոր խորհուրդներ մ'ունենար նա հօրս և քեզի պէտք ունի սիշտու սիանեցիք զայն խօսք տուր որ եթէ զայն չոիրես խոկ զո՞նէ խմ յիշա տակիս համար պիտի յարգես :

— Բայց, Նուարդս, ըստ Հարմա — ո՞վ է այդ որ, այս վերջին վայրկեաններուդ քու պաշտելի միտքը այնշափ կ'զրակեցնէ. դու այնքան բարի ես, հրեշտակ մը, արուհի մը, մարտիրոսուհի մ'ես դու չէ կարելի որ խղճի խայթ մը քեզի տանջէ համարձակ ըսէ ուրեմն, ո՞վ է այդ :

— Հայրս քեզի սի տի ըսէ , պատասխանեց դժբաղդ զո՞ւը — երբ ա նոր ո՞վ ըլլա լը ի մա նաս իրա ւունք ունե նալս պիտի հաս տա տես ուս տի խօսք տուր զայն ինծի պէս սիր ել եւ յարգել :

— Կը խօսանամ և կերդնում, պատասխանեց Հարմա :

— Սյլ ևս հան դարտ կը մեռ նիմ վերջացուց թշուառուհին շըր թունք նե րդ րեր Հար մաս որ վեր ջ ին շ ուն չս ալ քե զ ի ըլ լ այ :

ինչպէս ըսի կէս ժամ վերջը մեր դժբաղդ բարեկամը վշտին սաստկութենէն խենդեցած յիմարանոց փոխադրուեցաւ :

Խեղճ Նուարդ թշուառ Հարմա :

ՀՀ Ազգային գրադարան



NL0349380

